


ԱՐԴՅՈՒՆ




(ԱՄՐՈՂԶԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՇՈՅ)



Հ Ա Յ Ա Վ
1970

1940
Ի Ա Ր Ա Վ Ա Ր Ա Տ Ի



891.09

Ս-59

Ս Ի Պ Ի Լ

ՅԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1961 թ.

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Ա.

ՔԵՐԹՈՒԹՅՈՒՆԵՐ

204



«ՄՇԱԿՈՂԲ» ԳՐԱՏՎԱՆ

Պիլոր սօֆա, Կիւլ Խան, թ. 8-9

Կալաքա-ԽՍԹԱՆՊՈՒԼ

1939

A 29701

«MIŞAGUYT» (Kültür) Neşriyat Evi

Seri No. II

S I B I L

ÜMÜM ESERLERİ

ŞİİRLER



«MIŞAGUYT» Kitapevi

Billor Sok. Gül Han No. 8 - 9

Galata - İSTANBUL

1939



Զ. Հ. Ա Ս Ա Տ Ո Ւ Ր (Սիսի)

*(Իր աղջկան՝ Օր. Աւարին; Տօնելինամի
իւղաներկ մեռակերտն է այս անտիպ նկարը)*



Տպագրութիւն
ՑԱԿՈՐ ԱԲՐՈՀԱՎԱՄԵԱՆ
Անգարա Ճատաէսի
Ռէշիտ Էֆ. Խան, Թ., 14
ԻՍԹԱՆՊՈՒԼ

Արդիւկի քերթուածներ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Քերթուածներու հաւաքածոն, որ լոյս կը տեսնէ նախաճեռ-նութեամբը Սիպիի երախտազէտ սանուհիներուն, կը պարու-նակէ Յոլիերը (բոլորովին սպառած) եւ անոր հրատարակութե-նէն եւր, գանազան թուականներու զրի առնուած բանաստեղծ-ութեանց զրեթէ ամբողջութիւնը: Ասոնք հաւաքուած էին Տիկ-Զապէլ Հ. Ասստուրի յորելեանին առիթով, սակայն մեծ քեր-թողուհին անակնկալ մահը ոչ միայն պատեհութիւն չտուաւ իրեն ընծայուելիք մեծարանքին, այստեղ, այլիւ, հնարաւոր չեղաւ որպէսզի յաջորդական մէկ քանի հատորներու մէջ ամ-փոփուի անոր զրական բեղուն վաստակը (քնարերգութիւններ, արժակներ, թարգմանութիւններ, թատրօններ, եւն.):

Սիպիի մահէն տարի մը յետոյ, 1935ին, Երեւանի Գետիքա-տը լոյս ընծայեց զեղարուեստական հատոր մը, որ կը բովան-դակէր Յոլիերը եւ 23 նոր քերթուածներ (հեղինակին կողմէ ընտրանոր դրկուած): Ներկայ հաւաքածոյին մէջ Երեւաննեան հրատարակութեան վրայ կ'աւելինան ՅՈԷ աւելի ինքնազիք նոր բանաստեղծութիւններ, ինչպէս նաև շարք մը լաւագոյն թարգ-մանութիւններ ու հայացումներ, որոնք ի յայտ կը քերեն Սիպիի լեզուական բժախնդրութիւնն ու ներդաշնակ ոճը, տեղ տեղ ընազրերը զերազանցելու աստիճան: Իր քերթողական մատեա-նին մաս կազմող մէկ քանի յանգաւոր մտածումներէն զատ, յարմար դատուեցաւ տալ նաեւ նմոյշներ սկզբնական շրջանի այն զրաքար ոտանաւորներէն, որոնց ներքեւ Զապէլ Խանճեան ստորագրած է:

Իւրաքանչիւր քերթուածի ներքեւ դրուած է արտադրումի թուականը (անոնք որ ունին), առանց պահպանել կարենալու անոնց ժամանակագրական կարգը :Զանազրութիւն եղած է, նոյն ողին ու նոյն իմաստը ունեցող քերթուածներու քով քովի մօ-

տեցումով առաջ բերել խմբաւորումներ, որոնք անտարակոյս աւելի կը դիւրացնեն անոնց հետարրբական ընթերցումն ու ուսումնասիրութիւնը:

Որպէս նախաբան հատորին սկիզբը դրուած է Սիափիլի անձնական մէկ տեսութիւնը բանաստեղծութեան մասին: «Ինչպէ՞ս Կըմրունեմ Բանաստեղծութիւնը» խորագրին ներբեւ, տաղանդաւոր բերթողութիւն իր այս իմաստալից յօդուածը լոյս ընձայած է Մանգումէի Էճքնարին մէջ (1902 Հոկտ. 18, Թիւ 450), Յալիցրուն հրատարակումէն յետոյ: Թիրթին խմբագրութեան կողմէ եղած մասնաւոր հրաւէրի մը պատասխանելով զրի առած ու հրատարակութեան դրկած է իր հեղինակաւոր կարծիքը, հետագայ տողերուն հետ: «Բանաստեղծութեան վրայ կարծիք հարցնելու պատիւք կ'ընէի ինձի: Պղանոնէն, Արահիսուն մինչեւ Թէն և Ռըստին հազարաւար գրադներ իրենց կարծիքը, յրենց բոլիքը յայտնած են, յանախ խօսափակ և երրեսն պիտիան: Ձեմ զիսեր քէ յաւակնուրիւն մը չափախ՝ ըլլայ իմ կողմէո բռու մը աւելցնել տնօնց վրայ, եր այն անհնամ կերպով միայն մասնակցած եմ գրականութեան: Սակայն ժամի որ կը փափամիք, իմքզինք ժամերէն ծախելու զազափարը չեմ ուզեր առ, և բոլորովին անկախ միծ միտերու խորունկ և սուրբիւններէն, կը փորձեմ բացարեկ իմ անձնական ըմբանում, որ օտապարզ է»:

* * *

Սիափիլ նուիրագործուած արժէք մըն է մեր գրականութեան մէջ: Իր արուեստը գերազանահատելու կամ իր գործը վերլուծելու ծգուող ու եւ է նոր աշխատանք աւելյորդ պիտի ըլլար այստեղ: Նոր ու զայիք սիրունդներուն համար անհրաժեշտութիւն մըն էր միշտ աչքի տակ ունենալ թրքանայ միակ բանաստեղծութիւնին քնարերգութեանց ամբողջական հաւաքածոն: Ուրեմն որքան' զնահատելի է ծառայութիւնը՝ անհրաժեշտ այս պակասը լրացնելու նախամեռնութեամբ տողորուած իր սանուհիներուն, որոնց անուններու յիշատակութիւնը պէտք եղաւ զանց ընել՝ նկատի առնելով իրենց համեստութիւնը վիրաւորելու հաւանականութիւնը: Օրինակելի այս մեռնարկը, որուն ասպահովարար պիտի յաջորդէ Սիափիլի արծակ երկերուն ամբողջական հաւաքածոն, առանձնապէս ուշազրաւ է երախտագիտական զգացման որպէս գերազոյն արտայալութիւն:

ԻՆՉՊԵ՞Ս Կ'ԸՄԲՌՈՆԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

Բանաստեղծութիւնը կ'ըմբռնեմ եւ իբրև գերահաւաք մէկ ոյժը զգացման եւ երեւակայութեան, որ փոքրիկ նպումով մը միայն լրս, կեանք ու խանդ կ'ընծննիւլէ: Մոգական գաւազանն է ան՝ պարիկին որ կը գեղափօխէ, կ'ազնուացնէ ամեն բան: Միրոյ արտափայլումն է ամեն առարկայի վրայ, բեղմնաւոր սիրոյ, սեղծագործ սիրոյ, գուրգուրանեավ եւ գուրով նիւսուած աղապատանեներու տաք փարումը՝ դեպի կեանքը, անոր ամենեն տիսուր՝ ինչպէս ամենեն բարեբասիկ փուլերուն մէջ. լայն, անհնատնում զմայլանքը՝ բնուրեան բոլոր տեսարաններուն նամդեպ, եւ գորովը անոր արարածներուն ամենեն վսեմն մինչեւ ամենեն սուրեազոյնին նամար. մտա հիոփումը՝ չորցած օիլին առջեւ, որ նամաստելութեան մը շափ կենսականութիւն ունի, եւ նոյնքան իմաստուն օրենքով մը կազմակերպուած է. բափանցուն իմացականութիւնը՝ ներզգալու նամար կարիլ մը ջուրին գեղը, անոր կօշումը, անոր իորհուրդը, եւ անհուն երածաւութիւնը որ սիեցերի ներդաշնակութեան օգին կ'արտայացէ:

Բանաստեղծութիւն նամար մեծ պզտիկ նիւր չկայ բնուրեան մէջ: Բանաստեղծին նամար որոտքնուս շամքը, գուպարոյազք մարտիկը. անդնդախոր ովկիսանը չեն միայն վսեմը: Լոռին թելիկը, տամբին վարամը, բժոժին մետախն ալ վսեմ է զինքը կազմակերպող անքափանց գաղտնիքին մէջ: Քերբնալը պէտք է ունենալ մանաւանդ պարզ եւ փանափի եակներուն վրայ զմայլե-

լու զգայնուրիւնը ռամիկեն աւելի, որ վերջալսյափն վրայ լոկ պիտ սբանչանալ, եւ լուսնին ուղերուն տակ միայն երազել: Պիտ է բանասեղծին մոգական մականը լուսերփնէ ցորենի նատիկը որ մարդկուրիւնը կը սնուցանէ, եւ անոր միտքը՝ տապալուն եղեւինի մը բունին առջեւ անցայոյգ՝ վերկենցաղէ պատմուրիւնը սերունդներու, որոնցմով կը նիւսուի ու կը բակուի մարդկային նակատագրին նանգոյցը:

Բանասեղծը, իր գերզայնիկ ներենչումով, գոյն, ձայն, սլաց պիտ է տայ ցամակ բառերուն, եւ տայ նաեւ անոնց՝ կոչերը բոլոր ցաւերուն, եւ ծիծաղը բոլոր երանուրիւններուն. փարատ ձանձրոյթը, սփոփէ բախիծը, վետակցի սուգերուն, մոռցնէ սրտի գրկանեները, եւ տառապանցները մարդկուրեան: Այս պատօնին նամար, ամեն ժամանակի, միջավայրի եւ ընկերական ամեն խաւերու յատուկ զանազան միջոցներ պիտ է փնտու: Ոլիմպոսի Մուսաները եւ Դաւիրի Սերովբեները չեն որ խաներորդ դարու խոնջենեները պիտի կարենային ամոնիել. տեսնիք բնուրեան գիրկը ապրոյ նախնական մարդուն առոյգ լանջքը կ'ոգեւորեկին ներկայի տունչովը, տանելով զայն մինչեւ նանցուանները առափենուրեան եւ անմահուրեան: Խոկ մեզի նամար, որ նիւրով տաղախուած, պերճանիք ու գերանուրբ նանոյնեներու իտեալին նետապնդող հակներնենք, մերբողը պիտ է բարին, դիպակին, արծարին մեզնէն բառէ նանէ բանասեղծուրիւնը: Ժապաւենն ենաւարնի մը փետրոս աստիճաններուն վրային պատցնելով, պիտ է վերացնէ մեր միտքը, մեր հոգին ուր մոխոր տակ կը միսայ կայծը՝ նոզեկան վայելքներու տենչանելով բացավառուելու պատրաս: Քանիներորդ դարու բանասեղծը պիտ է իր աղբիւրները փնտու նոյն խոկ փխորուն լսուրներու, դերբուկ խարակներու, լոռուս փապարներու եւ փլատ բագիններու մեջ, ուր բնուրիւնը իր մեծ վայելչուրիւնը կը պահի:

Սիրս բզեսող վիճերը եւ արիւն արցունի լացող մաներն անգամ ծաղիկներու եւ մարմասներու դիւրանքովը կը պննուին հիմայ: Արցուները կը ձանձրացնէ, տրմուրիւնը կը նեռացնէ բարեկամները, եւ սիրելիի մը դագաղին առջեւ՝ ոչ քէ անոր հոգւոյն, այլ անոր համբաւին և որ կը մտածենի: Վասնզի, աւա՛ղ, հոգին եւ համբաւը նոյնը չեն աշխարհիկ կեանքին համար: Ճերմակ հոգին կրնայ սեւ համբաւով մը արաժին երկ սգաւորները, արցունիքի անձնատուր, բարձրողի ընեն սին պատշաճուրեան եւ ստեղ կեղծաւորութեան պարտերը:

Ուրեմն մեր բանասեղծութիւնն ալ պէտք է հազուի վերջին նորաձեւուրեան համաձայն Բարիկեան շինով, եւ ձեռնոցներով, բոլիկով ծածկուած՝ պատի ծառերուն ուուժին տակ, արեւեն չսեւնալու համար, երեւ չ'ուզեր որ բոլոր սիրերուն դուռները իր երեսին գոյցուին: Սարերուն զագարը կայնած՝ քերեւ ձորձիկը մերկ ուսերուն վրայ, կարենել կուրծքը հովերուն տուած, պատզամախօս Սիբիլլան ծաղր ու ծանակ պիտի ըլլար մեր օրերուն:

Ուպէսզի բանասեղծը կարենայ երգել ամեն միշավայրի, ամեն ընկերուրեան համար, պէտք չէ իր ոյժը բաղէ արտաքին առարկաներէն, այլ իր հոգին, ազնուացնելու համար ամեն բան, գեղեցկացնելու համար ամեն բան: Հակառակ պարագային, մասնաւոր միշավայրերու մէջ միայն կարելի պիտի ըլլար բանասեղծութիւն ընել, բանի որ ամեն տեղ սիրոյ խորունկ ցաւերը, սրազեղ բղդանեները բաղսացիական իրաւունք չեն վայելիր: Երեւ բանասեղծին սահմանուած ըլլար միայն ծիծաղախիտ դարասներու կանանչութենէն բաղել իր ներենշումները, երեւ դարավէժ նեղեղներու ձայնէն միայն յօրիններ իր ներգաւակութիւնները, ի՞նչ պիտի երգեր թեւեռներու բնակիչը որ ուսիններու վրայ կ'ապրի գիւեր ցարեկ:

Ժ

Սակայն նւմարիս բանասեղծին սիրը սառոյցին կտորին մէջ խսկ կը ստեղծէ ադամանդի, կարկենանի, զմրուխահ ծիրանի գօսին: Անիկա իր նոգիին զորովով դիւքան մը կը հրաւակերտէ բոլոր վայրի բաներէն, ու երեմն մինչեւ վսեմը կը բարձրանայ, երբ մանաւանդ իր տաղերն ալ բառերու եւ յանգերու երածութեան հմայքը աւելցնեն անոր վրայ:

Ասիկա բան չէ անուուշ թէ ամեն գեղեցիկ տաղափուրիւն բանասեղծուրիւն է, սակայն տաղաչափուրիւն ներդաշնակուրիւնը որ պարզապիս կիրք նաւակի խնդիր է, աննրաժետ պայման մը կը նկատեմ ներուածի մը կատարելուրիւն:

Ինձի համար բառերու երածուրիւնը շատ վեր է նուազի երածուրիւննեն, եւ անոնց լուսեղին փալմիումը շատ աւելի արտայայիշի՝ բան նկարներու երանգները: Աղօւոր ձայն մը որ կը կարդայ Ռիզեքնեն, Վեռլենեն տաղ մը, երկնային վայելք մըն է, որուն ոչ մէկ վայելք կը հաւասարի երկրի վրայ:

Կրնանք ամբողջ օր մը երածուրիւն լսել առանց յոգնելու: Նախ կը զմայլինք, յեսոյ կը վարժուինք, յետոյ կը յոգնինք գոնիք ֆիզիքապիս: Բայց օրերով մեր սենեակին մէջ կը կարդանք ու կը կարդանք, եւ ոչ միայն չենք ձանձրանար, այլ եւ մեր վերացումին մէջ պահ մը կը մոռնանք իրական կեանքը, մեր բանասեղծին նոգիովը ապրելու համար:

Քանի մը տողէ բաղկացած ուսանառներ կան, զոր հարիւր անգամ կը կարդայ մարդ, զոց կը սորվի, եւ սակայն չի յագենար: Ինչո՞ւ որովհետեւ բանասեղծը դրած է անոր մէջ իր նոգիին գոյնը, իր նկարագրին ցոլքը եւ իր նաւակին հմայքը:

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Դու' ևն առաջին վանկ շրթունքիս , առաջին վանկ իմ հոգւոյս ,
Նախկի'ն հնչիւն իմ մանկական լեզուիս հեղ ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս , իդաս ու յոյս ,
իմ մայրենի քաղցրի'կ բարբառ , ողջո՛յն քեզ :

Տու բառերէդ արեւէն վառ ու բիւրեղէն ալ վըճիտ՝
իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ ,
Հուր ծարաւ մը անհունութեան , բարւոյն , մեծին ճշմարիտ .
Մվ մանկութեանս ազնիւ լեզուն , կ'օրհնե՛մ քեզ :

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մացի ընտանիքս, տընակէս.
Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ որտիս կարեվէր,
Ով իմ լեզուս, ամէն իղձ զո՞ն ըլլայ քեզ:

Զարմանահրաշ զըսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց
Դուն արձագանգ հայ անցեալին, կեանքին վէս,
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացոյց,
Ով վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛ւ քեզ:

Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր,
Սոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես.
Մշտափթիթ դարուն մ'անանց կը պըսակէ դէմքդ աղուոր,
Անզուգական . քնքուշ լեզուս, համբո՛յր քեզ:

Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթոռումը ոսկի,
Որ հայրենի յուշերն անդուլ կ'եղերգես.
Իր պաշտելի աւանդութեանց, նշանարներուն սուրբ ըսկի,
Ով աննման չքնաղ լեզու, բուրվա՛ռ քեզ:

Ծով ծխածան որ կը գըլես լայն կոհակներդ այգաբեր,
Մերթ գոհարներ ծաւալելով, մերթ բեհեզ,
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վէպեր.
Ով հայ լեզուս իմ պաշտելի . ողջո՛յն քեզ:

Դուն թրթռացիր անտառներու ոսմիներուն տակ ըստէպ,
Հայ աշուղին քընարին պարծանքն եղար վէս .
Հիմա կ'երգես զաւակներուդ նժդեհ կեանքը երաշխէպ,
Քերթողներու անմահ բարբառ , բիւր փառք քեզ :

Օրհնեա՛լ ըլլան մեր հայրերը , որոնք թէեւ ցիր ու ցան ,
Մութ օրերուն՝ մոլորած չոր շիւղին պէս ,
Մոռցան իրենց տունն ու տեղը , զաւակներնին ուրացան ,
Իրենց անձն ալ , բայց չը մոռցան երբեք քեզ :

Օրհնեա՛լ ըլլան մեր մայրերը , որոնք ըդքեղ ոընուցին ,
Իրենց շունչովն ու աղօթքով որտակէզ .
Մարիսնալ , փըլած կըտուրին տակ , կարօտ պատառ մը հացին ,
Դուրդուրանքով պահպանեցին միշտ ըդքեղ :

Թո՛ղ որ ես ալ , մեր հայրերու յետին զաւակը թշուառ ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ .
Միշտ տառապած , երբեք շիջած ոլրտէս կայծ մը խանդավառ
Հոգւով պաշտեմ ու քընարովս օրհնեմ քեզ :

1912

ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԾԱՐԱԿԻ

Չուզեցի խարուիլ մանկութեանս օրէն .
Կեղծիքը ահն էր , սարսափն էր կեանքիս .
Պատրանքներու մէջ ապրիլ վատօրէն
Միշտ մերժեց , առեց իմ խըրոխտ հոգիս :

Վէրքերը փաթթող շըզարշնե՛ր քնքուչ ,
Մաղիկնե՛ր որոնք թոյն կը պարփակեն ,
Սիրտըս փայփայող խոստումնե՛ր անուչ ,
Որքա՞ն գողացի ձեր սուտ դիւթանքէն :

Տենչոտ , հըրաշունչ համբոյրնե՛ր անյագ ,
Խուսափուկ սիրոյ գողտրիկ փսփըսո՛ւք ,
Մով նայուածքներու ահե՛ղ կախարդանք ,
Լանջքըդ տոչորող հրախանձ պասուք ,

Ի՞նչպէս մերժեցի ի՞նչպէս վանեցի
Զեր արթեցընող խըռովքն անսահման,
Զնջեցի իսպառ յանձնելով բոցի
Ինչ որ խարուսիկ երազ էր միայն :

Եւ թմրեցընող յանկուցիչ սուտեր,
Դուք որ անգունդին եզերքը անլոյս
Կամ գերեղմանի փոսին առընթեր՝
Բուռ բուռ կը սփոհք ցընորքներ և յոյս :

Երեք ձեր գութին չը դիմեցի ես,
Որպէսզի սուգիս, տագնապներուս մէջ
Փարատէք, անայդ գիշերներու պէս
Սեւ կսկիծներուս խաւարը անվերջ :

Կեանքին իրական մնծ սարսափներէն
Երբեք չը վախցայ. չուզեցի որ զիս
Սուտ տեսիլքներով գգուեն, օրօրեն.
Մերկ ճշմարտութեան ծարաւ էր հոգիս :

Առուժգուժ վայելք մ'էր միշտ ինծի համար
Շօշափել դաշոյնն որ պիտի խոցէր
Իմ հէք, բարախուն սիրտը խանգավառ
Որ ցաւէն կու լար ու կ'ալսկոծէր :

Միշտ բղքանեցի ձեռքով մ'անսարսուռ
Քօղը վարդագոյն, քօղը սուկեթել
Որ ճշմարիոը ծածկեց ինձմէ զո՞ւր,
Եւ խարկանքներով ուզեց զիս դիսթել :


Ու հիմայ, թո՛ղ զիս գալարեն, տանջեն.
Հոգիս մի՛շտ աղատ, անայլայլ ու սէգ՝
Յաղթապանծ կ'ելլէ ցուերու մէջէն.
Միայն թէ զինքը չրխարեն երբեք :

1915

ԺԱՄԱՆԱԿԻ Ն

Դուն զոր շատեր ուրացան ,
Աստուածներու կարգ գասեցին շատեր ալ ,
Անջրպետին չորրորդ ժաւալն է ; ըսին
Մեծ գիտուններ բազմաձայն :

Այլ ո՞վ երբեք չափեց քեզ ,
Ո՞վ թափանցեց գաղտնիքներուն քու ամբաւ ,
Մշտաթաւալ քու սրարշաւ կասքիդ վէս
Ո՞վ երբեք անցքը տեսաւ :



Հսկայ ծառեր գօսացան ,
Փըշուր փըշուր ինկան խըրոխտ , սէգ լեռներ ,
Ահեղ պորմեր ու տաճարներ փոսացան .
Դուն անսասան կ'ապրիս դեռ :

Անգոյն , անծիր , ու անձայն ,
Մայրածաւալ ունայնութիւնն համազրաւ ,
Ուչինչ մը չես , էակ մ'ալ չես , անբաժան
Խսկութիւնն մ'ես դուն , իրա՞ւ :

Խոստումներով բոլոր սուտ՝
Տառապողին համար կեցած անխըլիրտ .
Գոհ սիրտերու համար կ'անցնիս որքա՞ն չուտ ,
Անանց հետքեր թողլով բիրտ :

Օրէ՞նք մ'ունիս արդեօք դուն ,
Թէ օրէնքըդ անհեթեթ կամքն է անբան ,
Եւ կ'անսաստենք երբ խօլ կամքիդ տառերուն ,
Մեղ կը պատժես անխափան :

Այդ ուժն ահեղ զըտար ո՞ւր ,
Ո՞վ դատաւոր կարգեց ըղքեղ մեր վըրան ,
Ո՞վ քեզ տըւաւ երկաթէն կուռ , սուրէն սուր ,
Խշանութեան գաւաղան :

Եթէ անզօր չըլլար մարդ ,
Եւ կամ ըլլար գոնէ նըւազ անարի ,
Արդեօք քեզ դէմ չէ՞ր հոչակեր մահ ու մարտ
Բանակներով վիթխարի :

Մա՞րտ , ի՞նչ գէնքով , անանուն
Անէութիւն քեզ դէմ , ոսին ուրուակա՞ն ,
Հերոսներու , հանճարներու վեհագոյն
Համայնակուլ գերեզմա՞ն :

Ո՞ր շանթ , ամպրոպ բազմաբոց
Երկինքներու , աշխարհներու քէնն ու վրէժ
Լզքեզ անէծքն աստուածներու և մարդոց
Կրցան ընել գահավէժ :

Դուն ապրեցար մընացիր
Որ ծովերը ցամքին , հատնին կեանքերն ալ ,
Որ աստղերը մարին , իյնան ցանուցիր
Խոր փոսերուն մէջ մըռայլ :

Անհունին մէջ տարռւթեր՝
Միտքս անզօր է պայքարելու քեզի դէմ.
Այլ քեզմէ խոր, քեզմէ անհուն, քեզմէ վեր
Հոգւոյս ուժը ես դիտեմ:

Ան է միայն որ ազատ,
Պիտի սլանայ անցնի դարերն ազագայ,
Թափանցելով խորհուրդներու միզապատ,
Պիտի տիրէ անոնց վրայ:

1931

ԽՈՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԹՈՅ

Աստուածութեամբը բարի հոգւոյդ անծայր ու անծիր ,
Եթէ զուն մայր ըլլայիր ,
Փոխանակ հայր ըլլալու ,
Աշխարհք արդեօք չէ՞ր բարձրանար առանց արցունք
մը լալու :

Դեռ նորսութիւն՝ կը մնանէ՞ր դաշտին ծաղիկն առաթում
Նախիրներու կաշըմբուռ
Սմբակին տակ ողեսպառ,
Աստուածային հոգիդ դթած եթէ գրգար մայրաբար:

Անշուշտ խուժին կը յաղթէր գութը՝ ուժէն ալ արի
Թըփուաներու կամ սարի
Թռչնիկն անզէն ու տկար՝
Արիւնախանձ ուրուրներու ճիրանին տակ չէր տըքար :

Եթէ դուն մայր ըլլայիր, մարդը Կ'ըլլար անձին տէր,
Ազատ, անկեղծ, անվեհեր.
Երախտիքի բեռան տակ,
Հոգին երբեք չէր կորանար անարդ նիւթին նահատակ :

Ո՞հ, եթէ մայր ըլլայիր, հանդուրժէի՞ր պիտի լուռ՝
Երբ գեղարդին ներքեւ սուր՝
Կողէն արիւն կը պոռթկար տըկար :
Յիսուսիդ որ կը պաղատէր. «Գըթա՛, մարմինս է

Եթէ դուն մայր ըլլայիր, բիրովդ անհուն, որ բոց էր,
Արդեօք չէի՞ր թափանցեր
Խորախորհուրդ ալքերուն
Հոգիին որ յաւէտ կուլայ թօշնած երազն իր գարուն :

Ո՞հ, կ'ըղձայի, կ'ըղձայի՝ մայր ըլլայիր պահ մը լոկ
Հանդէպ կեանքին անողոք
Օրէնքներուն անսասան,
Եւ ըղգայիր թէ մեծ սրտէդ մարդիկ ի՞նչ սէր կը յունան :

ԱՆԷԱՑՈՒՄ

Անապատ մը կը տարածուի շուրջն հոգւոյս,
Ուրկէ կեանքի ամէն բողբոջ կու տայ խոյս:

Ոչ մէկ սըլացք, ոչ մէկ ընձիւղ, ոչ մէկ ալիք կը թաւալի,
Երկինքն ի վեր չի բարձրանար բուխերիկ մը յորձանքով լի.
Ո՞ւր փնտըսեմ և ո՞ւր գտնեմ ես յուզումներս իմ երբեմնի:

Յամքած է շունչս հեղձամըզձուկ.
Յաւ չեմ ըզգար, չունիմ արցունք:

Եթերին մէջ ուր օդ չըկայ,
Հոգիս խսպառ կ'անշարժանայ,

Եւ բեկորի մը պէս սառի,
Կը քարանայ, կը մարմարի:

Ո՞հ, շըշուկ մը, գէթ հառա՞չ մը, շի՞թ մը լացի...
Հով մ'որ շարժէ եթերին մէջ կայծ մը բոցի.
Ո՞հ, իմ վիշտերս, հեծերն հոգւոյս տուէ՛ք ինձի:

1924

Հայութ պատմութեան մասնաւուն առաջին
աշխարհ ու մասն պատմութեան առաջին աշխարհ
մասնաւուն առաջ առաջարկ վասնաք գումար
առաջ առաջ առաջարկ վասնաք առաջ առաջ

առաջ առ առաջարկ առաջ առ առաջ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

ԻՆՉՈՒԻ... ԻՆՉՈՒԻ...

Տէ՛ր, եթէ հուր վառքով լոյսէն անթափանց
Յօրինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր,
ինչո՞ւ արեւն ալ վառեցիր լուսապանծ.
Իր նայուածքը կեանք սփռելու չէ՞ր բաւեր...

Եթէ վարդին բուրմունքներովն օծեցիր
Կընոջ ժըպիտն, իր պկերճանքներն ու ցաւեր,
Ծաղիկներով ինչո՞ւ պճնել դաշտն անծիր.
Իր խունկն աշխարհ հըմայելու չէ՞ր բաւեր:

Խնչո՞ւ առուին և թոշումին տուիր ձայն ,
Թիւր երգերով լեցուցիր ծառն ու ջուրեր .
Մթէ կընո՞ջ բարբառն աղօւ , հեշտ այնքան
կեանքին անուշ երազներուն չէ՞ր բաւեր :

Ինչո՞ւ կոհակն , ինչո՞ւ անտառն ու վըտակ .
Ինչո՞ւ երկինքն ըստեղծեցիր ու ծովեր ,
Եթէ կընո՞ջ պիտի տայիր , որ մը կեանք ,
Աչքն իր հոգւոյն խորհուրդներուգ չէ՞ր բաւեր :

Եթէ կինը հակաղրութիւն մ'ըրիր պերճ
Բարւոյն , չարին , որ փոթորկէր ու թովէր ,
Ինչո՞ւ պատրանք տըւիր կեանքին , յոյսին վերջ .
Իր հըմայքը մարդ տանջելու չէ՞ր բաւեր :

Եթէ վըսեմ հըմայքներով երկնածիր
Սիրտ մը տըւիր իրեն , պատիտ կամ նըւէր ,
Ինչո՞ւ սիրով աշխարհն ամբողջ լեցուցիր ,
Իր սէրն անհուն աիեզերքիդ չէ՞ր բաւեր :

Մ Ա Ր Ա Վ

Եթերային ըստիւռներէն թեւել վեր,
Այցել բոցէ արեւներուն, ծովերուն,
Շամանդաղին ձայնը լըսել և հեռուն
Միջոցին մէջ՝ ականչ գընել, երբ հովեր
Կը խօսակցին խնդագին,
Եթէ պատրանք են այս տենչերս իմ անգին,
Ո՞ւ, կ'ըդձայի մռնաւ խորհուրդը կեանքին:

Յաւի , սուզի ջնջել սերմերն անհամար ,
Տառապողին սրբել շիթերն արցումքին ,
Մինչեւ անոր յորդ աղքիւրները ցամքին .
Թըշուառութեան դէմ մաքառիլ քաջարար
Սայրատելով իր ծաւալ :
Թէ այս ուժին ես կարող չեմ տիրանալ ,
Մարդոց վիշտերն , ո՞հ , կ'ըղձայի գէթ մոռնալ :

Եթէ բիւրեղ տեսիլքներուս իմ երթեք
Անկարող եմ պահ մը մարմին տալ , աւաղ ,
Եւ անոնց գորշ աճիւններուն տակ նըւաղ
Հոգիս յաւէտ պիտի մըխայ վըշտարեկ
Զերթ խունկ մ'աննիւթ ու անհալ
Աւաղելով իր խոյանքներն անժուժկալ ,
Ո՞հ , երազներս ես կ'ըղձայի գէթ մոռնալ :

1932

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Արցունքներ կան շիթ շիթ տրտում մելամաղեռտ ,
Որոնք կու լան թափթթվելով այտին վրայ ,
Ամէն կաթիլ հեծկլտուք մը , կոծ մ'է թախծոտ ,
Իր ցողին մէջ տառապանք մը կը թրթռայ :

Արցունքներ կան պայծառ ու ջինջ և անխռով,
Որ արեւու նըշոյլներով կը փողփողեն,
Միրանածին անձրեւի պէս հանդարտ ու զով
Երբ որ տեղան, որը բոյր մը կ'առնէ հողէն:

Լուռ , անշըշուկ խորհրդաւոր արցունքներ կան ,
Որ կը բերեն հոգւոյս խորէն սիրոյ կարօտ .
Անոնք ցաւեր մեզ կը պատմեն երկայն երկայն ,
Թաղուած սէրեր , զոր կնքած է սուգին նարօտ :

Արցունքներ կան , որոնք քրքիչ ինձ կը թըւին ,
Միշտ գոռացող ամպին նըման փոթորկայոյզ ,
Որ փայլակներ թօթափելով ծովին , հովին
Մշուշի պէս կը փարատեն կեղրոնախոյս :

Արցունք մ'ալ կայ , որ միշտ կ'այրէ բայց չի կաթիր ,
Հեղուկ բոց մը , բուռն ըսպառիչ , ահեղ կըրակ ,
Ցամքած արցունք , որ չի հատնիր մինչեւ մոխիր
Դառնան աչքերն , ըլլայ հոգին կոյտ մ'աւերակ ,

Ո՛վ արցունքներ , ամէնքնիդ ալ ես կը ճանչնամ ,
Թէեւ դժբախտ իմ օրերուս , յուշերն ըլլաք ,
Զերմ յուզումով ըզձեզ կ'օրհնեմ ես յարաժամ ,
Զեղմով կ'զգամ սրտիս ապրիլն ես շարունակ :

1907

բարեկանութիւն մասնաւու վեհապետու
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Խ Օ Ս Ի Լ

Վեր՝ հաւատքէն, սէրէն, յոյսէն
Որոնք այնքան միտքս ու հոգիս կը յուզեն
Ըզմայլանքի ժամերէն կոյս՝
Որոնց պաշտումն այնքան անուշ է հոգւոյս,
Վայելք մը կայ ինծի համար,
Խօսիլ ազատ մտքիս խոհեր անհամար:

Փոյթ չէ ինծի ըլլալ գերի:
Թո՛ղ կեանքս համակ փուշերու մէջ գեգերի.
Թեւերս ըլլան շղթայակապ,

Ուգերուս տակ բացուին փոսեր ու վիրապ .
Բայց տան ինծի վայելքն անզին
Ազատ թըսիչ տալու սրտիս խոյանքին :

Շըքեղանքի փափա՛ք պատիր ,
Ինչ շուտ կ'անցնին ցանելով բուռ մը մոխիր
Փառքի ոսին ուրուակա՛ն ,
Քու լուսասփիւռ սադրանքներէդ մոգական
Կ'ընտրեմ որ միշտ զիս զրկես .
Միայն , խօսի՛մ ինչ որ բըխի հոգիէս :

Փայփայանքի ծաղիկ անո՛ւրջ ,
Նուիրուելու և զոհուելու տենչեր լուրջ ,
Դուք որ այնքան զիս դիւթեցիք ,
Գուցէ օր մը ձեր սէրն ըլլայ վազանցիկ :
Ինչ որ կեանքին կը կապէ զիս ,
Ազատ արձակ խօսելու ուժն է սրտիս :

Թէ մահուան մօտ ըլլամ , թէ ողջ ,
Վախ չ'ազգեր ինձ վոհմակ մ'ամբողջ .
Կրնայ կեանքը զինուիլ ինձ դէմ .
Իր թշնամանքն ես քաջութեամբ կը դիտեմ .
Ազատ խօսքի սուրբ իրաւունքն անպայման :

1911

ՄԻՌ ԸՍՏՔ

Մի՛ ըսէք թէ բարութիւնն է լոկ կեղծիք,
թէ ժըպիտը կնճիռ մըն է սնգուրուած,
թէ ոչինչ կայ աղնիւ , ոչինչ գեղեցիկ,
թէ պատրանք են սէրը , ժաղիկն ու քերթուած :

Մի՛ ըսէք ինձ, թոյն է բուրումը գարնան,
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին,
Թէ լուսագեղ ցողերն ամպրոպ կը գառնան,
Եղերքն է լոկ մեղրը կեանքի բաժակին:

Ո՞հ, մի՛ ըսէք, շրթունքները կը սըտեն,
երբ կը զեղուն հըրայրքներ, գութ ու գորով.
Թէ յոյզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սրտէն,
Թէ կայծեր են անոնք մտքի մ'անխորով:

Ո՞հ, մի՛ ըսէք, նայուածքները բոցավառ
Զոր քարեր են, սուտակ, զմբուխտ կամ ոբալ,
Որոնք օծուած սուտի փայլովը բուրուառ,
Գիտեն արտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:

Ո՞հ, մի՛ ըսէք թէ ձայները կը խարեն
Իրենց անկեղծ հնչիւններովը ծալ ծալ.
Մի՛ ըսթափէք սիրոս իր անուշ տագնապէն.
Թողէք ինծի երազներովըս պանծալ:

Մի՛ ըսէք ինձ թէ մարդիկ չեն անձնըւէր,
Թէ շահերով ըստոր լեցուն է աշխարհ,
Եւ ուխտերը, երդումները օդն ի վեր
Կը վարատին, ինչպէս թերթեր հողմավար:

Մի՛, մի՛ ըսէք, խաւար է ծայրը կեանքին.
Անմահութեան յոյսն աղոստոր տենդ մ'է փարթած,
Թէ հող, մոխիր պիտի դառնայ մեր հոգին...
Ո՞հ, թողէք որ ցընորքներուս հոււատամ:

Հայոց կ ամենաշատ առաջ միջնադարի
պատմութեան մեջ այս վեց առաջին
համարն է մարտինին մարտինի Մարտ
ամառապատճեան և մայիս ամառ ապրիլ

ամառապատճեան մայիս ամառի առաջին
մայիս մայիսամայիս մայիս և մայիս պատճեան
մայիս և մայիսապատճեան մայիս պատճեան առաջին
ամառ ամառ ամառ ամառ ամառ ամառ

ամառապատճեան մայիս մայիս մայիս
մայիս մայիս մայիս մայիս մայիս մայիս
Ի Տ Է Ա Լ Ը

Լուսնին շողն է զոր կը մարէ շուտ արփին,
Հուր երազ մը որ այգուն դէմ կը գեղնի,
Փայլակն է ան շանթին վաղանց գարնային,
Մաղիկ մ'որուն թերթերն հովէն կը թափին :

Հուր երազ մը որ այգուն դէմ կը գեղնի,
Միածանին լոյս ժապաւէնն է նըրբին,
Մաղիկ մ'որուն թերթերն հովէն կը թափին,
Լուրթ կամարին հիւսիսայգն է ծիրանի :

Եիածանին լոյս ժապաւէնն է նըրբին ,
Փըշոտ վարդ մը որմէ լանջքըդ կ'արիւնի .
Լուրթ կամարին հիւսիսայգն է ծիրանի ,
Միշտ փըշըւող ձիւն փըրիուրն է քարափին :

Փըշուտ վարդ մը որմէ լանջքըդ կ'արիւնի ,
Փետուր մըն է թըռած կուրծքէն կարապին ,
Միշտ փըշըւող ձիւն փըրփուրն է քարափին ,
Ինչ որ հովը , օդը , ջուրը կը տանի :

Փետուր մըն է թըռած կուրծքէն կարապին ,
Սուրբ համբոյր մը եթերին մէջ հոլանի ,
Ինչ որ հովը . օդը , ջուրը կը տանի ,
Իտէալն է՝ օրօրն հոգւոյն մըրափին :

Սուրբ համբոյր մը եթերին մէջ հոյանի ,
Կոյսն անմատոյց բոց տենչերու տարափին ,
Իտէալն է՝ օրօրն հոգւոյն մըրափին ,
Խըսովիչ հոյլն անուրշներու պատանի :

Կոյսն անմատոյց բոց տենչերու տարափին ,
Հզմեղ կեանքին կապող ոռկի մատանի ,
Խըսովիչ հոյլն անուրշներու պատանի ,
Միրոյ երգը ոբատի խորունկ պարապին :

Ի Ն Չ Ո Ւ

Ինչո՞ւ կը խօսիս, ինձ կը հարցընեն,
Թու շուրջդ ամէն մարդ երբ լուռ է կեցեր .
Սրտէն եկածը գուրս չի տար բերնէն
Խոհեմ անձն ըլլայ ծաղկահաս կամ ծեր ,
Ինչո՞ւ կը խօսիս ինձ կը հարցընեն :
— Ինչո՞ւ... բայց, ինչու ես ալ չեմ զիտեր :
Ամպրոպը զիտէ՞ կը գոռայ ինչու ,
Ինչո՞ւ կը հոսին, կը սուրան գետեր
Կամ կը սըլանայ թռչնիկն օդաչու .
Ինչո՞ւ... բայց, ինչու ես ալ չեմ զիտեր :

ինչո՞ւ կը խնդաս ինձ կը հարցընեն ,
Երբ սեւ ձանձրոյթ կայ յատակն իրերուն ,
Երբ ծաղիկները կը սառին ձիւնէն ,
Եւ այնքան կարճ է մեր որտին գարուն :
Ինչո՞ւ կը խնդաս ինձ կը հարցընեն :
— Կերան կատարներն ինչո՞ւ են ճերմակ ,
Մինչ մենք միշտ այստեղ ցեխէն կը նեղուինք .
Անոնք ուրախ են . կը խնդան համակ
Մաքուր ճակատնին ուզզելով երկինք :
Լերան կատարներն ինչո՞ւ են ճերմակ :

Ինչո՞ւ զըւարթ ես կ'ըսեն ինձ շատեր .
Կեանքն հրապոյր չունի և աշխարհն է սուս .
Չես տեսներ սրտիդ հաճոյքն է հատեր ,
Եւ չուքն ու պերճանք ուրուներ են զուս
Ինչո՞ւ զըւարթ ես կ'ըսեն ինձ շատեր :
— Գիտէ՞ լըճակը ինչու կը ցոլայ ,
Երբ արեւն իր մէջ կ'արձակէ ճաճանչ ,
Երբ այգն իր ցողը կաթէ արծաթեայ .
Ինչո՞ւ կը ժպտին ափերը կանանչ :
Գիտէ՞ լըճակը ինչու կը ցոլայ :

Ինձ կը հարցընեն ինչո՞ւ կը սիրես ,
Երբ կեանքէդ ինկան այնքամ թարմ թերթեր ,
Երբոր խոյս տըւաւ քու սիրոյդ երազ ,
Եւ ըղձանքներդ ալ կ'ըլլան տարուբեր .

Ինձ կը հարցընեն ինչո՞ւ կը սիրես :
— Հարցուցէ՛ք շիւղին հողին մէջ յուռթի
ինչո՞ւ չի ցամքիր անձրեւներէն վերջ .
Հարցուցէ՛ք աղբիւրն ինչո՞ւ կը յորդի ,
Երբոր սահանքներ կը հոսին իր մէջ :
Հարցուցէ՛ք շիւղին հողին մէջ յուռթի :

Հարցուցէ՛ք դաշտին հասկերուն գողզոջ
ինչո՞ւ կ'օրօրուին ու կը վէտվէտին ,
ինչո՞ւ ծառերը կ'արձակեն բողբոջ
Սոս եղեւինէն մինչ պտերն յետին :
Հարցուցէ՛ք դաշտին հասկերուն գողզոջ :
ինչո՞ւ , ա՞ւ , ինչու ես ալ չեմ զիտեր :
Թայց կ'ուղեմ խօսիլ , երգել անխընայ ,
Յորդ , անդուլ ինչպէս կը գըլեն գետեր ,
Եւ ինդալ կեանքի անուրջին վրայ .
ինչո՞ւ , ո՞հ , ինչո՞ւ ես չեմ զիտեր

Ինչո՞ւ գըստ ա ուստի շահեած ա ուստի
Հարցում ու անկանություն առաջակա առաջ
Տարբար ա մաս ա մաս ա մաս ա մաս
Անկանություն ա մաս ա մաս ա մաս ա մաս

Ինչո՞ւ գըստ ա ուստի շահեած ա ուստի
Հարցում ու անկանություն առաջակա առաջ
Տարբար ա մաս ա մաս ա մաս ա մաս
Անկանություն ա մաս ա մաս ա մաս ա մաս

Ա Պ Ր Ի Լ

Ինչո՞ւ գըստել, խօսիլ, խոկալ,
Հարցում ուղղել չորս հովերուն տիեզերքին;
Երբ գոչիւններդ, հարցումներդ ալ
Պիտի մարին, պիտի հալին, պիտի ցնդին,
Ալքերուն մէջ մեծ անզունդին:

Ինչո՞ւ խորհիլ, աըքնիլ ինչո՞ւ,
Երբ անկարող ես թափանցել, հըպանցել գէթ
Կեանքն ըսպառող գաղտնիքներուն,
Երբ խեղճ մտքիդ բոլոր ճիգերին, յումպէտ
Անէանայ պիտի յաւէտ:

Ինչո՞ւ երկնել, ինչո՞ւ տալ կեանք
Սրտիդ հըրուտ յուզումներուն, թէ ցիրուցան՝
Ժամանակին ճիրանին տակ
Օր մը անոնք բըղիկ բըղիկ պիտի ըլլան
Մոռացութեան գարձած ճարակ:

Ինչո՞ւ հեծել, ինչո՞ւ հեւալ,
Երբ ոգեսպառ աղաղակովք անհուն, անծայր,
Դուն չես կարող պահ մը վերջ տալ
Թըշուառութեան յորդ հեղեղին ամպրոպավար
Որ կ'ողողէ համայն աշխարհ:

Հ Յ Գ Յ Ա

Ինչո՞ւ սիրել սերտ, խանդակաթ,
Թէ չես կարող պահել գրկէդ յար անբաժան,
Հոգէ, ցաւէ, վէրքէ աղատ,
Եւ կը թողուս որ մահն անդութ գայ Խըլէ զայն
Զոր սիրեցիր հոգիէդ շատ:

Ինչո՞ւ ապրիլ, թափել արցունք,
Երբ չես կարող ըսել դժբախտ էակներուն
Զորս կը տանջէ քաղցն ու պասուք.
«Մի՛ զրկըւիք, ահա՛ մարմինս, ահա՛ արիւն,
Առէ՛ք կերէք, ապրեցէ՛ք դուք»:

1981

Համարական պահանջանք առ մարդկանց
կամաց առ այսուհետեւ առ այսուհետեւ պահանջանք
մասնաբար առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ
առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ

Համարական պահանջանք առ այսուհետեւ
կամաց առ այսուհետեւ առ այսուհետեւ պահանջանք
մասնաբար առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ
առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ առ այսուհետեւ

ԱՆՈՒՈՐ ԵՐԱԶ

Ամպերէն վեր , աստղերէն վեր , կանքէն վեր
Աստուածութեան մը պալատը կ'երազեմ .
Կ'ուզեմ որ զայն պատեն լայն լայն ջինջ ծովեր ,
Եւ գուռներուն ազատութիւնն ըլլայ սեմ :

Իր գմբէթը չըլլայ ոսկի , ոչ արծաթ ,
Բայց զայն բռնեն ճերմակ ճերմակ երազներ
Որոնց ծաղիկ ծիծաղներէն լուսացայտ
Ուրախութեան ճառագայթում մը հասնէր :

Էակներն հոն կայուն ձեւեր չունենան .
Իրենց մարմինն ըլլայ շող , բոյր ու ճաճանչ ,
Որ միշտ փոխուի , ինչպէս արեւն իրիկուան
Ամպերու մէջ՝ լելակ , վարդ , շառ ու կանանչ :

Սիրտերն ըլլան մեծ փարոսներ բիւրեղէ .
Հզգացումներն ապրին ազատ , անտաղտուկ .
Ամէն շրթունք երգ , սէր , քերթուած յեղյեղէ .
Ոչինչ պզտիկ , ոչինչ տըգեղ ու գաղտուկ :

Ու սէրն ըլլայ պալատին մէջ դիցուհին .
Համայնասփիւռ բեհեղով մը հիացման
Հոգիները ծաւալանան , պարութուին
Զերթ արշունքով զեղուն ծաղկէ խնկաման :

Ճշմարիտը մերկ , սուրբ , վընիտ , անոլորտ ,
Գեղեցիկը համակ այգ , բոց ու փթթում ,
Աղաւնիի ձիւն թեւերով լայն ու լորտ
Հոն սաւառնի բարութիւնը անպատում :

Անոնց պաշտումն , ընքանչանքը անայլայլ
Հոգիներուն ըլլայ պըսակն ու դափնին ,
Եւ Մեծ Սիրոյ խարոյկին մէջ բոցափայլ
Վառին , վառին , սակայն երրեք չըհատնին :

Նորութեան առաջարկ մասն մասն ինչպէս ի այս
առաջարկ այս զանգակած ցըլ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

մասն մասն մասն մասն մասն
մասն մասն մասն մասն մասն
մասն մասն մասն մասն մասն
մասն մասն մասն մասն մասն

ԻՆՁԵՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ

Այն երջանիկ ժամերուն մէջ իստ կեանքիս,
Ուր անձնատուր սուրբ նախանձին,
Երազելու լուռ, առանձին,
Կ'ուզեմ յազուրդ տար այդ լոցեղ բազանքին :

Կեանքի թոյրերն աչքիս առջեւ կը մարին
Կը տարազնին նըկաբներն աւ,
Ու կ'ըսկըսին քըթթիւ, մութնաւ
Կեղծ շողերը մեր ամպիղէն կամարին :

Եւ կ'արթը ննան անհուն սլացքով տարմատարմ
Յիշատակներ հին օրերու
Շատոնց կեանքէս մեկնած հեռու
Իրենց անցեալ պատկերներով նոր ու թարմ:

Անոնք ունին լուրջ ժըպիաներ հըրեղէն
Երկնատեսիլ զմայլանքի,
Սըրբութիւններ, ուր կը յանգի,
Սիրտն ողողուած սիրոյ անձիր հեղեղէն:

Անոնց աչքն է վրճիտ, ճակատն է պայծառ,
Եւ նայուածքներ ունին կոյսի,
Ուր կայլակ մը տարակոյսի,
Զի փրբքը բիրերուն մէջ բոցն անճառ:

Սուտը, սինը և կիրքերը ցածոգի,
Մը զաւանջնե՛ր անգութ, դաժան
Հէք աշխարհէն մեր անբաժան,
Կը փարատին, կ'անէանան զերթ շոգի:

Եւ ես կ'ապրիմ այդ աշխարհքը աննըման,
Ուր սիրաերը բիւրեղէ են,
Ինչպէս ամպերը լուսեղէն,
Ուր կը վառի սիրոյ արեւն անսահման:

ունակութիւնը քեզոց ժաման՝ վարդապէտ պահան
բնակչութիւնը պահանձնածուն
ու ուստի օրուակ ապրու ողբ
առաջ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

ունակութիւնը որոշ չեմ առաջան գումարին առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

ԱՆՌՈՒՐՃԻՍ ՄԷԶ

Զի՞ւն ըսպիտակ, թեթեւ, մաքուր, լուսամած
Որ կը թըսիս այդ թեւերով
Մաղիկ, ծիծաղ թօթափելով
Եւ նազանքոտ շրջաններով օդայած,
Որչափ փայլիս, որչափ ծըփաս ու նազես,
Իմ աչքերուս քու. գեղըդ ջինջ
Դալուկ մըն է պղտոր ոչինչ,
Զի քեզմէ շա'տ ջինջ են ձիւներն երաղիս.


Առ' ւրբ արեգակ, հրդեհ բոցեղ կենսաձիր,
մաճանչներովդ ոսկի բիւրեղ
Երբ ողողես աշխարհ բիւր հեղ,
Հիւլէները, ծովերն անծայր ու անծիր,
Մութ փոսերուն մէջ սփոես շող արփենի,
կանթեղ մըն ես ինձի համար
Զի իմ մտքիս անուրշն յիմար
Քեզմէ փայլուն արեւներով կը վառի:

Դուք անդունդներ, անլոյս, աչքեր թանձրամէզ,
Սարաւանդնե՛ր, լեռներ տիտան,
Արտեւաննե՛ր, ժայռե՛ր խոպան,
Արծիւներէն, ամպերէն վեր իսկ թեւէք,
Ո՞չ, չէք կընար ճախրել հոգւոյս հաւասար,
Զի վիճերը իմ երազիս
Խորհուրդներով կ'օրօրեն զիս,
Եւ լեռները երկինքիս մէջ չունին սար:

Կըրա'կ աչքեր, ծաւի' աչքեր լուսահոծ
Վիճ հանձարով, սիրով օծուած,
Հըմայքներու խո՛ր առեղծուած,
Զեր բիրերէն զո՞ւր կը ցայտէ մեղր ու բոց,
Երազիս մէջ անճառ աչքեր կան խորին,
Որոնց գեղին կապուած հոգիս
Երկինքն ի վեր կը տանի զիս,
Եւ ես դիւթուած, չեմ նայիր սուստ աշխարհին:

Խոկ հրձուանքներ, զիշտեր, սէրեր համօրէն
Ու աշխարհիկ վայելքներ դռւք
Քիչ մ'անտարբեր դիս կը թողուք:
Թէեւ հոգեր ու արցունքներ զիս փոքեն,
Ճակատս ըլլայ նոյնիսկ փառքով լուսադանծ,
Ինձի համար մեծ յոյզեր չեն,
Զի իմ հոգւոյս մէջ կը ննջեն
Յնձութիւններ, ցաւեր անհուն ու անանց:

1907



ՏԵՍԻԼՔՆԵՐ

Մոխիրներու և փուլերու կոյտին մէջտեղ,
Զոր միզամած շամանդաղով սուզը կ'օծէ,
Խնչ տեսիլքներ սեւ յուշերով լեցուած ահեղ,
Խնչ երազներ, ի՞նչ պատրանքներ, յոյսեր բոցէ:

Հոն, աճիւնին տակ կ'երեւան շէնքեր փարթամ,
Եւ պարուէզներ և ցորեններ կուռ ոսկեգէս,
Ճերմակ ձիով կտրիճներու ձեւեր տարտամ
Աչքիս առջեւ կը թեւածեն ամպերու պէս:

Հուսկ, խաւարը, մեծ ջղջիկ մը թեւատարած,
Կը սաւառնի աչքիս առջեւ . համայնակուլ
Դագաղ մըն է բոլոր աշխարհնք . և ես յառած
Աղջամուղջին, կը մաքառիմ . պայքար ամուլ . . .

Հիւսիսայզներ լուսափողիող ինձ կ'երեւան,
Արտեւաններ կանանչ, կաղոյտ բըլուրներով .
Արծիւները բոյնին մէջ են աներկեւան,
Հայրն ու որդին մօր գրկին մէջ՝ ոիլագորով :

Եւսոյ գէմքեր կը շառաչեն ու կը պայմին .
Մարդասպան սուր մը կը յածի ամենուրեք .
Հեծեծանքներ կը յաջորդեն խաղին, կոյթին,
Ու լալիւններ, ցաւի ճիշեր՝ գիշեր ցերեկ :

Ու կը տեսնեմ հէք կիներու թափօր մ'առնու .
Սեւ լաշակով կու գան կ'անցնին վայն, թըշտաներ,
Անօմի են ու խոշտանգուած, մերկ ու ծարաւ,
Արիւն արցունք լալով կ'իյշոն հոն կիսամեռ :

Աւրիշ թափօր մըն ալ անզերչ և անըսպառ,
Մանսէկներու ծով մ'ալեկոծ փրփուր դր իուր,
Զոր չար հով մը կը մորակէ անգըթաբար
Ու կը թափէ մեծ անշունդին փոսը թափուր :

Յանկարծ շող մը կուս խաւարէն, բոցեղ, հրթիռ,
կը բեկրեկի, դուրս կը սուրայ եթերին մէջ.
Ամէն կողմէ կայծկլտուքներ, լոյս և յայթիռ,
Բիւր փայլակներ կը նըշուլեն, հրդե՛ն անվերջ:

Ու կը տեսնեմ նորէն պարը զրկեալներուն.
Փարատած է հիմայ մէզը անոնց ճակտին.
Միածան մը կը պըսակէ զանոնք հեռուն,
Զըւարի դէմքեր կը փողփողին ու կը ժպտին:

Արշալոյսն է որ կը ծագի հորիզոնէն,
Անուշ արեւ, քու լոյսիդ մէջ սուզը չ'ապրիր,
Եւ դժբախտներն ու զրկեալներն ըզքեղ կ'օրհնեն.
Արդարութիւնն ես դուն յաղթող միշտ անխըսիր:

ԴԵՊԻ ՑԱՀԻՒՏԵՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ամպի , մէգի մէջ փաթթըւած ,
Դէմքը կնճռու ,
Կուրծքն հովերուն առակ հեծեծուն , շընչառպառ ,
Կը հեռանայ հին տարին ,
Բաժնըւելով մեղմէ իսպառ ,
Մեր հինաւուց ափունքներէն արտահալած՝
Ո՞ւր կը դիմէ կամաց կամաց .
Անզունզներու փոսերն ի վա՞ր ,
Կամ լեռներու սեպ կատարին
Աստիճաններն ի վե՞ր կ'ելլէ յամբարար .

Զըդառնալով իր ետին .
Ու մենք ասզին ,
Ալ չենք նայիր իր ետեւէն ,
Մեր խընծիղներն ու վայելքներ ցորշափ տեւնն ,
Ալ մեր յոյսը , մեր ցընորքներ նորեկ տարւոյն
կը դառնան ,
Անոր կ'ուզգենք մեր մազթանքներն ու իզձեր ,
Ան մեր կեանքն է , մեր սէրն՝ ան .
Մինչեւ հիննայ , ու ալեւոր ծերունի
Հատնին օրերն անուրջներով ծիրանի .
Յետոյ դարձեալ նոր տարիներ յուսատու
Կանոնաւոր ու անսայթաք
Նոր երեւան պիտի ելլեն
Ժամանակին ալքերէն ,
Ալիքներու նըման արագ ,
Կոհակ կոհակ
Յաջորդելով իրարու .
Ու անոնց հետ պիտի քալենք
Դէպի ո՞ւր ...
Անգունդներու փոսե՞րն ի վար ,
Կամ լեռներու սեպ կատարին
Աստիճաններն ի վե՞ր արդեօք յամբարար ,
Զըդառնալով մեր ետին
Թէեւ անդուլ անդադար
Սիրելիներ , զոր կը թողունք ,
Ըզմեղ կոչեն , ա՞հ . ի զո՞ւր ,
Եւ անծանօթ մըշուշին մէջ ,
Խարխափելով , լուրթ խաւերուն տակ եթերին ,
Պիտի վազենք , պիտի վազենք հեւ ի հեւ .
Փետուրներու պէս դարձ դարձիկ ,

Արծիւներու պէս հողաթեւ,
Դէպի վերին լոյս արեւները անշէջ:
Թերոբէներն, հուր քերթուածներն երկինքին.
Խընկենիներն հոգեպարար
Եւ նըւագներն հրեշտակներուն համար հազար
Պիտի տեսնենք, ոլիտի լըսենք, պիտի անցնինք,
Մինչեւ հասնինք
Ճերմակ կամար խորաններուն տակ խորին,
Որոնք անցեալ հին տարիներն են մերին.
Եւ որոնց տակ
Մեզ կը սպասեն թեւաբաց...
Ո՞վ Առտուած
Սիրելիներ, զոր մենք հողին ենք ոըւած.

1908

ՀԱՐՑՈՒՄ

Հոգիս լի է ճանանչներով ըզզացման.
 Կը փալփռվին, կը նըշուլեն, կը ցուլան.
 Ո՞ր աստղերուն, ո՞ր այգերուն մէջ թափեմ
 Որ խաւարներն իմ անցեալիս լոյսի ցուքով մը շողան:

Հոգիս լի է լայն հեղեղով մը յոյսի.
 Կը փոթորկի, կը ծփծըփայ, կը յուղուփ.
 Ո՞ր ծովերուն, ո՞ր գետերուն մէջ զեղում,
 Որ մայրենի հոգին վըբայ դէթ ցողի շիթ մը հոսի:

Հոգիս լի է կըբակներով ըղձանքի .
Կը կայծիլտայ, կը բոցբոցի ու կ'այրի .
Ո՞ր փայլակին, ո՞ր կայծակին յանձնեմ զայն
Որ անցեալի մօխըրին ներքեւ գոնէ կայծ մը հըբահըրի :

1908

անուշական պարագային առարկա բառարձի
արտադրության առաջ զնական հաջողակ
առաջարկան մեջ ըստ առաջարկային ան
ուժության առաջ

առաջարկան առաջ այլ առաջ առաջարկան
առաջ առաջ առաջարկան առաջ առաջարկ
առաջ առաջարկան առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

ԿԱՐՕՏ

Բիւրեղ ամողին պրիումակիին մէջ պարուրուած
Պատկերի մը հեռաւոր ու դիւթական
Յասիլ, թրոիլ, ինչպէս աղօթք մ'առարւան
Առ Ասոււած :

Բոցեղ, անյագ ըզձանքներով խնդրել դայն.
Միշտ երազել, զարթնումի ցաւն ըզգալ սուր.
Աչքէց արցունք, ոըրտէլ արիւն թափել զուր
Եւ անձայն :

Անզուսպ ծարաւ մ'ըզգալ այրիլ, տըւայտիլ.
Ծամքած տեսնել գետն, անձրեւներն ու աղբիւր,
Եւ զըրկըւիլ, աւա՛զ, ջուրէ զովասփիւռ
Մէկ կաթիլ:

Բուրզառ ըլլալ, մըխալ խունկի պէս մաքուր,
Կուռքիդ համար աներեւոյթ ու աննիւթ,
Զօնել անոր հոգւոյդ բոյրերն հազուազիւտ
Թաքթաքուր:

Վանկ մ'որոնել տիեղերքի ձայնին մէջ,
Զոր կը կազմէ անհուն համերգը կեանքին,
Միշտ ունկնդրել հեւքոտ տենդով մը մ'անձկազին
Ու անվերջ:

Տեսիլքի մը գիշերին մէջ գաղտնապահ
Միշտ սըլանալ, սակայն երբե՛ք չընասնիլ.
Պատրանքներու թովանքովը սընանիլ
Սովամահ:

ԱՆՑՆԵԼՈՒ ՄԸՆ

Լոյսի փունջ մը, շող շիւղերու կուռ հիւսկէն,
Հորիզոնէն վար հուր և բոց կը թափէ,
Լերան ծայրը տուքեր մութը կը պըրկեն
Յանցի մը մէջ լայն վերտերով սատափէ:

Քունէն զարթած կ'երգէ մարին, վարուժան
Ոստերն ի վար կախուած բոյնին մէջ տամուկ.
Դաշտերուն մէջ հոյլ հոյլ գառներ կը խըժան
Շաղով օծուած մարմանդներուն մէջ ճամուկ:

Շամբերուն հոծ շուքին տակէն դողդոջուն՝
Դէպի ծովուն ափերն ի վար տւագէ,
Ուր փըրփուրին կը նըշմարես վախկոտ չուն,
Հուսածիծաղ առուն վէտ վէտ կը վազէ։

Ոչ հմայքէն առուին տենուոտ կարևոջին,
Շողին, ցօղին լոյս ծիծաղէն արծաթի,
Ոչ ալ այգուն ջերմ համբոյրէն առաջին
Մեր սըրտին մէջ վարդ անուրջ մը կը ծաթի։

Մենք չենք սիրեր կեանքն յորդաշունչ, կենդանի,
Անցնելու մօտ իրերն ըզեւշ կը կարթին.
Ու կը ցաւինք, երբ բազգն հեռու կը տանի
Ինչ որ երէկ արհամարհած ենք արդէն։

Մենք կը սիրենք, երբ արեւը ծիրանի՝
Հալած, հատած մոմի նըման ոգեզմար՝
Ալիքներուն գոզն իյնալով շիջանի
Սողոսկելով խարակներէն զառ ի վար։

Մաղիկները, զոր կը թողունք որ ցամքին
Թօնուտ օգին, ցուցու արեւուն տակ աշնան,
Մառաներու յանձնած կողիտ իւընամքին,
Թոռմելու մօտ՝ կարծես յանկարծ կ'անուշնան։

Սըրուակները, որոնց բոյրը կը հատնի,
Ա՛լ աւելի մեղ սիրելի կը գառնան,
Ինչպէս դեղնած սիրոյ թըզթիկ մը գաղտնի,
Զոր կը պահենք գուրդուրանքով անսահման:

Եւ մեր սէրը, ոսկեփետուր թըռչուն բիլ,
Զոր անսըւաղ կը լըքանենք շատ հեղ մենք,
Երբ թեւ կ'առնէ կ'ուզէ մեղմէ խուսափիլ,
Դողդըզալով մեր հոգւոյն մէջ կը սեղմենք:

Մըրմունջները որոնք հեռուն կը մարին
Կոչնակները, հաշիւնն անգամ շուներուն,
Գորշ ամպերն իսկ փակած կապոյտ կամարին,
Մեկնելու մօտ՝ հըմայք մ'ունին օրօրուն:

Յուզմունքներն ալ կը վըրդովեն մեր հոգին
Եթէ չըլլան երազի ոլէս թեւաւոր.
Եւ կեանքն արդեօք կ'րլլա՞յ այնքան թանկագին,
Այնքա՞ն անուշ, երբ չըսպանայ մահն անոր:

ԿԵԱՆՔԸ

Երազել, երազել վարդերուն քով թառամած,
Երազել և յուսալ և երկինքին ամպամած,
Աստղերէն անգորով, և ամողրոպէն, շանիլէն ալ
Գութ մուրա՛լ:

Հաւատալ, հաւատա՛լ տիեզերքին բարութեան,
Զինաթափ, անձնատուր բախտին սուրին անվարան,
Կեղեքուիլ, արիւնիլ, սակայն չըլլալ որտարեկ
Ո՞հ, երեք:

Տառապիլ, գալարի՛լ այլ ապրըլ միշտ երազով,
Բոցին մէջ գեհենին հոգանիներ տեսնել զով,
Եւ ժպտիլ անվրդով արիւն հոսի երբ որտէդ
Վէտ առ զէտ,

Երազել, երազե՛լ մինչեւ իղձերդ արփանուշ
Փշըւին ու մարին, հոգիդ պատէ քար ու փուշ,
Եւ թաղուի երազդ ալ մոխիր կորած հողին տակ
Անյատակ:

1980

Յ Տ Վ Ա Յ Ա

Հանունակի կազմ մասնակիութեան համար հայոց
հանունակ մասնակիութեան համար հայոց
առ մասնակիութեան մասնակիութեան հայոց հանունակ
ու առ մասնակիութեան մասնակիութեան հայոց հանունակ

ՀԵՌՈՒԻԷՆ ԵՒ ՄՕՏԷՆ

Հորիզոնին սա լեռները մանուշակ
վերտ վերտ վառով փաթթըւած,
Ուր կը տեղայ ձիւնն իր սառը, եթերն՝ իր տօթն ու խորշակ,
իրենց տեսքով, որքա՞ն զիւմիչ, ի՞նչ ազուոր են
Հեռուէն:

Սա ամպերը եթերաճւմ թիթեռնիկի թեւերով,
Ծալք մը կարմիր, ծոսդ մը ծարիբ
Քափթըփելով թաւշոտ, բամպակ քըղանցներէն,
երբ կը հերձեն անջրպետը անյարիր,
ի՞նչ անուրջներ մեզ կը բերեն
Հեռուէն:

Սա կիները քնքուշ մարմաշ գլխարկնուն տակ,
Զոր կ'եղերեն սիւգէն սարսոստ սմբուլներ,
Խորունկ խորունկ նայուածքներով անյատակ,
Որքա՞ն սիրտեր կը գիւթեն ու կը վառեն

Հեռուէն :

Սա քերթողն ալ հուրէ, սէրէ շինուած էակ,
Որուն սիրտը, շաքարի պէս, շիթ մը ցողով կը հալի.
Միտքն համակ բուրաստան է, քրքում նարկիզ ու հալի.
Ի՞նչ կ'զմայլինք իրեն վըրայ,
Յափշտակուած մամոստ, մեղրոտ բառերէն,

Հեռուէն :

Սա նըւազի խազերն համեղ ու փայփայուն
Զոր կը բերէ հովը ծովէն, անտառէն,
Իրենց բեկող, փարող, մարող մեղեղիքովը անհուն,
Ի՞նչ պատկառիկ և աղու են

Հեռուէն :

Ուսինները, ձիւնէ բիւրեղ դըղեակներ,
Ուր արեւուն ցուքը փարփառ երր իւափանցէ.
Շողակներու նըւան անցած արծաթ ցանցէ
Կը փալփըլան, մեր աչքերը կը բուրվառեն

Հեռուէն :

Իսկ մօտէն . . .

Մարգիկ իրերն իրենց սրտէն կը գատեն.
Մաղձոս հողին ամէն բան մուխ, տըխուր հիւանդ,
Սեւ կը տեսնէ մանաւանդ:
Մինչ արեւով, ճառագայթով փայլուն սիրտեր
Ցոլք մը, հուրք մը կը փոխանցեն
Ուսիններուն, ժայռերուն իսկ ապալեր:
Դժնիկներէն վարդ կը քաղեն, արցունքէն՝ ցող,
Երդ կը հիւսեն ցաւէն կըծող,
Եւ նախանձէն, սուգէն, կեղծէն՝
Հաւատք, յոյս, սէր կ'ստեղծեն:

Ա Ն Ց Ե Ա Լ Ը

Մութ պարտէզէն , ցուրտ ու ցամքած ,
Ուր հովն աշնան միայն կու լայ ,
Հոյլ մ'ուրուներ թափառայած ,
Յուշիկ կու գան կ'անցնին ահա՛ :

Եւ ծառերուն տակ ոստաքանց
Թիշտակներ կը փնտըռեն ,
Մին սէր մ'ունի այնտեղ թողած ,
Ուրիշ մը՝ կայծ մ'իր հանճարէն ,
Զոր հեղձած է մահը՝ փուշ փուշ
Տատառկներով համատարած :

Բայց վիշտեր կան այնքա՞ն անուշ
Զոր սիրտերնին է կարօտցած . . .

Դիշերային այդ պահուն լուս,
Երբ խաւարն իսկ կը սարսափի
Բռւին ձայնէն մահասարսուռ,
Այդ հոյն ահա կը խուսափի
Մեծ հանգիստէն իր մշտակայ.
Եւ անյագուրդ արտահալած
Անցեալ կետնքէն՝ այցի կու դայ
Տենչանքներուն մարած, հալած . . .

Այսպէս հոգիս որ կը նիրհէ անյուսութեան
Ծուրտ գամբանին մէջ անըզգայ,
Մերթ կը զարթնու ամբուղներէ հալածական,
Կը գալարուի, կը սարսուայ,
Եւ գառնալով նորէն պարտէզն իր անարեւ,
Ուր յոյսի ծիլ մ'անգամ չըկայ,
Մարած հալած անուրջներու շուքին ներքեւ
Անցեալ կետնքին վըրայ կու լայ:

Յ Ա Խ Շ Ե Ր

Հեռուն, հեռուն, լուրի մըշուշին ծալքին տակ,
Թըրթըռ սցող աղատ լոյսին պէս անոռչ,
Նայուածքներ կան մերթ արցունքոտ, մերթ յըստակ,
Որ կը յուղեն կեանքիս իդձերն ինձ անյուշ:

Պուրակին մօշ ըստուերներուն տակ մըթին,
Ուր զեփիւոներ ծաղիկներուն կ'այցելն,
Ուր բուրմանց թարմ ծիածաններ կը փըթթին,
Միշտ կը գրտնէ հողիս յուշիկ մ'անցեալէն:

Լայն հոսանք մը՝ որ ծովերով լուսաձիր
Կը կոծկոծի սորսորելով սարէ սար,
Յուզմունք մ'ունի, տենդ մը վաղքին մէջ անձիր,
Ուր կը յիշեմ մըտքի ծըփանքս իմ հազար:

Ժապաւէնի գոյն մը կարմիր կամ դեղին
Կապուած աղուոր, փափուկ վըզի մը ճերմակ,
Բոց մը կու տայ հոգւոյս մարած կանթեղին,
Ուր երազիս թոյրերն հալած են հիմակ:

Իրիկուան դէմ պայծառ օդին մէջ ծաւի,
Զըւարթ սոյլեր կը սըլուըլան ինձ ի զուր.
Տըխուր վանկ մը, հեւք մը, հրծեիւն մը ցաւի
Լոկ սրբիս մէ? իր արձագանգն ունի սուր:

Առտըւան մօտ, խաւարտներու մէջ սոին,
Կամ ծորի մը հոծ թուփերուն մէջ թառած,
Յայտ մը ցօղի, շաղի կաթիլ մը, ա՛հ, սին
Ինձի համար արցունքի շիթ մ'է սառած:

Դիշերուան լուռ ժամերուն մէջ թախծալից՝
Ազռաւներու ձայներն հովէն երր կ'ուռին
Դոզգըզալով, միշտ մըտածել կու տան ինձ
Հիւանդի մը, իր հուսկ անեղ սարսուսին:

Մովլու ու երկինք և տեսիլներ անհամար ,
Կեանքն՝ ուր մարդիկ տենդով կռւ լան կը խրնդան ,
Յիշատակներ են հոգեցունց ինձ համար ,
Ուր կ'ապրի սիրտս անուբջներով անկենդան :

1898

ՍԻՐՈՅ ՑՆՈՐՔՆԵՐ

1091

Ճերմակ փըրփուր փետուրներով աղաւնիները կ'անցնին,
կ'անցնին կ'երթան հոյլ ի հոյլ,
Եթերին մէջ թախթքիելով անբիծ անուրջը ձիւնին,
կոյս անուրջներ լուսաձոյլ։
Ամոյին տակէն մութ աղուաններ ուեւ մարմաշով փաթթըւած՝
Վար կր սուրան երկինքէն,
Աղջամուղջէ թեւերովնին տե՛ս կանգ կ'առնեն, ո'վ Աստուած՝
Ու կառաջներ կ'արձակեն։
Շառ վարդերէն անուշաբոյր թարհ շափրակներ կը թափին
Վէտվէտումով ձիրանի։
Եւ ծաղկագեղ բեհեղ պըսակն այերանիւս ու նըրրին
Հովը իր հետ կը տանի։

Զոր տերեւներ գօս , ցեցակեր , բըզըկտուած ու կարկամ
Գետնին վըրայ գեփ գեղին
Թուփերուն տակ կը մընան միշտ , իբրեւ յետին բարեկամ
Փարած հողին ու ցեխին :
Ժըպիտները ճառագայթէ փըթթումներով՝ կը մարին
Շըրթունքներու վըրայ լուս,
Հընչուն ծիծաղը արծաթի մինչեւ հասնի կամարին
Կ'ըլլայ փըշուր ու փըշուր :
Գեղը , լոյսը , շափիւղաներն ու ջինջ լոյսերը շուշան ,
Սիրոյ հաւատքն անվըթար ,
Կապոյտ օրերը գարունին , կեանքի գրգանքն անսահման
Երազներ են մեղ կամար :
Ցըրտացումներ , մոռացումներ , սիրոյ պատրանքն ահաւոր ,
Եւ վարանքներն ու կարօտ ,
Հրաժեշտի ցաւն ու լըքումներ , սիրոհատնումներ ամէն օր
Պիտի մընան մեղի մօտ :

Հոգած առաջնական դիմումը այս պահին
առաջարկութեան առաջնական դիմումը այս պահին

առաջարկութեան առաջնական դիմումը այս պահին
առաջարկութեան առաջնական դիմումը այս պահին

առաջարկութեան առաջնական դիմումը այս պահին
առաջարկութեան առաջնական դիմումը այս պահին

ՍԷՐ

Հոգին ալեակին կ'ըսէ . ռԱւա՛զ , ծարաւ եմ .
Վէտ վէտ արծաթ կոհակէդ
Այրած կուբծքիս ցողէ' կաթիլ մը նամէտ :

Ալեակն ասաղին կ'ըսէ . ռԿայծ մը ցոլացո՛ւր
Գիշերուան մէջ մութ ճամբռուս
Ինձ առաջնորդ , մինչեւ ծագէ արշալոյս :

Արփին կ'ըսէ ջինջ այերին խաւերուն .
«Ճամբար բացէ՛ք որ երթամ
Ոգեւորեմ տրտում սիրտերը տարտամ» :

Ամառուան հուր տապին ներքեւ գլխիկոր ,
«Ա՛ն , հովանիդին ծինծի տո՛ւր» :
Կ'ըսէ ծառին քնքուշ ծաղիկն առաթուր :

Մառը գալար կ'աղաղակէ արեւուն .
«Աստերուս լո՛յս արձակէ ,
Զիս պահպանէ՛ մրրիկներէ կայծակէ» :

Ալեակն հողին , ծառը ծաղկին անդադրում
Գորովանքով կը զեզուն
Իրենց ցօղը , լայն հովանին , շողն անհուն :

Մա՞րդն է միոյն , աղբիւր սիրոյ անհատնում
Որ արցունքին ըլլայ խուլ
Սով սեղանին , սառ երդիքին կիսափուլ :

Կ'ԱՆԶՐԵՒԵ

Կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .
Մութ , կազարէ եթերին մէջ անըշոյլ .
Սեւ ագռաւներ կ'իջնեն վերէն հոյլ ի հոյլ
Յուղարկաւոր վազուց մեռած սէրերուն
Զոր այնքան հեշտ ձայնով երգեց ոեղ գարուն :

Կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .
Կազամախի ոստերուն մէջ նիհարցած .
Մրմունջի ողէս գեռ կը լսուի հեռք մը ցած ,
Արձագանդը հոգիներու առանձին ,
Որոնք իրենց որիսուր սէրերը լացին :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .

Եւ այդ հեղիկ շրջիւնին մէջ , ես յանկարծ
Անուշ վանկեր կ'ընդնշմարեմ սիրարծարծ
Որոնք հոգւոյ աշխարհներէն մեզ կու գան
Հովին , ջուրին կառչած ձայներ սիրական :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .

Դեղնած թերթերը ճմլելով պուրակին
Որոնք երէկ դեռ արեւուն կըրակին՝
Իրենց կեանքոտ բուրման նըւէրը շըքեղ
Կը խնկէին պէտզէտելով լուսագեղ :

կ'անձրեւէ , կ'անձրեւէ . . .

Եւ օր մըն ալ մեր դամբանին հողին վրայ ,
Որ դեռ մեզի սուտ երազ մը կ'երեւայ ,
Պիտի երգեն այդ անձրեւներն ու խնդան
Մեր խեղճ սրտին յուղմանց վրայ անկենդան :

1902

ԼՔԵԱԼ ՏԱՃԱՐԸ

Հոգւոյս լրքեալ տաճարին մէջ մենաւոր ;
Անողարագիր ասաուծոյ մը նըւիրուած ,
Աղօտ կանթւող մ'իսկ չի հեւար ամէն օր .
Բայց արեւ մը կը հրդեհի փողփոզուն ,
Թիշատակներս իրենց քունէն երբ զարթնուն
Ամէն առտու իրիկուն :

Իր զուռները ամուր փակուած են արդէն .
Ուխտաւոր մը ժամուոր մը ներս չի մտներ .
Բայց աղօթքով կը լեցուի ժամն համօրէն ,
Երբ հին յոյսերու արցունքներով պատարուն
Սաղմոսերգել գան իրենց լացը անհուն
Այնուեղ , առտու իրիկուն :

Արելուներ, երգեր մարած են բոլոր
Ծնծղաներուն արծաթ ծափերն են լըռեր.
ԱՇ չի լըսուիր երգեհոնը դաշնաւոր.
Բայց պատարագ մը կ'սկսի վեհագոյն,
Հին հաւատքներս երբ ծնրադրել գան զարթուն
Այնտեղ, առառու իրիկուն:

Եսրանին մէջ չը կայ ծաղիկ մը քնքուշ.
Պատկերներուն առջեւ բուրվառ չի ծըխիր:
Ուրկէ՞ կու գայ թարմ բուրումը խնկանուշ
Որ կեանք կու տայ բող տաճարին սուրբերուն,
Երբ հին սէրերու հոն իրենց խանդը զեզուն:
Ամէն առառու իրիկուն:

1921

ՍՐՏԱԲԵԿՈՒՄ

Ո՞հ, ոքրատիս մէջ փայլող բոցը կը մարի·
Առնջ իդձերու տարտամ հոյլ մը մեղմարար
կ'անուրանայ, ինչպէս խունկը յամզարի,
Ու կը ցնդի հէք յոյսերուս պէս յիմար:

Ա՛լ կը ցնդի հէք յոյսերուս պէս յիմար
Բոցը որմէ կեանքիս մէջ լոյս կը թորի·
Կը նըւաղին հուր տենչանքներս իմ յամառ,
Ինչպէս հասնող վանկերն յետին կիթառի:

Ինչպէս հատնող վանկերն յետին կիթառի ,
Կը քայքայուին հոգւոյս երգերն իմ տիպար .
Եւ ոըրտիս մէջ սուրբ արիւնըս կը սառի
Հալոցէն դուրս նետուած զերթ կոյտ մը կապար :

Հալոցէն դուրս նետուած զերթ կոյտ մը կապար
Կամ առաթուր ինչպէս բեկոր մը քարի,
Հոգիս՝ սառած , անբոյս անջուր առապար ,
Իր շուքէն զատ ոչինչ իրեն կը փարի :

Իր շուքէն զատ ոչինչ իրեն կը փարի .
Զի աւիւնը , կեանքիս բոցեղ ալդ լամպար ,
Մըթնոլորտին ներքեւ խոնաւ փապարի ,
Կը շիշանի հէք յոյսերուս ոլս լիմար :

Կը շիշանի հէք յոյսերուս ոլս յիմար ,
Կ'անօռանայ ինչպէս խունկը յամպարի ,
Խոնջ իղձերու տարտամ հոյլ մը մեղմարար .
Ո՞հ , ոըրտիս մէջ փայլող բոցը կը մարի :

Հ Ր Ա Ժ Ե Շ Տ

«Մնաս բարեա՞ւ» . ողջոյն անդորձ և անգութ
Որ կը յուղես , կը փոթորկես զիս ամբողջ .
Բեկանումներ ողատկերկով , ցաւեր մութ ,
Իր ցօղունէն փրթած ծաղիկն ու բողբոջ ,
Սրտեր որոնք կու լոն դալկոս ու դողդոջ :

«Մնաս բարեա՞ւ» վ բառ մըռայլ , սրտաթունդ ,
Ի՞նչ արցունքոտ տեսիլքներ շոյց կուտաս զոմն .
Անջրպետներ , փոսեր , վիճեր , խոր անգունդ ,
Որոնց երկու եղերքներէն շատ հեռու՝
Բիւր բազուիներ կը կարկասին իրարու :

« Նոս բարեա՛ւ» . ծաղիկ կեանքիս մէջ խաղաղ
Սիրտ իր լոյսէ երազներէն չըսթափած ,
Այս չարագոյժ զանգակն ննչած է . աւա՛զ ;
Մոռացումի , կործանումի դառն հարուած ,
Սրտի վէրքեր , որոնք երրեք չեն բուժուած :

Մնա՛ս բարեաւ . այս բասէն ես կը սոսկամ . . .
Ու կը նայիմ դէօլի ճամրան յարաբաց ,
Ուրկէ անցան սիրելիներ շատ անգամ . .
Եւ պատկերը , սև շղարշով ըսֆողուած՝
Արյունքներուս կը խասնըւի միղամած :

1915

ԱՐՏՈՅԱՆ

Մարգարուաշող մըշուշն հազիւ փարատած
Մաղիկներու թարմ լանջքերէն գունավառ,
Արեւելքէն կը հեղհեղէ բոց ու կայծ.
Միածանի անձրեւ կ'իջնէ սարէն վար:
Անգորրութիւնն է դեռ անեղծ գիշերուան.
Դեռ խըզուած չէ մեծ լըսութիւնը ցայգուն.
Առէջքները լուռ անուրջ մը կը հեւան.
Բոյնն է քաշուած արդէն ջղջիկը անքուն:
Ու կ'արթննաս ճաճանչներու մէջ, արտոյշո,
Անգրաշխարհի երազներէդ արփաւէտ,
Զոր կը բերես սփռել օդին մէջ կապոյտ՝
Քու խանգավառ, սիրասարսուռ երգիդ հետ:

Հոյսն հոգիդ է , և դուն ոգին ես լոյսին ,
Առանց քեզի , եթերն համայն կ'ըլլայ լուռ .
Թոշունները անտառին մէջ կը խօսին ,
Մինչ երկինքին երգիչն ևս դուն քաղցրալուր :
Ու կը թրոփս բացած թեւերդ անհունին
Դէպի վերին բարձրութիւններն անմատոյց .
Քեզի համար ոլորտները թումբ չունին ,
Եւ մառախուղն ու ամպերն են անհանդոյց :

Հրճուանքն ես դուն սրտին յոյսով բարախուն ,
Տենչանքներով արբշիո . հոգին սըլացիկ ,
Որ լոյսին մէջ կը թեւածես օրն ի բուն
Միշտ անհատնում հեշտանքով մը երջանիկ :
Ի՞նչ ըշգլմիչ , վըսեմ տեսիլք մը անհուն
Կը թովէ զքեզ անդունդներէն անծանօթ .
Ի՞նչ յուզումներ արդեօք հոգիդ ըզզայուն
Կը լեցընեն այդ ե՛պերով եռանդուտ :

Սըլացի՛ր միշտ , մեր երկրէն վեր բարձրացիր
Գեղեցկութեանց ու որրութեանց հիտազօտ .
Ազնիւ սիրտեր երբեք քեզ չեն նախանձիր .
Թու կսանքըդ լայն հորիզոնի է կարօտ :

Գուցէ այդ խուլ վաղքէդ յոզնած , անխըլիբրտ՝
կամ ամոյերու սառ ըստուերէն հայածուած
Օր մը իշնաս , աւաղ , հողին վըրայ բիրտ ,
թեւատ , աըխուր և հիառթափ , գետնամած :
Եւ սողուններն ու միջատներն երկրաքարչ
Մօտենայով անզօր մարմնոյդ ուժապառ ,
Մաղրեն խոյանքդ որ մընացած է անշարժ ,
ևւ խըրոխտ երգդ հատած , մարած , ոգեվար :

Ի՞նչ փոյթ + գուն միշտ երկինքին մէջ ապրեցար ,
Խանդոտ հոգւոյդ սուրբ կոչումին նուիրուած :
Ման օրէնք է , և երանի՝ քեզ հաղար
Եթէ կ'ըլլաս զոհ քու սիրոյդ յաղթապանծ :

1911

ԱԳՈՐԱԻՆԵՐԸ

Սեւ պատանքին ներքեւ ամպոտ գիշերին
Արիւնի թուխ մասախուղ մը կ'երկարի .
Հրորնդիւններ լացի կոծի կը մարին
Մահասարսուո դաշտին վըբայ ողայքարի :

Հիմա ճիչերն համակ լըռած են արդէն ,
Դիակներու վըբայ մահը կը շրջի ,
Եւ ազռաւներն իրենց սեւը կը բարդեն
Համատարած խորունկ սուզին հետ շուրջի :

Կը մօտենան կոչնականները մահուան .
Կըտուցներնէն շիթ շիթ արիւն կը կաթէ .
Լանջքերն իրենց քաղցի տենզով կը հեւան ,
Ու կը կառչին մագիլներնին երկաթէ :

Այստեղ ինկած զինուոր մ'որ զեռ մեռած չէ
Բայց դնդեր մ'իոկ խըլրտելու ապիկար՝
իր սէրերը , իր յուշքերը կը կոչէ
Հերոսական գըլուխն հակած դէպի վար :

Աղոստներու հոծ թափորը կը թառի
Մաղիկ կեանքին վեհ արիւնը ծըծելու .
Այս սիրատենչ սրտին վըրայ քաջարի
Զինուորն , աւա՛զ , հիմա բախտին է հըլու :

Ամէն կողմէ կըոինչքներով կը վաղեն ,
Եւ արիւնի ճապաղիքներ կը հսսին ,
Բըզքտելով յօշ յօշ դէմքէն ու վիզէն
Դեռ բարախուն թարմ բեկորները միսին

Անգո՛ւթ , անգո՛ւթ սկը աղոստներ մարդակուլ ,
Անկարեկիր իր թարմութեան ու գեղին ,
Ի՞նչպէս իր հուսկ հեծեծանքին կ'բլլաք խուլ .
Անէ՛ծք ձեզի , անէ՛ծք բոլոր ձեր ցեղին

Բայց . . . կը խորհիմ, ո՞րն աւելի է անգութ։
Մարդի՞ց, որոնք գիտակցօրէն գիշակեր,
կը յօշոտեն զիրար փառքի համար սուտ
Քայքայելով բիւր երազներ ու կեանքեր։

Թէ, թռչուննե՞րն անբան, անմիտ, անօթի,
Որ անգիտակ մեր ըղգացմանց թանկագին,
Կ'արշաւեն հոն ուրտեղ կեանքը կը դադրի,
Յագուրդ տալու իրենց քաղցին, պապակին։

1915

• *Quintus* *de* *litteris* *et* *artibus* *ad* *litteras* *et* *artes*
• *ad* *litteras* *et* *artes* *ad* *litteras* *et* *artes*

• *Quintus* *de* *litteris* *et* *artibus* *ad* *litteras* *et* *artes*
• *ad* *litteras* *et* *artes* *ad* *litteras* *et* *artes*

ԹԻԹԵՌՆԻԿԸ

Գիշեր մըն էր լուսընկայով անըստուեր ,
Մովն էր տափարակ ,
Մառն անձրեւի պէս չիթ չիթ վար կը մաղուէր ,
Թելերով բարակ :
Կ'աշխատէի պատուհանիս առջեւ բաց
Վիժակներու տակ ,
Երբ թիթեռնիկ մը ցուրտ ցօղէն թըրջըւած
Ներս մըտաւ շիտակ ,
Ու թօթզելով նույր թեւիկները նարօտ
Խուզթերուս վրան ,
Եկաւ առջիս դըրաւ քընքոյշ ու սարսուս
Իր փոքրիկ իրան :

Լուսամփոփիս վարդ գիպակէն երանգուած
Վառ վառ ծիրանի,
Նախ նարընջի, հուսկ շառաղոյն պերճ կիտուած
Դարձաւ հոլանի:
Եւ ուլունքներ բոյլ բոյլ՝ բոլորքը թեւին
Ու մանրիկ գըլխուն
Կը զընէին խորունդ հըմայքը սեւին
Լոյսվ փողփողուն:
Իր մինինիկ նուրբ տոտիկները ծածուկ
Բերաւ քովէ քով,
Եւ ըսկըսաւ աչուկներովը սեւուկ
Դիտել վարանքով
Բեկբեկ լոյսը, ծըծելով սոլքը բուրվառ
Կարմիր լամպարին,
Որ բուստ հեղեղ մը կը ծորէ՛, վերէն վար
Հանդարտ ու լըսին:
Թետոյ, առջիս պարզեց իր զեղը բոլոր,
Յակինթ ու զանակ,
Որ կը ցայտեն թըռիչներէն իր կըլոր
Սիրուն գարզմանակ:
Ըսքանչացած այդ հըմայքոտ ոյը բանքէն
Կը նայիմ իրեն.
Ի՞նչ աղուօր է երանգներուն իր հիւսկէն,
Թեւերն ալ հիր են:
Կը մըտածեմ չոր փունջի մը կիսաւարտ,
Մազիկներու կարժ,
Ուր զետեղել չեմ յաջողած զոյգ մը վարդ
Մատներովս անվարժ:
Թիթեռնիկը, նըրըն գոհար պերճանքի
Իմ փունջիս վըրայ,

Ասեղի մը ճարմանդին տակ փանաքի
Պիտի թըրթըռայ։
Քողահաղձի, շիւղէ ծոպիր մը միջեւ՝
Հուրի՛ թեւաւոր,
Իրեն թաւշոտ փետուրներովը թեթեւ
Կիւսի պէս աղուոր,
Կեանք պիտի տայ չորյած փունջիս իմ նիհար
Փակոծ կոշտ թուղթին,
Եթէ զընեմ լոսուտ խորք մ'ալ՝ դաշկահար
Թերիկներուն ետին։
Այսպէս երազ մը սըլացիկ տարաւ զիս,
Մաղիկներուն ծոց,
Որոնց կ'ըշգար անոյշ քերթուածը հոգիս
Եւ վայելքն ալ հոծ,
Երբ լամզարէն խանձած ինկաւ անկենդան
Թեւերը կախած
Հէք թիմեռայիկս, որուն գեղովը այնքան
Սկրաս էր բարտիսած։

1902

ရှေ့ပိုမ်း နှစ်ပါန် အတွက် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ်
ရှေ့ပိုမ်း နှစ်ပါန် အတွက် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ်
ရှေ့ပိုမ်း နှစ်ပါန် အတွက် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ်
ရှေ့ပိုမ်း နှစ်ပါန် အတွက် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ် အမြတ်

ՄԻԶՈԹԻՍ

Քրոջս՝ Վիրզինիային

Նոր կը լըռէր ծառին ետեւ
Սոխակին երգն այն գիշեր,
Վարդին թերթերն հով մը թեթեւ
Թուփերուն տակ կը քըշէր:
Ծառն ունէր շուշք, երկինք նըշոյլ
Լըճակին մէջ սարսըռուն,
Ուր կը պարէր սիւդն հեշտասոյլ
Հետ եթերին կայծերուն:
Հեռուն՝ գիւղին լոյսերուն փայլ,
Հոն՝ քաղաքին խօլ շըշուկ.

Մարգին վրայ գորտերուն քոյլ
Կը գրծագրէր կայթ մ'անշուք:
Ես միայնակ լուռ և խոհուն՝
Մոռցած աշխարհը բոլոր,
Զէի ըղգար իսկ այն պահուն
Թէ մասն էի գէթ անոր:
Կ'ըղձայի վեր ելլել, միշտ վեր,
Անպէն ալ վեր, թռչունէն,
Հոն ուր լոյսեր, բոյրեր, հովեր,
Հուրեր զիրար կ'ողջունեն:
Ո՞հ, ի՞նչ կայ հոն, արե՞ւ մ'անշէջ
Ճառաղայթնե՞ր, կա՞յծ ու ցող,
Այդ անըղգայ տարրերուն մէջ
Չըկա՞յ գէթ սիրտ մ'ըղգացող:
«— Սի՞րտ մը կ'ժւզես, զայն ունիս գուն,
Թու հոգիէդ անբաժան,
Հընչեց քովէս ձայն մ'եռանգուն,
Սիրտ մ'որ քեզ չէ անարժանաւ:
Փոքրիկ քոյրու էր, հէ՞ք վիրդինեան,
Գեղով փայլուն զերթ գոհար,
Իր ձեռքին մէջ ձիւնի նըման,
Մաղկի փունջ մը կը գողար:
Նուրու ծաղիկներ էին փախուկ
Կապոյտ, փոքրիկ, ցօղաթուրմ,
Որոնց անունու է անմռուկ
Յիշատակի վըսեմ քուրմ:
«— Մի՛ մռնար զիս, ա՛ռ ողանէ՛ դուն,
Յարեց իր ձօնն ինձ տալով,
Թէ՛ մօտդ ըլլամ և թէ հեռուն,
Ո՞հ, միշտ յիշէ՛ զիս սիրով»:

Գըրքի մը մէջ պահեցի զայն
իրրեւ գանձ մը թանկագին
Այդ գործվոտ սիրոյն վըկան,
Ուր ամփոփած էր հոգին :

* * *

Դեռ կը լըսուէր ծառին ետեւ
Սոխակին երգն այն գիշեր,
Վարդին թերթերն հով մը թերեւ
Թուփերուն տակ կը քըշէր։
Մինակ էի, լուս և խռնուն,
Քունն աչքերէ՛ս կու տար խոյս,
Միտքըս կ'երիմար հոն այդ պահուն,
Ուր կը թեւեն սիրտեր կոյս։
Ու կ'ինչի բարձունքն վար,
Միտքըս դատարկ, սիրտս սսին,
Զի երկինքի լոյսերն հազար
Հողւոյս ոչինչ կը խօսին։
Գըրքի էջ մը բացի խոկոյն
Ինձ համար շատ թանկաղին,
Եւ յեղուեյաւ հովիս անհուն
Արցունքներով դասնադին։
Փունջը գըսայ, ո՞հ, փունջն այն սուրբ
Այն պաշտելի ձեռքին ձօն,
Եւ կարգացի գիրերով նուրբ
«Զիս մի՛ մոռնար» գըրուած հոն։
Ծառն ունէր շուք. երկինք՝ նըշոյլ
Լըճակին մէջ սարսրուն,
Ուր կը պարէր սիւգն հեղասոյլ

Հետ եթերին կայծերուն :
Այլ, ո՞ւր իր ձեռքն, ո՞ւր իր պատկեր,
Ո՞ւր սիրող սիրտն այդ տաքուկ,
Ո՞ւր սեւ աչքերն իր լուսայեռ,
Ո՞ւր անուշ ձայնն իր փափուկ :
Արդ կը ծածկէց ցուրտ գերեզման
Զեռքն որ տըւաւ այդ նըւէր,
Սիրտն, որ ըզգաց, ո՞հ, շատ այնքան,
Հողերուն տակ է սառեր :
Եւ գուն հոս ես, միշօքինս,
Ո՞վ իր սիրոյն սի՞ն պատկեր,
Անոր սըրտէն ինձ կը խօսիս,
Մինչ իր լըրթունքն է լըռեր :

1890

ՍՈՍԻՆ ՏԱԿ

Կը մարէր յետին ճաճանչն արեւուն
Եեռներուն կողէն ինկած մինչեւ ծով,
Երբ ծաղկահաս մայրն յուզմամբ սարսըռուն՝
Կը խօսէր անոր իր հոգւոյն բոցով :
Կը մարէր յետին ճաճանչն արեւուն :

Հովանւոյն ներքեւ սօսին դարաւոր
Տալով կաթոգին իր յետին համբոյլը ,
Այրը կը մեկնէր յանձնելով անոր
Զըքնազ մանկիիկ մը խարտեհաշ վարդաբոյր :
Հովանւոյն ներքեւ սօսին դարաւոր :

«Մի՛ լար, միշտ յիշէ՛ մեր քաղցրիկ օրեր,
Կ'ըսէր ցաւազին հայրը մըտահոգ,
Դուն Արէլն ունիս, իր ժըղիտն ու սէր
Կըրնան ըսփոփել թախիծդդ ու մորմոք:
Մի՛ լար, միշտ յիշէ՛ մեր քաղցրիկ օրեր:

«Ես ձեզմէ հեռու կ'երթամ տարագիր.
Թո՛ղ որ նայուածքէդ քաղեմ քիչ մը ոյժ.
Որդիս շա՞տ սիրել ինծի խոստացիր
Որ հոգի առնեմ քու ձայնէդ անոյշ:
Ես ձեզմէ հեռու կ'երթամ տարագիր»:

Հըրուտ աչքերը արցունքով լեցուն՝
Զայնով մը նըւազ, հաղիւ լըսելի,
«Կ'երդնում թէ, ըստւ, կեանքս, հոգիս համբուն
Պիտի նըւիրեմ որդւոյս և քեզի»:
Հըրուտ աչքերը արցունքով լեցուն:

Մինչ հայրն այդ ուխտին վըրայ կը ցընծար
Գումկան կառաջ մը թըրու՛ւ ահարկու
Յանկարծ կատարէն սօսին բարձրածայր,
Բու մը ըսկըսաւ հեծել. «Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ»:
Մինչ հայրն այդ ուխտին վըրայ կը ցընծար:

Մուխը զիշերուան կ'իջնէր լեռնէն վար .
իր ձիով ճերմակ ա'լ անհետացեր՝
Մեկներ էր արդէն հայրը ուրբագար ,
Դեռ կը լրսուէին ուր բռւին կոծեր :
Մուխը զիշերուան կ'իջնէր լեռնէն վար :

* * *

Հովանւոյն ներքեւ դարաւոր սօսին
Մայրը իր որդւոյն հետ նըստած մինակ՝
Կը դիտէր տըմոյն հուսկ ցոլքը լոյսին ,
Որ կ'երթար պահուիլ լուրթ ծովուն յատակ .
Հովանւոյն ներքեւ դարաւոր սօսին :

Առոյգ տըղայ մ'էր Աբէլն ալ հիմակ ,
Հասակը իր մօր կը հասնէր ուսին
Սիրտը կրրակ էր , ինքը բոց համակ՝
Ազուոր էր դէմքն ալ զերթ պայծառ լուսին :
Առոյգ տըղայ մ'էր Աբէլն ալ հիմակ ,

«— Մայր , կ'ըսէր , ինչո՞ւ հայրիկ ուշացաւ .
Տե՛ս ըստուերները դաշտին մէջ լեցան :
Երթանք քեզի հետ ձոր , դաշտ ու անձաւ ,
Նայինք , կորսնցո՞ւց արդեօք իր ճամբան :
Մայր , կ'ըսէր , ինչո՞ւ հայրիկ ուշացաւ :

Համբերէ՛ քիչ մ'ալ, Աբէ՛լս իմ սիրուն,
Պատասխան կու տար մայրիկն անկառկած,
Ա՛լ պիտի չողբանք քեզ հետ օրն ի բուն,
Զի հօրըդ դարձին վայրկեան մը մընաց:
Համբերէ՛ քիչ մ'ալ, Աբէ՛լս իմ սիրուն:

Զուարթ էր սիրտն ալ ճիշդ իր գէմքին պէս,
Քանզի կը սպասէր սիրելոյն դարձին,
Եւ ի՞նչ պարծանքով, ի՞նչ հաճոյքով վէս
Կ'երազէր ցոյց տալ անոր իր որդին:
Զըւարթ էր սիրտն ալ ճիշդ իր գէմքին պէս:

Թայց տըղուն սիրտը յուղմունքով կ'եռար,
Եւ չուզեց լըսել խընդրանքն իր մօրկան,
Ելաւ բարձրաբերձ այն սօսին կատար
Տեսնելու համար հայրը սիրական:
Զի տըղուն սիրտը յուղմունքէն կ'եռար:

Ա՛խ, մայրիկ, գոչեց ծառին գագաթէն,
Կարաւան մ'ահա կու գայ դէպի մեզ,
Եատ ձիաւորներ շուտ շուտ կը գրողեն.
Հայրիկո ալ հե՞տ է, եկո՛ւր որ տեսնես:
Ա՛խ, մայրիկ, գոչեց ծառին գագաթէն:

Հօրը կարօտէն հոգին սիրածարծ
Փութաց կաղնիէն իջնել հեւ ի հեւ,
Ոտքը սահեցաւ, վար ինկաւ յանկարծ,
Փրշրեցաւ գանկը ժայռերուն վերեւ։
Հօրը կարօտէն հոգին սիրածարծ

Մութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար,
Անտառին խորէն իր ձիով ճերմակ
Հայրն ուրախ զըւարթ հասաւ սըրավար
Գըրկելու յոյսով իր սիրուն զաւակ։
Մութը գիշերուան կ'իջնէր լեռնէն վար։

Հովանոյն ներքեւ սօսին դարաւոր,
Մայրն, որ խելայեղ լալով կը թասար,
Ցուցուց խեղճ հօրը իր զաւակն աղուոր
Ուկրակոյտի մը եղած հաւասար։
Հովանոյն ներքեւ սօսին դարաւոր։

Եւ յանկործ «հո՛ւ, հո՛ւ», վայեց բուն վերէն,
Որ կանխաւ լացած էր մահը մանկան,
Մինչ խոյս կու տային հէք հօրն ոլ սըրտէն
Սիրոյ, հըրճուանքի երազներն այնքա՞ն.
Ու գարձեալ «հո՛ւ, հո՛ւ», վայեց բուն վերէն։

ԲԱՂԵԴ

(Մանկութեան Յիշատակ)

Բաղեղ մ'ունէի պառուհանիս քով,
— Պարոէզով փակուած տունը մեր գեղին ,—
Որ եթերին մէջ կ'օրրէր նազանքով
իր ծաղիկները կապոյտ ու դեղին :
Լայն տերեւները թաւշի պէս կանանչ
Փունջ փունջ կ'իյնային բարձերուս վըրան ,
Եւ սաղարթներուն մէջէն զերթ ճաճանչ ,
Կը նըլմարէի գպրոցիս ճամբան :

Ժապաւէնի պէս կ'երկարէր հեռուն
Ծորեններու մէջ այդ ուղին ճերմակ,
Ուր կը ծըփային անուրջներ գարուն
Եւ հիր հարսնուկներ շափրակ ու շափրակ։
Պատերուն խորքը, ծերպերու մէջ լայն,
Մութ թաւուտներու ներքեւ թանձրախիտ,
Թափած բուրդերուս թելերովն երկայն
Բոյն կը շինէին սարեակն ու խայտիտ։
Ճառագայթներով, բուրմունքով, խանդով,
Առարկաններով սիրուած, մըտերիմ
Եւ գուրգուրանքով հիւսուած հոգեթով
Կ'երեւար կեանքը ինձ մինչեւ շիրիմ։
Բայց տերեւնները դալկացան տակաւ,
Եւ քամին թափեց ծաղիկն ու փետուր,
Քըռչուններն հոյլ հոյլ հեռացան կարգաւ.
Զիւնով ծածուկ է պարտէզն ու կըտուր։
Թարմ բաղեղին տեղ պատուհանիս քով
Ծից պատ մը կ'ելլէ առշիս դեփ դեղին,
Զոր կը բաղդատեմ աղի արցունքով
Ճերմակ ճամբուն հետ մեր տանը դեղին։

Ա Ն Բ Ի Ի Ր Ը

Մեր պուրակին մէջ, մորչ տերեւներու, խռով տակ
Աղքիւր մը կայ զով թաքուն
Որ, ջինջ ջուրերուն ծրփանքէն գինով
Կը խնդայ, կ'երգէ առառու իրիկուն:

Վազքն իր քերթուած մ'է. իր ալեակները ծալ ծալ
Սիածաններեն. ծիրանի
Մեր արծաթ թելեր հարսի մը քօղքէն
Զոր գաղտուկ խըլած քամին կը տանի:

Ո՞հ, ցոլցրւանքը չողակի, այդի, ձիւնի խառնուրդին
իր կայլաշներուն
ծաճանչ երազի տեսիլքով ցնծուն,
Ո՞հ, փայփայանքը իր գողտրիկ ձայնին:

Եղէզներու հետ չի հեծեր երբեք, լուսնին հետ չի լար.
Խաղաղ ու անդորր
Խղձի մը ձայնն է որ կ'երգէ բոլոր
Մոռցըւած լքուած սիրտերուն համար:

Գիշերուան թախծոտ ժամերուն՝ երբեք ես առանձին
թէ շանթեր թափին, չեմ.
թէ ծովն ալեսաստ ըսպառնայ ափին.
Ես միշտ իր անուշ ձայնը կը լըսեմ:

Եւ մինչ դառնօրէն կը հեգնեն տարրելն իր կեանքը
Որ միշտ կը սողայ խոնարհ
Փապարներու տակ, տիղմերու վլրայ
Երկնելով իր երգն անդուլ, անդադար,

Այս միշտ անվրդով կ'ըսէ. «Ես կ'երգեմ ու կ'անցնիմ
«Ծերպերուն խորէն, կ'երիմամ»

«Նոյն իսկ քայլիս տա՛ր երբ փոսեր փորեն
չկամ պատռար կանգնեն ինձ ժայռեր փարթամ»:

«Ու միշտ կ'երդեմ ես ու միշտ կը խնդամ անփոյթ
«Այն և վազանցուկ։ ցաւերուն
աշխ նըստակակո է իմ յոյսս ու նեցուկ։
չկեանք պետի տանիմ ծարաւ արտերուն»։

1924

the first place, and the second, the third, and so on.
The first place is the best, the second, the second best,

the third, the third best, and so on, and so on.

Therefore, because the first is the best, and the second, the second best,

the third, the third best, and so on, and so on.

Therefore, because the first is the best, and the second, the second best,

the third, the third best, and so on, and so on.

Therefore, because the first is the best, and the second, the second best,

the third, the third best, and so on, and so on.

Therefore, because the first is the best, and the second, the second best,

the third, the third best, and so on, and so on.

ԱՐՈՒԱԿԱԿ

Առուակն յուշիկ կը հռսէ,
Պրիսմակէ
Ճերմակ ծոպեր ու ծաւի
Մածանելով դրասանգներնին մետաքսէ
Արեւուն դէմ
Կը բեկրեկին, կը հալին:
Փուլն իր լօռուտ պըտերները ժողվելով
Անոր ճամբայ
Կը բանայ.
Եւ հիրիկներն ու մարմանդ
Ցոյլ կը պառկին ջուրին երեսն աղամանդ,
Վէտվէտումով սընդուսէ:

Փունջ փունջ արծաթ ցըրցքնումներ թըրթըռուն
Ափերն ի վեր կը ցայտեն,
Հուսկ կ'անձրեւեն,
Ինչպէս հըրթիռ մը օդին մէջ ծիածան
Ցիր ու ցան:
Եւ կ'ոլորուխն այդ ասուպները շըշարչ,
Եւսոյ թել թել կը ճըզուխն
Մեղեսիկի, զըմբուխտի, կարկեհանի ցոլքերով
Աղուոր քըմշոտ մանեակներ
Կ'երթան ուլերը զարդարել ծաղիկներուն
Կարկառուն:

Այլ յանկարծ կը տարտըղնին հովը փըչէ երբ ուժդին.
Բայց առուն
Կը թաւալի, կը գըւգըլի ու կ'երթայ:
Փըրփուրներուն ոչ տարփանքներն ու յայթիռ,
Հարսնաւկներուն ոչ նազանքները պըչըրոտ,
Ոչ ալ յործքը ալիքներուն ու կայտիռ,
Կըրնան ըլլալ խոչընդոտ
իր հոսանքին:

Այսպէս կեանքը կը սահի մերթ ծիծաղով, մերթ կոծով,
Մեր բերկրանքը, մեր եռանգը, սէրն ու գութ
Ճիշտ առուակին
Փըրփուրներուն կը նմանին,
Որոնք կըրնան ըլլալ կապոյտ

Եւ կամ մութ,
Ականակիտ կամ տըզմուտ.
Դիգուածով
Կըրնան պոռթկալ կամ նիրհել
Մինչեւ առուն զանոնք իր հետ տանի ծով:

ԾՈՎՈՒՆ

Մութ գիշերին լռութեան մէջ խորասոյզ,
Պատուհանիս առջեւ նստած կ'երաղեմ.
Լայնածուալ ծովն հոն փըռուած է անյոյզ.
Ալիքներու հծծիւնն հազիւ կը լըսիմ:

Սակայն կ'զգամ լուռ թաւալումը ջուրին,
Դէպի անհուն, զէպի անծայր ափունքներ,
Անոր գաղտնի ոլորումները խորին
Խըսովքն անոր ալուցքին մէջ եռուզեռ:

Ու կը նայիմ իմ հոգւոյս խորն յուսահատ
Որ անյատակ ծովուն այնքան կը նմանի.
Երանի՛ քեզ, կ'ըսեմ, ո՛ ծով, որ ազատ
կը հետեւիս հովին որ զքեզ կը տանի:

1912

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀՈՎՅ

Թաւուտ թըփոց շուքին տակ՝
Զիս կը գգուէ հովն անհուն
Իր մեղմ շունչովն անուշակ,
Եւ կ'օրօրուխիմ անյառակ
Երաղներու մէջ սահուն
Թաւուտ թըփոց շուքին տակ։

Սոյլ մ'ունի պարզ և յատակ
Երբ կը խօսի այդ պահուն

Իր նուրբ ձայնովն ըսպիտակ։
Բայց կը հոսին զերթ վըտակ
Աչքէս արցունք օրն ի բուն
Թաւուտ թըփոց շուքին տակ։

Երբ կը տեղայ նեռ, գնդակ
Մակելով սիրտս երազուն
Իր սուր ձայնովն անօայթաք
Ամպերն ի վար շիբ շիռա՛լ
Կ'իջնէ սարսուռ մ'անկայուն
Թաւուտ թըփոց շուքին տակ։

Անդունդներուն ալ յատակ
Կը գողդղան ծուփիք ծովուն՝
Գուժկան ձայնէն մահերգակ։
Կը թափթըփին զերթ կայլակ
Դեղնած ծաղկունք աղոզուն
Թաւուտ թըփոց շուքին տակ։

Հոգիս կ'իջնայ նահատակ
Այն վլտակոծ ողբերուն
Զոր կ'երգէ հովն անառակ,
Եւ հէք շրթունքս ալ կըտակ
Սեւ անէծք մը կը թողուն
Թաւուտ թըփոց շուքին տակ։

ԱՄՊԸ

Ա'մոց լուսեղէն, ուր երազներս ապրեցան,
— Երկինքին մէջ ; լուսնին աշխարհն արծաթի ,—
Ու քեզի հետ փըշրած կ'իյնան ցիր ու ցան .
Այդ փըշրանքէն տաք տաք արցունք կը կաթի :

Բաժնըւելով քու շողերէդ մըտերիմ ,
Հովկերու բիրտ հարուածին տակ կը փըրթիս .
Կեանքդ երկինք էր . հողը կ'ըլլայ քեզ շիրիմ :
Ուր թաղուեցան հուր տեհանքներն իմ ոըրտիս :

Եւ կը ժըպաին վերէն արեւն ու եթեր
Մեր վիշտերուն անկարեկիր ու անփոյթ,
Փայփայելով թեւերնուն մէջ նոր ամպեր,
Նոր սարսուռներ ու երազներ ջինջ կապոյտ.

Մինչ մենք զոհեր սիրոյ անհուն պապակին՝
Անձրեւ կու լաս դուն, ես՝ արցունք ցաւագին:

1892

Յ Պ Մ Ա

ԵՐԿԻՆՔ

Երկինք անբառ, ո՞վ էութիւն վեհ, անճառ,
Գաղտնիք անհաս, տեսիլ վըսեմ, սուրբ տաճար,
Այն խորհուրդն ես դուն զոր հոգիս դեռ մատաղ՝
Միշտ կը պաշտէր թէ՛ ալեկոծ, թէ՛ խաղաղ՝
Դուն այն առանցքն ես, որուն շուրջ վազվըզուն՝
Կը թեւէին իմ ցընորքներս օգասուն,
Եւ զըմբէթիդ վերեւ պայծառ ու շըքել
Կը ժըպտէր ինձ լոյսերու բոյլ մը բիւրեղ։
Անոյշ պատկերդ ու դէմքդ ազուոր լուսավառ
Ճառապայթներ կու տար սըրտիս իմ խաւար,
Ինչպէս արփւոյն լուսաճաճանչ կարմիր շող
Կը փարատէ հոծ անպերուն սեւ ամբոխ,

Որոնց ծոցէն խիտ խիտ շանթեր ու փայլակ
Կը խոյանան ժայթքելով թօն ու կայլակ։
Աւաղ, երբեք ի՞մ ըղձանքիս չեղար խուլ։
Օրօրեցիր միշտ յոյսերով զիս խարխուլ,
Արծարծելու համար տենչերս ու երազ,
Ինչպէս կին մը որ կը պըչըի հեզանազ,
Միշտ ցոյց տալով նոր հըմայքներ ու հրապոյր,
Դուն գերեցիր նոյն իսկ միտքերն անհամբոյր։
Ո՞հ, ի՞նչ ես դռն, ծո՛վ անմատոյց ու խորին,
Ո՞ւր է արդեօք ըսկիդրդ ու ծայրըդ քուկին.
Էա՞կ մըն ես արդեօք և կամ սին ոլատկիր,
Պատրա՞նք վաղանց, ի՞նչպէս բոլոր վայելքներ։
Միթէ սուտ չէ՞ ի՞նչ որ խորհուրդ կը կոչեն.
Բոլոր բոյրերն ու սէրերը ոլատրանք չե՞ն։
Եւ մեր սիրտը՝ յիմար մեղու, հէք մանկիկ,
Մաղիկներու շուրջ կը յածի թափառիկ,
Կամ լուսատարի օդասլացիկ խօլ թիթեռ։
Միշտ կը զոհուի բոցին որ զինք կր զիւթէր։
Իսկ թէ էակ ես կամ ոզի, ո՛վ երկինք,
Ունիս անշուշտ կիբքեր որով կը մըրկինք,
Գիտես ինչպէս մութին մ.ջ խեղճ միջաներ
Կը փափաքին թեւել մ.նչեւ գագախներ,
Գիտես ինչպէս կ'անձկան քեզի հասնելու,
Թէեւ խոնարհ, թէեւ կամքիդ միշտ հըլու։
Թէ լուսեղէն էակներու սիրոյն լոկ
Բաց են սըրտիդ դըռներն ամուր անողոք
Եւ մեր ազօթքն ու պ ողատանք եթէ պիզծ
Քեզ կը թուին, նախ փարատէ՛ մեր թախիծ.
Եւ յետոյ տե՛ս թէ լուսինէդ ալ աղուոր,
Զե՞ն շողլողար մեր ճակատներ ողգաւոր։

Այլ . . . կը ճանչնա՞ս ըզմեղ արդեօք . թէ գուն ալ
թուռըն տենչով կ'ըզձաս մեղի մօտենալ ,
Եւ որ նքին անաշառ ձեռքն երկաթէ
Ըզքել ամուր ցանցերու մէջ կը պատէ :
Կը ճանչնա՞ս զիս , թէ կ'երեւամ քեզ անշունչ ,
Խնչոյէս չխղելն ու . ցորեններն ոսկեփունջ ,
Որոնց շրբշիւնն ու ձայներուն նուրբ սարսուռ
Մեղի համար յաւերժութիւն մըն են լուռ :
Այս խոնն , աւա՛զ , կը մըմագնէ կայծն հոգւոյս ,
Կ'ուզեմ ըլլալ եռ քու քերթու ածդ արշալոյս ,
Կ'ուզեմ կեանքիս բոլոր ժամերն ու վայրէեան
Քու ձևորովդ խոկ կազմեն անհուն , սուրբ մատեան ,
Ուր տենչանքներս քեզի համար վառվառին ,
Խնչովս խունկը ծոցն ոսկեշող բուրզառին :
Թո՛զ , ո՛վ երկինք , թո՛զ , կապուտա՛կ դուն կամար ,
Ըզքեզ հոգւոյս յաւզուած ձայնով կոչեմ մայր ,
Եւ լուսնակը ալ քոյր մ'ըլլայ ինձ կարեկից ,
Որուն պատմամ բոլոր հոգերս ու կը կիծ :
Թո՛զ որ նայիմ աղուոր դէմքիդ հրաշափառ ,
Եւ հիացման խոր ըզգացմամբն անրարբառ
Մունդի գալով աղաչեմ քեզ որ պարզես
Խորառ բգներուդ անհաս անբաւ ասպարէզ :
Եթէ ժըղիբն զիս համորիս սակայն միշտ ,
Բաղձանքս եթէ քեզ երեւայ ահբարիշտ ,
Յշշէ թէ գուն մայր եղար ինձ , և թէ գուն
Հսոսեղծեցիր այս զըձուձ կաւն եռանդուն :
Խնչ մեծ իզձեր տըւիր նիսթին այս չընչին
Որ անոնցմով եղաւ էակն առաջին :
Դուն ևս որ միտքս անդադար քեզ կը ձրդես ,
Մարզն անդունդին հըրայրք չունէր առանց քեզ :

Մովուն ալքը . ծըմակին մէջ , վիհին խոր
ժայսին ծայրն իսկ կը հետեւիս դուն անոր :
Անպարագիր տեսարանէդ ազգըւած ,
Ան ալ կ'ըղձայ անհուն ըլլալ , ո՞վ Աստուած :
Եւ յանցանք է միթէ սուրալ ամպին հետ ,
Թրռչիլ մինչեւ արեւներուն արահետ ,
Խընդրելու թեւ հրեշտակներէն , այդէն հուր ,
Ողիներէն գոնէ բառ մը հեշտալուր .
Որուն ճաշակն երազներու մէջ անցաւ՝
Իրեն ոսկի բաժակներով տրուեցաւ :
Սակայն , եթէ մեր աշխարհին չես դուն տէր
Ու շանթարձակ ամպերէդ վար չես իջներ ,
Թէ չես տեսներ մեր կիրքերուն խօլ ալիք ,
Թէ մեր տենչեր քեզ կ'երեւան խաղալիկ ,
Փըշրէ' , տպա , մեր ըղձանքին խօլ թեւեր :
Դէմքիդ վըրայ ձըգէ քօղեր ու բստուեր
Եւ աշխարհի ցած իրերուն մէջ եւելի
Թող ցընորքներս , տենչս ու հողիս թաղուին գէթ :
Իսկ դուն , երկինք , տարրերու մէջ անըզզայ
իշխէ' յաւէտ , ուր ոչ քընար , ոչ սիրտ կայ :

ԼՈՒՍԻՆ

Ողջո՞յն կու տամ անհուն սիրով քեզի , լուսնա'կ ,
Ո'վ մըտերիմ տըխուր հոգւոյս իմ միայնակ ,
Թէ չըլլայիր դուն , և շողերդ այդ փայփայուն
Չըշոյէին սըլացքն հոգւոյս երազներուն ,
Փռս մը կ'ըլլար կեանքըս , թափուր և ամայի ,
Փռս մ'որ մըռայլ դամբաններու լոկ կը նայի ,
Որուն եղերքն ա'լ չի փըթթիր ծաղիկ և բոյս ,
Ուր կը մոռնայ ցօղել արեւն իր արշալոյս :
Ու կ'անցնէի ըստուերի պէս կեանքին մէջէն
Քըշուելով հոն ուր կը հնձեն , կը հառաչեն ,
Կամ նրւաղած կանթեղի պէս շիջելափառ
Կը կըքէի ամէն հովի ես անբարբառ :

Բայց գուն, լուսնակ, քանի զերէն ինձի մըպտիս
Մըտքի թըռփչք, ավուն և հուրք կու տաս սըրտիս,
Քանի թողած շոզերու հոյլն եթերանեմ
Պատուհանիս առջին կու գաս երբ կ'ազաչեմ,
Թու ըզգայուն, սիրող անոյշ ոըրտիդ վըրայ
Տաք արցունքով լեցուած՝ հոգիս կը զուրգուրայ:
Ո՛հ, ո՛քան բարձր ես, որքա՞ն սուրբ և ի՞նչ վըսեմ,
Նըշոյլներուդ ներքեւ Աստուածն ես կ'երազեմ,
Տիեզերքի ոգի՞ն ես դուն, թէ ոչ հայլին
Որուն մէջէն սըրբութիւններ կ'արտափայլին:
Գըթութի՞ւնն ես կամ զիցուհի՞ն դուն Աթենաս,
Որ խըրճիթին ու գամբանին կը մօտենաս,
Եւ երբեմն ալ նոնիներուն մըշտագիշեր,
Որոնք տըրտում են, ինչպէս մահն ու իր յուշեր:
Դուն չես սիրեր ոսկեսրաճոյն ճոխ ապարանք,
Ոչ թալիչ սըրահակներ, ամուլ ողատրանք.
Թու քըմայքում են անտառն ու գաշտ, սարերն արձակ
Ուր կը թողուն վանկ մը հովք, մըուշունն ու ձագ:
Վիշտը հրապոյր մ'է քեզ համար, և փոռն ու փուլ
Շողերուգ տակ կը փալփռին ինչպէս սըմբուլ:
Սիրտ մըն ես դուն, ո՛հ, զայն կը զգամ, սիրտ քերթո-
երազներով, հըմայքներով ու խանգով մի, զի,
Կամ մայրիկիդ զիրկէն խըլուած ազլիկ մը կոյս,
Որ քօղի տակ կը պարուրես սպասուագ ու յոյզ,
Դուն չես խօսիր բընաւ, լուսնակ, բայց կը զիտեմ
Թէ շատ լալէզ կը տըժգունիս առարւան դէմ,
Տըխուր նայուածքդ ինձ կը պատմէ տոատապէս
Թէ լոկ լոյս մը չես գուն ուրիշ զունտերու պէս:
Քեզի նըման ես ալ ցաւեր ունիմ, լուսի՞ն,
Զեն հըմայեր զիս ալ կեանքի փառքերն սսին.
Հոգիս թեւ մը միայն կ'ուղէ, կապոյտ փետուր.

Ճառագայթ մը քեզմէ . բեկրեկ նըշոյլ մը աս'ւը ,
Որուն կառչած վերաթեւեմ իբրեւ պարիկ
Մինչեւ բիւրեղ քու ապարանքդ օդապարիկ :
Ես քեզի ձօն տամ իմ հոգիս անոր փոխան ,
Պատմէ՛ իրեն խորհըրդաւոր իդձերդ համայն .
Թո՛ղ գունոտէ զունտ սաւառնելով մինչեւ հեռուն ,
Արցունքդ ամրող տանի ցըրուէ հովուն , ծովուն ,
Եւ դարերուն վըրայ կեցած միշտ անխափան՝
Ըլլայ յաւէտ անմահ սիրոյդ քու երգաբան :

Ա Շ Ո Ւ Ն

Ա'հ, եկա՛ր զերջապէս, ո՛վ աշուն,
Այրի հարս զիրաւոր,
Աղջիկներ թարմ, մատղաշ ու նախշուն
Քեզ կ'անձկան, իրաւ որ:
Հոգիներ ծաղկահաս, երազուն
Ըղքեզ միշտ կը պաշտեն,
Ժողվելով նըշխարներդ ազազուն
Անտառէն ու գաշտէն:
Միզամած երկինքիդ տակ տըբառում
Խաւարչուտ գիշերներ
Խնչ իդձեր, ի՞նչ խոհեր անպատճում
Կը հըսկեն անհամբեր:

Եւ երբ հովդ ըսկըսի թափել վար
Մառերէն տերեւներ,
Շատ կեանքեր անոնց պէս ոգեզար
Կը մեկնին երկրէն մեր:
Ի՞նչ ունիս դուն անոյշ և չըքնաղ
Քու քօղիդ տակ թաքուն
Որ տըժգոյն վերջալոյսդ իսկ նուաղ
Զեն փոխեր հետ այգուն,
Ոչ ալ գոս արօտներդ անմարմանդ
Կարմրագեղ վարդերուն,
Որոնց մէջ ցողն իբրեւ աղամանդ
Կը չողայ երերուն:
Քու հրապոյրդ անծանօթ է որբտիս,
Շընորհքիդ անտարբեր՝
Որպէսզի պըշրանքով ինձ ժըպտիս,
Կը սպասեմ անհամրեր:
Անձրեւոտ քու աչքերդ այդ հիւանդ
Զունին գեղ ինձ համար,
Դալիահար չոր մակտիդ մանաւանդ
Զեմբ բընաւ սիրահար.
Զի հոգեր քնզմէ շատ ունիմ ես
Հոգւոյս մէջ հըրախանձ
Վաղանցիկ աշբամութիւնդ ալ, գիտե՞ս,
Ա՞հ, չ'ափենք ինձ նախանձ:
Թերթերուդ մէջ ունի՞ս գուն երեք
Թերթեր նուրբ ու մաշած,
Թրքան թերթն իմ հոգւոյս աղերնիկ
Զոր զիշտերն են տաշած:
Քու հովերդ ալ արիտուց ողբերգու
Զայն ունի՞ն բաւական

Խմ սրբախս յուզումներն երգելու
Մինչ ժայռերն աչ ըզդան:
Հեղնութեամբ կը նայիմ սղատկերիդ
Թախածութեամբ լուսավառ,
Որ արեւ մ'է տըժգոյն, անժըպիստ
Հոգւոյս քով իմ խաւար:

1890

ԱՐԵՒՈՒ ՃԱՌԱԳԱՅԹԸ

Զըւարիթ առտու մը գալնան ,
Երբ խուցիս բոլոր
Փեղկերը նոր կը բանան ,
Ճառագայթ մ'աղուոր
Արեւէն թել մը փըրթած
Ծոլքերով սկի՝
Դեռ զիշերուան ցօղէն թաց՝
Ներս կը սողոսկի .
Եւ սահելով պատերուն
Ճերմակ ծեփն ի վար ,
Նաղանքներով օրօրուն՝
Շողալով վառ վառ .

Կը սկսի պար մը գտոնալ,
Պար մը խօլ, բեթեւ,
Ու կը փախչին շուքերն ալ
Բարձերուն ետեւ:
Ճառագայթն արշաւասոյր
Անիւներ չունի,
Սակայն փափուկ լուսաթոյր
Թեւ մ'է թըռչունի:
Իր խաղն աղուոր է այնքան
Եւ այնքան սիրուն,
Որ խորհուրդ մը խօլական
Կ'ունենամ իսկոյն:
Կ'ուզեմ բըռնել ոսկեթել
Լոյսիկն այն բարակ,
Շիշի մը մէջ բանտարկել
Իր կայթերն արագ,
Մինչեւ աըխուը ձըմեռ գայ
Երկինքն ըլլայ մութ,
Լեցուի գաշտը շրջակայ
Զուրերով տըղմուտ:
Եւ ձանձրոյթի սեւ օձեր
Երբ հոգիս տանջեն,
Իմ ճառագայթս հանեմ վեր,
Սըրուակին մէջէն,
Որ գայ պարէ, ծիծաղի
Իմ շուրջո հեղանազ
Մինչեւ հոգերս անտեղի
Փըրին զերիւ աւագ:
Ու ետեւէս վազելով

Եսպիկիս պղչըռուն,
Որ խոյս կու տար ինչպէս հով
Շուրջը մոմերուն,
Բազմոցներէն կ'ելլէք վեր
Անկողնիս կտտար,
Եւ յետոյ վար կը ցատկէր
Ու կը կայծկրլոտար:
Կարծես վրբաս հը խնդար,
Ու կը խարէր զիս,
Հիո գալով շուրջն անդադար
Դըլխուս և վրզիս:
Ես կ'ընէի ամէն ջանք
Զինքը բըսնելու,
Իսկ ան կու տար ինձ տանջանք
Փախչելով հեռու:
Վերջապէս ձեռքըս ինկաւ
Լոյսիկն անապակ,
Զոր փակեցի ըշտապաւ
Նեղ շիշի մը տակ,
Ու պահեցի փաթթելով
Թուղթերու մէջ հաստ
Որ չըթըռչի ինչպէս հով
Շողիկս անըզդաստ:
Երբոր ձըմեռը եկաւ,
Ամպերը ոեւցան,
Հոծ սազարիներն ալ կտրդաւ
Եղան ցիր ու ցան,
Օր մը, երբ սիրոս էր կոտրած,
Եւ անձրեւ կու գար,

Թիշեցի շողըս յանկարծ
Եւ խօլ մեր պայքար :
Բացի սըրուակս անհամբեր,
Ի՞նչ տեսնեմ, աւազ,
Մէջէն թբռե՛ր, փախեր էր
Շողիկըս չըքնազ :

1900

ՄԵՆԱՍՏԱՆԻՆ ԿՈՅԱԾ

Կէս գիշեր է . սենեակիս մէջ միայնակ՝
Կանթեղ չունիմ . ոչ ալ երկինքն ունի չող .
Իր լոյսն յետին մարեց դարպասն ու տընակ .
Եւ մընացի իմ խոհերուս հետ մաշող :

Կը թափառին շուրջո ըստուերներ թանձրահոծ
Մերձենալով հեռանալով յամբաբար ,
Եւ կը լըսնմ իրենց վայիւնն ողբակոծ
Երբ կանգ առնել կու գան յոգնած ու մոլար :

Տըխուր մըտքիս ուրուականներն են համակ,
Ցընորք հոգւոյս հազիւ հասած արբունքի,
Եւ մինչ կ'անցնին օրերը ցուրտ ու ցամաք՝
Անոնք կու տան ինձ ըսփոփանքն արցունքի:

Զի մինակ եմ հոս դէմքերու հետ արբտում,
Կոյսերու հետ, որոնք չունին իղձ ու խանդ,
Որոնց ձայնին վանկերն՝ աղօթք անպատում
Կը խորտակեն երազս ու յոյս մանաւանդ:

Ապրիլ կ'ուզեմ. անոնք երկինք ցոյց կուտան:
Սիրել կ'ըղձամ. կը գոչեն. «Մէր է Աստուած»
Եւ կը պատմեն Դաւիթը, Յորն ու Յուզան.
կ'ըսեն. «Միայն մահուան համար ենք հաստուած»

Զուր կը վառէ երկինք արեւն ու լուսին,
Զօնելով կեանք ծաղին, գաշտին ու մարդուն
Ես կը դառնամ նորէն համեստ այն լոյսին
Որուն ներքեւ լուռ կը հըսկէ աչք մ'արթուն:

Բոցեղ շունչ մը կը խընդրեմ ես, սիրտ մը տաք
Որ խառնըւի տենգոտ հոգւոյս յորձանքին,
Եւ Սաղմոս մը կը գընեն, ա'հ, բարձիս տակ,
Խաչ մ'ալ փայտէ ընդդէմ սըրտի փորձանքին:

Այդ փորձանքներն ես կ'երազեմ անդադար,
Կեանքի բոլոր մեծ պայքարներն, հուրն անհուն,
Աշխարհի մէջ չընչին բաժինս իմ արդար.
Եւ կը թողում երկինքն իրեն սուրբերուն:

Խ Ո Ւ Ն Կ Ը

Խունկը կը ծըխայ խորանին առջին
Բուրզառին մեղմիկ ճօնումովն աբծոթ
Մուխի վարանք մը պրլլըւած խաչին՝
Մըշուշով կ'օծէ սուրբերուն ճակատ :

Պաղատանքներու սարսուռներ երկայն
Կամարներուն տակ կը մարին տակաւ,
Մոմերու տըժգոյն բոցերը լալկան
Քըթթող աչքերով կը հեւան կարգաւ :

Սուրբ սիւներուն մօտ շըզարչ մը ճերմակ
Գաղառուկ հեծքերու դողով կ'երերայ,
Սիրտ մը փաթթըւած ըստուերով համակ
Խունկին պէս լըսին հըրայրքով կ'եռայ:

Խունկը կը ցնդի բուրվառին ժոցէն
Ու եթերն ի վեր կ'ելլէ խոյանքով,
Նիւթ էր, բոյր կ'ըլլայ լափուելով բոցէն
Իր կեանքը ցօղուած լոյսի երանգով:

Հէք կնոջ սիրոն ալ, որ հոն կը մըխայ,
Պիտի չազատի իր սլատեանէն կուռ,
Մինչեւ որ հալի, լուծուի, տարրանայ
Լափուելով բոցէն տենչերուն մաքուր:

1901

ԴԱՐԱՎԵՐՁԻԿ ՀԻՒԱՆԴԸ

Արեւն հասած էր սենեակին խորչերուն
Թափանցելով վարագոյրին ճեղքն ի վար,
Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն
Դեռ հիւանդին մահճին վըրայ կը հեւար:

Երփանուտ ծով մը վարոերու , մե ծ հեղեղ ,
Բարձին վըրայ կը թափթըփիէր իր ոսկին ,
Որուն ծուփքը՝ զանգուր թելեր՝ զերթ բաղեղ
Դալարուելով կ'իյնան որ հոն սողոսկին :

Զըքնաղ ձեռքին վարդ մատներուն տակ ձապուկ,
Կը պահուըտի դէմք մ'անորոշ, բոլորչի,
Ինչպէս ծազիկ մ'որ սըրահին խուսափուկ
Ըստուերին մէջ ձըլած՝ լոյսէն կը խորչի:

Եւ կը նիրհէ. շունչը սիւզի պէս բարակ
Մեզմ ու անոյշ բուրզառում մ'է բուրմունքի.
Երազային սիրոյ ցոլքեր նուրբ, արագ
Ելեւէջներ կու տան լանջքին յուզմունքի:

Ամսէ մ'ի վեր տառապեցաւ, հէ՛ք աղջիկ,
Մաղկախտին սեւ բոցերուն մէջ հըրախանձ,
Զայն կը լըլիէր տենգը փակած զերի՛ լըզջիկ
Իր լոյս մարմնոյն, որ կ'ազգէր տենչ ու նախանձ:

Մայն ալ անցաւ օր մ'իր քովէն, սե՛ւ, խաւա՞ր...
Ցուրտ սարսուռ մը թափանցեց ներս իր սըրահն,
Եւ նուազած աչքերուն մէջ հոգեվար
Նայուածքի բոցն անհուն մարած էր արդէն,

Բայց կեանքի ոէրն յազթեց յանկարծ իր ախտին.
«— Ապրի՛լ կ'ուզեմ, զոշեց, ծազիկն եմ զարնան.
«Ես չեմ վախնար հարուածներէն չար բախտին.
«Ի զո՞ւր շանթեր զըլիսուս վըրայ կը դառնան:

«Դեռ շատ կըրակ ունին աչքերս իմ ծաւի ,
«Մեղքով լեցուն են շըրթունքներս հեշտաբոյր ,
«Սիրտս ըզգացման մեծ բեռան տակ կը ցաւի ,
«Եւ այտերէս կ'առնեն վարդերն իրենց թոյր» :

Իր բողբոջուն գեղովն այսպէս երջանիկ՝
Փըշրեց ոտքին տակ , ջախջախեց մահն հըզօր .
Հիմակ անոյշ ցընորքներու խաղալիկ՝
Թունին մէջ ոյժ , աշխոյժ կ'առնէ օրէ :

* * *

Արեւն հասած էր սենեակին խորշերուն
Թափանցելով վարագոյրին ճեղքն ի վար ,
Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն
Դեռ հիւանդին մահճին վըրայ կը հեւար :

Արշալոյսէն չող մը փըրթաւ շեշտակի ,
Եկաւ համրոյր մ'առնել ճակտէն այդ յըստակ ,
Եւ բացուեցան ազուոր աչքեր հրեշտակի
Այդ լուսեղէն փայփայանքին ներքեւ տաք :

Նայուածքն յածեց մատղալ աղջիկն հեշտօրէն
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսէ ,
Որոնց վըրայ իր փալփըլուն մազերէն
Զանակներու յորդ անձրեւ մը կը հոսէ :

Ժըպիտ մ'ուզզեց ցայգազգեստին պըչրասէր .
Որ փաթթըւած վեր քաշուելով ուսերէն ,
Ծալ ծալ ձիւնէ լայն քօղէքներ կը հիւսէր
Իր թեւերուն որոնք ծաղիկ կը բուրեն :

Յետոյ ելաւ , վըրան ձըղեց վերարկուն ,
Մօտենալով դարաններուն ծանրագին ,
Որոնց վըրայ հըսկայ հայլին կար կանգուն
Աւանդապահ շընորհքներու հըմայքին :

Բայց ... նազելի , ջինջ պատկերին տեղ , աւա՛ղ ,
Ծակ ծակ փորուած դիմակ մ'ելաւ իր տոջին ,
Ճըճիներէ կերուած կըմախք մը ճիւաղ ,
Ուր մեծ որդ մը կըբծած էր փոսն իր վերջին :

Հարուածն ահեղ իջաւ սըրտին իրրեւ լախտ .
Ճիչ մ'արձակեց սուր , ցաւագին , աղեխարչ .
Հայելոյն գէմ զարկաւ գըլուխն իր դըժբախտ ,
Արիւնթաթաւ ինկաւ անշունչ գետնաքարշ :

Ու վազեցին եկան փութով նաժիշտներ ,
Արտասուալից մայրիկն հասաւ անխափան ,
Ամէն կողմէ բիւր օգնութիւն կը հասնէր .
Եւ տեղացին բըժիշկներ , զեղ ու դարման :

Խե՛զն աղջիկը բացաւ աչքերն արդէն մութ ,
Դողդըղալով չոր տերեւի պէս տըկար ,
«Ա՛լ չեմ սիրեր , մըրմընջեց , կեանքն այս անգութ ,
«Ու , ա՛լ մահուան մըռայլ փոսէն չեմ սոսկար :

«Ա՛լ թողէք զիս , թողէք որ շունչըս հատնի ,
«Զի գերեզմանն է վայր անել ու անանց ,
«Ուր հէդ գէմքըս պիտի պահեմ միշտ գաղտնի
«Այս հողերուն վերմակին տակ անթափանց :»

Մահը որ հոն գարանամուտ կը սպասէր ,
Տակաւ եկաւ անոր հոգւոյն քով տրրտում .
«— Մաղկախտն առաւ մըրմընջեց գեղդ ու յոյսեր՝
Պիտի տանիմ ես ալ ցաւերդ անպատում :»

Ու անոր զիրկն ինկաւ աղջիկն հոգեվար ,
Հոն իր բախտին վըրայ լացաւ ու լացաւ ,
Եւ համբոյրով մ'երկայն , խորունկ , խանդավառ ,
Այդ թախծութեան հեշտանքին մէջ հալեցաւ :

Արեւն հասած էր սենեակին խորշերուն
Թափանցելով վարագոյրին ճեղքն ի վար ,
Դեռ կանթեղին յետին նըշոյլն երերուն
Հէք մեռելին մահճին վըրայ կը հեւար :

ԿԱՊՈՅՏ ԱՂՋԻԿԸ

Նոր ելած էր սօւգէն, կապոյտ կը հագնէր.
Դրլուխն ունէր ծաւի բեհեղ մը սիրուն,
Որուն վէտ վէտ ծալքերուն նուրբ ծըփանքներ
Կ'ոյորուէին շուրջն իր սսկի մազերուն :

Միշտ լուսեցէն ձիծաղ մ'ունէր իր բերան,
Հրնչուն, անոյշ, երգի մը պէս սիրաբծարծ,
Եւ խըռովիչ հայուածքին մէջ անոր լայն
Մովե իրեն գոյն, երկինք իր շողն էր գըրած :

Սիրած չէր դեռ , ո՞հ , զայն կ'ըսէր իր ճակատ .
Զըքնաղ երազ մ'էր լոկ իր կեանքն ըսպիտակ ,
Անուրջ մ'անծիր , ուր կոյս հոգին խանդակաթ
կը ծածանէր ջերմ իղձերու բոցին տակ :

Բընութեան մէջ ծովն էր իր տենչն առանձին .
Մաղիկներուն , դաշտին համար սէր չունէր .
Ամէն առտու կարմիր արեւն այգածին՝
իր մակոյկով ծովուն մէջ զայն կ'ողջունէր :

Զէինք գիտեր , պըշրա՞նք էր թէ պարզ ճաշակ
Այդ մակոյկն ալ կանուած գոյնով միշտ ծովուն ,
ՇԿապոյտ աղջիկն կ'անուանէինք կամ Շխաժակն ,
Երբ կը նաւէր փոթորկին դէմ և հովուն :

Զէր որսար ան , և ոչ ալ գիրք կը կարդար ,
Անհունին մէջ մըխրճելով իր հոգին՝
Կ'ուզէր բաժնել շողերուն հետ անդագար
Գաղտնիքները , զոր կու տայ ծովն երկինքին :

Հովին , վիհին , ալիքներուն բարեկամ ,
Յորձանքներէն , ամպէն , շանթէն չունէր վախ ,
Այդ անկայուն տարրերուն մէջ շատ անդամ
Կըոռուած , յաղթած էր ամողրոպին ալերախ :

Բայց գիշեր մը մօտեցաւ կուր մը փութով
Սուր ճեղքելով ծալ ծալ ծըփանքն ընդարձակ .
իր առջեւէն տեսիլքի պէս հոգեթով
Լոյս ճակատ մը անցաւ գեղով համարձակ :

Լուսնին տարտամ նըշոյլներուն ներքեւ ձիւն
Սեւ ու ծաւի աչքեր զիրար հասկըցան ,
Եւ սիւդն աշխոյժ անոնց շունչին մեզմ հըծծիւնն
Արձագանգեց սիրոյ բառով մ'աղուաձայն :

Խոժոռակցաւ իսկոյն ծովուն ջինջ երես ,
Մըրրիկ մ'ելաւ , մարեց լոյսեր , կայծ ու բոց ,
Լեռներու պէս վեր բարձրացան փրփրադէզ
Կոհակներու անոանձ ամպերն հողմակոծ :

Ա՛ հորիզոն չըկար , քառս մ'էր եթեր՝
Ճիւազներու հանգէս մը սեւ ու մըռայլ ,
Երկինք անգոււլ սուր փայլակներ կը նետէր ,
Շանթ կը տեղար հընոցներէն իր շըռայլ :

Նախանձոտ ծովն յանկարծ թօթվեց իր ուսեր ,
Բացաւ թեւերն , առաւ աղջիկն հեշտագին ,
Անոր կեանքին հետ հրապոյրներն ալ ու սէր
Չուզեց թողոււլ կիրքերու մեծ զըտանգին :

विद्युत विद्युत के बारे में जानकारी लेने का अभियान आयोजित किया गया है। इसका उद्देश्य विद्युत के बारे में ज्ञान विकास करना है।

विद्युत विद्युत के बारे में जानकारी लेने का अभियान आयोजित किया गया है। इसका उद्देश्य विद्युत के बारे में ज्ञान विकास करना है।

विद्युत विद्युत के बारे में जानकारी लेने का अभियान आयोजित किया गया है। इसका उद्देश्य विद्युत के बारे में ज्ञान विकास करना है।

विद्युत विद्युत के बारे में जानकारी लेने का अभियान आयोजित किया गया है। इसका उद्देश्य विद्युत के बारे में ज्ञान विकास करना है।

ԱՇՔ ՅԻՄԱՐ ԿԻՆ

Կը վազէ ան, շուտ շուտ կ'երթայ գէպի ծով,
Եւ անզունդին վըրայ ծըռած ծարաւի,
Կ'ուզէ պատռել խութն ու ծըմիանքն իր կոծով,
Մըծել, քամել, հատցընել ծովն իւրովի:
Կը վազէ ան, շուտ շուտ կ'երթայ գէղի ի ծով:

5

Թաց նայուածք մը աղօտ աչքին մէջ տարտամ
Կը թըրթըռայ ցընցումներով թախծագին,
Եւ ցաւատանջ ըզգացումներ կը կարդամ
Անոնց յատակն ուր մոլորած է հոգին:

Տենգուտ սարսուռ մ'ունի բերանն իր ցամաք ,
Խընդուք մ'որ սեւ օր մ'իր բերնին է փակեր ,
Եւ խօսուած քին մէջ շեշտ մը խօլ ու ձերմակ
Կը ծիծաղի , երբ կ'արտասուեն իր աչքեր :

Զայն մ'որ երդի կը նըմանի ոըրտաբեկ
Նիշար կուրծքէն դուրս կը թըռչի զերթ բողոք ,
Խուլ անէծք մը , զոր չէ լըսած մարդ երբեք ,
Հեծկըտուք մը և մաշող հազ մ'անողոք :

Յետոյ , յանկարծ քըրքիչ մ'ահեղ , հեգնական
Քարին , ժայռին գէմ և լոյսին , խաւարին .
Խնչո՞ւ չեն լար անոնք կորուսոն իր մանկան
Որ ծովս ինկաւ , մեռաւ անցեալ յունուարին :

Միակ սէրն էր զոր իր գըրկէն ծովս առաւ ,
Իր կաթողին պաշտած մանկիկն այն զըւարթ .
Վարդ մ'էր ինքն ալ . կըսկիծն ըրաւ զայն պառաւ .
«Հէ՛ք յիմար կին» կ'ըսէ իրեն ամէն մարդ :

Հէ՛ք յիմար կին , որ կը պարէ ալ հիմակ ,
Մոռնալով ցաւն , անէծքն , արցունքն ու Աստուած ,
Վար կը նեսէ իր վիշտերուն սեւ դիմակ ,
Կարծես մանկիկն հոն է լանջքին փաթթըւած :

Բայց կը վաղէ նորէն կ'երթայ դէպի ծով ,
Եւ անդունդին վըրայ ծըռած ծարաւի ,
Կ'ուզէ պատռել խութն ու ծըփանքն իր կոծով ,
Ծըծել , քամել , հատցընել ջուրն իւրովի :
Ու կը վաղէ , շուտ շուտ կ'երթայ դէպի ծով :

Ա Զ Ք Ե Ր Դ

Մոզ մը կապոյտ կը ծառալի
Աչքերուդ մէջ, ուր չըկայ ոէր,
Մոզ մը հանգարտ, ըզմայլելի,
Ուր կը ցոլան ցայտուն լոյսեր.
Բայց բզգացումն հոն կը հալի
Ինչով տարին՝ պատառ մը ոեր:

Երբեմն անկէ կ'անցնին բարակ
Ճառագայթներ պայծառ ու ջինջ,
Զըզուտ հոգւոյդ ցոլքեր կըրակ
Երեւոյթով մ'աղուոր, անջինջ.
Բայց կը մարին անոնք արագ,
Ինչով հովին դէմ կայծ մ'ոչինչ:

Մերթ ծաղիկներ կ'ըլլան փափուկ
Գորշ կաղոյտով մանուշակի ,
Այնքան նըրբին և խուսափուկ
Որ չունին գոյն որոշակի ,
Բայց կը թափին ինչպէս յափուկ
Դաժան շունչին դէմ խորշակի :

Օր մ'ալ տեսնես շատ են յոզներ
Մեծ թախիծի խոհով մ'անանց ,
Արցունքներու տաք կայլակներ
Թարթիչներէդ կը մազուին թաց ,
Որ կը թըւին սեւ մանեակներ
Գոհարներու շարքով բանուած :

Աշխարհներ են աչքերդ անհուն ,
Ուր կան լոյսեր , յոյզեր հըսկայ .
Սառոյց , հըրդեն , բոցեր փայլուն ,
Ժըպիտն ու յոյս չեն բացակայ .
Կու գան , կ'անցնին անկէ սահուն
Գութն ու արցունք . լոկ սէր չըկայ :

Կ Ի Թ Ա Ռ Դ

Մայրիկիս

Երբ սարսոստ հեծք մը սուտառնի կիթառի,
Բուրումները եթերին մէջ երբ հեւան,
Եղաղարչ մըշուշն երբ ծածանուտ թափառի,
Եւ թըրջըւած շաղ արցունքէն գիշերուան
Երբ ըստուերին մըռայլ ծոցին մէջ թառի,

Բուրումները եթերին մէջ երբ հեւան
Հիւանդի մը շունչին նըման դոզդոջուն,
Որ կը հեծէ հուսկ եղերերգը մահուան,
Մըտքէս խոհեր կու գան կ'անցնին զերթ թըռչուն,
Ինչպէս կ'անցնի անապատէն կարաւան:

Շըղարչ մըշուշն երբ ծածանուա թ-փառի
Հսքողելով աչքէս թախիծը մութին,
Սըրտիս մօտիկ կը զգամ հրեշտակ մը բարի,
Որուն ձայնէն սէր և գորով կը կաթին,
Հոգիս յուզուած երազներուս կը փարի:

Եւ թըրջըւած շաղ արցունքէն գիշերուան,
Անոյշ աչքեր՝ յար գորովով բարախուն՝
Կիթառի մը ձայնէն կ'ելլեն երեւան
Բերելով ինձ յուշեր անեզր ու անհուն,
Որոնք եղան յաւէտ հոգոյս օթեւան:

Բայց ըստուերին մըռայլ ծոցը կը թառի
Կարօտակէզ սիրոյս երազն այս պատիր.
Մահուան խոհին մէջ եռանդը կը սառի.
Եւ երկիւղած քեզ կ'աղօթեմ ծընթադիր
Երբ սարսուստ հեծք մը սաւառնի կիթառի.

1902

Հարգութեան առաջակա առաջակա առաջակա
առաջակա առաջակա առաջակա առաջակա առաջակա
առաջակա առաջակա առաջակա առաջակա առաջակա

Հարգութեան առաջակա առաջակա առաջակա
առաջակա առաջակա առաջակա առաջակա առաջակա
առաջակա առաջակա առաջակա առաջակա առաջակա

ԱՆՈՐ ՀՈԳԻՆ...

Վարդով, ցօղով, բուրումներով
Հիւսուած բերան մ'երբ ինձ ժպտի,
Հաղար քերթուած, հաղար գորով
Իր ձայնին մէջ երբոր փթթի,
Ես խուլ, անտես այդ դիւթանքին,
Կը փնտըռեմ անոր հոգին:

Երբ ճոխ զարդեր կը ցոլանան
Հայլիներու մէջ պերճաշուք,
Ծոպ ծոպ կապուած խանթուռներ լայն,
Բարձերու վրայ կը ձբգեն շուք,
Ես անտարբեր շրքեղանքին
Կը փնտըռեմ այնտեղ հոգին :

Քերթուած մ'ազուոր , վանկեր հնչուն
Երբոր կարդամ յանգերով ճոխ ,
Զդայացունց բառեր թուչուն .
Երբ կը կազմեն տաղեր յաջող ,
Ես անզգայ այդ հիւսուածքին ,
Կը փնտըռեմ անոր հոգին :

Նոյն իսկ բերանն ըլլայ տըմոյն ,
Սրահն ըլլայ անզարդ նըսեմ ,
Եւ քերթուածն ալ անփայլ անզոյն՝
Զուրկ՝ այն խանդէն զոր կ'երազեմ ,
Ինձի համար կ'ըլլայ անզին՝
Հնդիշմարեմ երբ իր հոգին :

ԳԵՐԱԳՈՅՆ ՆՈՒԷՐԸ

— Ի՞նչ նըւէր կ'ուղես որ բերեմ քեզի ,
իմ աղուո՛ր հուրիս , պատանին կ'ըսէր ,
Տաղերդ մը նուրբ , գիրդ նըման բեհեզի
Որուն մէջ կարդաս իմ պաշտումս ու սէր :

Եւ աղուոր հուրին աչքերով անթարթ՝
Կը նայէր հեռուն , հեռուն , ամպերուն
Որ կը սուրայլին ճերմակ ու հանդարտ ,
Ճերմակ անուրջ մը տանելով հեռուն :

Ու կը հարցընէր պատանին նորէն
— Կ'ուզե՞ս մանեակ մը , վարսակա՞լ հիւսեմ
Աշխարհի շքքեղ արեւակներէն
Որոնք քեզ պատմեն իմ սէրըս վըսեմ :

Աղուոր աղջիկը անշարժ ու լըսին
Կը նայէր ծովին կապոյտ ջուրերուն ,
Որոնք աւազին վըբայ կը խըրին
Փըշբելով վիճին անուրջն օրօրուն :

Ու կը թախանձէր խանդավառ տըղան ,
Ուզելով ձօնել պերճանքներ անգին ,
Որոնց անունէն միայն կը գողան
Կանանց սիրտերը տենդով մ'ահազին :

— Գոհարներ , տաղեր , ծուղիկ , խօսքով սէր ,
Հսաւ աղջիկը ձայնով մ'որ կու լար ,
Իմ շուրջո ամէն օր ես շատ եմ տեսեր ,
Թայց սիրտըս կոյս է , և հոգիս՝ դալար :

Ես կ'արհամարհեմ ինչ որ ուրիշներ
Միշտ կը վայելեն աչքերով ծարաւ .
Կը բաղձայի որ վայելքը մեսնէր
Տիեզերքին մէջ , հիւսիսէն հարաւ :

Կ'ըղձամ այն բանին որ ինձմէ առաջ,
Ոչ ինձմէ ետքը չէ արուած մէկուն.
Կը հեծէ հոգիս միշտ լալահառաչ
Զուր ըղձանքներուս վըրայ իմ թաքուն :

Կ'ուղէի որ ինձ երկինք մը տայեր
Բոցով, փայլակով, արեւով անշէջ,
Որոնք հրդեհ մը վառէին անծիր,
Ահեղ հրդեհ մը՝ անմահ սիրոյդ մէջ :

Կ'ուղէի միայն ե՛ս տեսնել ըղքեղ .
Նայուածքըդ մի՞այն իմ վըրաս յառէր .
Իմը ըլլային աչքերդ հըրակէղ,
Եւ անոնց մէջ լոկ իմ սէրըս վառէր :

Ես կը նախանձիմ ծովէն ու հովէն .
Չեմ ուղեր որ զուն աստղերուն նայիս .
Կու լամ երր ըղքեղ ուրիշներ թովեն .
Չեմ ուղեր տեսնես ծաղիկն ու Մայիս :

Թրջըւեր էին աչքերն յուղմունքէն ,
Եւ խօսեցեալը, սրտոտ պարմանի ,
Հսաւ . Շնըւէր մը տամ քեղ ապաքէն ,
Նըւէր մ'որ սիրոյդ ըլլայ արժանիւ :

Կանուխ էր ելեր կաղանդին առտուն,
Փափուկ մուշտակով ուսերը փաթթած,
Բազմոցին վըրայ կ'երադէր արթուն,
Հիր անուրջներու օծումով գեռ թաց:

Շունչի, համբոյրի շրշիւնով վարդեր,
Ծընորքը ծաղկի, ձիւնի և հուրի
Լուռ կը սաւաանէր ու կը հեւար դեռ
Աչքերուն առջեւ աղջրկան հուրի:

Եւ կը մըտածէր. միտքն իբրեւ ժիպակ
Կ'ոստոստէր, նըման ջուրի կը հոսէր,
Մազիճէն փետուր, փետուրէն զիպակ,
Մինչեւ հըմայքը կեանքին, սէր, միշտ սէ՞ր:

Եւ իր նըւէրին խանդով կ'սպասէր:
Լուսնի նըշոյլներ, ուրուներ բալի,
Թովքը իրիկուան, ծաղկածին յոյսեր
Կ'անցնին առջեւէն զերթ հոյլ հօբալի:

Բայց... տեսիլք մը նոր աչքը կը կարթէ.
Դուռը բացուած է. քողերով ներմակ
Կայթ մը կը բերեն հիւսուած մարդարտէ
Հարսի պէս շըքուած բեհեղով համակ:

Ճերմակ յասմիկներ, շուշան, նունուֆար
Վարդերու վըրայ ինկեր են ծոպ ծոպ.
Լելակներու քով քամելեակներ վառ
Զիւնոտ լանջքերնին կը ցուցադրեն ցոփ:

Եւ ծոցն այդ ծաղկոտ բոյրէ տարփանքին՝
Գոհարատուփի մը լայն սուտակներով։
Դաղտնիքին հանդէպ կը դողայ հոգին,
Եւ կը վարանի տարտամ ու խըռով։

Յետոյ, կը բանայ. թաւիշին վըրայ...
Խորունկ բիբերը, ո՞հ, կը մըթագնին...
Զոյդ մը աչք կայ հոն... ու կը սարսըռայ...
Աղուոր աչքերն են իր սիրականին։

1903

ত্বে কুলোদ্ধার করিয়া পুনরাবৃত্তি হইল
পুরো পুরো কুলোদ্ধার পুনরাবৃত্তি
কুলোদ্ধার কুলোদ্ধার কুলোদ্ধার কুলোদ্ধার

“অসমীয়া সভাপতি পুরো পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো”

এই শব্দে অসমীয়া পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো
পুরো পুরো পুরো পুরো পুরো পুরো

ԾՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ

Այն աստեղավառ. Մընունգին գիշեր
Ամպերէն ծաղիկ թափեր էր ձիւնէ,
Խնչողէս նըշենին հովէն տարուբեր
Արփագոյն լոյսէ աստղեր կը ձիւնէ:
Իմ մանուկ հոգիս, իմ հոգիս գեռ կոյս,
Ո՞հ, ի՞նչ ջերմեռանդ խանգով ըզմայլուն՝
Կաթողին խնդրեց քեզմէ ո՞վ Յիսուս,
Որ աստղ մ'ինձ զրկես երկինքէդ փայլուն:

Այն խորհրդաւոր Սընունդին գիշեր ,
Ճաճանչի մը մէջ տեսայ ես Աստուած ,
Սիրտը արիւնած , ճակատը փուշեր ,
Թրշուառ մարդկութեան երազին զոհուած :
Մազկատի հոգիս , հոգիս խանդավառ
Խնդրեց որ կեանքով օծես , ո'վ Յիսուս ,
Դուն որ մեր անհուն պատրանքը տեսար ,
Ուկի ըսկինը իմ երազներուս :

Հիմայ Սընունդի գիշերն է խաւար ,
Ու թեթեհէմի ասաղին տեղ արձաթ՝
Հորիզոնին մէջ կը շարուին երկար
Սով անյուսութեան կուռ ամպեր երկաթ :
Բայց միշտ ջերմեռանդ այլ հիւծուած հոգիս
Կու գայ պաղատիւ քեզի , ո'վ Յիսուս ,
Զի շիջան աստղեր , երազներ կեանքիս ,
Դուն ցօղէ՛ ինծի նոր հաւատք , նոր յոյս :

1924

ԿԱՂԱՆԴ

Խոր խաւար է , երկինքն ամպեր կը հսկեն ,
Երկրի վրայ մեծ հանդէս կայ
Երջանկութիւնն է որ կու գայ ,
Փուշերը վարդ են դարձեր ,
Նոճին ծաղիկ է լացեր .
Լոյս կը տեղայ ծառէն , սառէն ու ակէն :

Ամէն շրթունք կը խնդայ , և հոգիներն են արթուն .
Պատրանքը սէր է հազեր ,
Իր ստքին տակն են թազեր ,
Յոյսը ժպտուն կը ծածանի
Աչքերուն մէջ մանկան , կը նոջ ու մարդուն :

Եւ թափոր մը շըքեղ կազմած են արդէն
Հղձանքները բոց ու կըրակ,
Ոմանք ոսկի, ոմանք ճերմակ
Իտէալի մը հետամուտ,
Հաւատքով լի այլ որտաթունդ՝
Ընծայաբեր հիւրին ճամբան կը դիտեն :

Կ'սպասեն որ բացուի գուոը բախտին չէն,
Յոյսի հեւքէն յոգնաբեկ,
Թշուառ մարդիկ որ անարժէք
Մոմերն աստղեր կը կարծէք
Այս խեղճ կեանքէն ի՞նչ կ'սպասէք...
— Ունայնութիւնն է որ կ'անցնի այդ դռնէն :

1980

ԺԱՆԵԱԿՆԵՐԸ

«Շատ նիհար է, շատ ալ տժգոյն», կ'ըսէին,
Երբ փողոցէն կ'անցնէր երկայն մեկնոցով,
Մէջքը սեղմած լարերուն մէջ ժօռէին,
Աչքն ալ հովէն պատըսպարած ակնոցով:

Մըփին մոյնքը բարեկամ չէր սեւերուն,
Մութ ըզդեստով անշուք աղջիկ մ'էր խոնարհ,
Մե թաւիշէ օձիքն երկար սեւեռուն
Դէմքէն ցոլքեր, ուլէն թովքեր կը գողնար:

Իր քաղաքի արդուզարդովն ապերախտ
Գեղանի չէր բնաւ այդ կինն աննման,
Չոր զիտելով իսկ կ'ըլլայինք բարերախտ
Երբոր պարի սրահին մէջ կու գար ման:

Ի՞նչ ազուոր էր օթեակին մէջ՝ երբ ճերմակ
Ժանեակով մը լոկ կը սքողէր իր թեւեր,
Եւ ուսերուն, լանջքին վրայ անդիմակ՝
Բեհեզդի մը թեթեւ ծալքը կը թեւէր:

Մարած, հալած երանգներու մէջ պէս պէս՝
Իր սեփական փայլը կ'առնէր դէմքն անոր,
Եթերային, անծի՛ր, աննի՛ւթ ամպի պէս
Միշտ անմատոյց, անըլլային և միշտ նոր:

Ժանեակներու այդ փըրփուրներ թափանցիկ,
Մակոփիքն անոնց, ցանցը բարակ օգային
Եւ մետաքսէ ծըփանքն ալ թոյլ ցոլացիկ
Բոլոր անձին դիւթիչ բան մը կու տային:

Ճառագայթ մը, լոյս մը, աւիւն մը կեանքի
Մութ նայուածքին մէջ հրապոյր մը կ'արծարծէր,
Աորի՛ն անդունդ առանց ելքի ու յանդի,
Որուն գաղտնիքն ունին շանթերն ու կայծեր:

Եւ ժըպիտ մ'ար, չըքնաղ փըթթում մը վարդի
կու զար բանալ ըրթունքներուն իր թերթեր,
Խնչպէս արեւն իր ըզգեստովը զարդի,
Որուն առջեւ կը բացուին այզն ու եթեր:

Եւ կը բացուէր սիրոն երազի մը հեշտին
Այդ ժանեակէ մըթնոլորտին մէջ տարտամ,
Զերմ, հըմայող զարկ մը տալով իր չեշտին,
Զոր կը պաշտէր քերթողն ու ջոջն ալ փարթամ:

Բայց տմէնուն համար սիրոն էր անտարեր,
Լոկ կը սիրէր պերճ ժանեակներն անապակ,
Որոնց հըմայքն անձրեւի պէս կը թափէր
Այնքան խունկեր, այնքան վարդեր ոտքին տակ:

Կը փայփայէր զանոնք տենչով կաթոգին
Կեանքը գըրած անոնց վըրայ հոլանի,
Կըրքստ սէր մը, ուր կար հանճարն ու հոգին,
Խնչպէս զիտեն սիրել կանայք խելանի:

Սեւ առառւ մը սակայն հազով մ'արթնցաւ
Իր ժանեակէ լայն բարձերուն կըրթնած,
Մէջքին վըրայ, կողին վըրայ կը զգար ցաւ,
Ու կը հեւար յոգնած, գեղնած քըրտընած:

Թատրոնին մէջ ցուրտ էր առեր, կը յիշէր,
Երբ օթեակին դուռը բացուեր էր ետին.
Դեկտեմբերի հով մը սաստիկ այն գիշեր
կը գըղըրդէր անդուլ երկինքն ու գետին:

Ու մերժեր էր առնել մեկնոցն ուսերուն,
իր ժանեակներն ըստուերելու երկիւզով,
Նըշուլագե'զ սստայն ճերմակ ու սիրուն,
Ինչպէս աստղով լեցուն ձիւնէ նուրբ կողով:

Եւ մեռա՛ւ ան ժանեակներուն փաթթըւած.
Վերջին շունչին եղաւ հուսկ իր կըտակ,
Ժանեակներով պըճնել իր մահ, սե՛ւ քերթուած,
Ժանեակներով թաղել մարմինն հողին տակ:

«Ի՞նչ ազուոր է, կ'ըսէին, ի՞նչ մանկամարդ»,
Երբ փողոցէն կ'անցնէր դագաղն ողբական,
Եւ երգերու, բուրվառներու մէջէն ցարդ
կը ժըպտէր ինք ժանեակներուն սիրական:

ԺԱՆԵԱԿՆԵՐՍ ՈՒ ԺԱՊԱՀԻԿՆԵՐՍ

Կ'ըսեն . «Վարդին երգիչներն են բանաստեղծ» :
Եւ վարդագոյն շրջարավին երգն երբ կարդամ ,
Խնձո՞ւ կ'ըսեն թէ միտքս է թոյլ ու տըխեղծ
թէ չեմ ըզգար բընութեան գեղը փարթամ :

Խնձո՞ւ ամպը երբ կը սիրեմ լուսաթռիչ ,
Ամոց ժանեակին ալ չզմայլիմ լուսացանց
Որ վիշտերուն մէջ կը սքօղէ վրդովիչ
Թովքը ծաղիկ թարմ մարմնի մը գեղագանծ :

Մարգարտայեռ շաղն այգաթուրմ կը սիրէք .
ինչո՞ւ չերգեմ ես մարգարիտը անփայլ ,
Որուն ներքեւ լանջքի մը վառքը բեկրեկ
կ'եթերանայ փթթումներով գեղազմայլ :

Երբ արծաթի ջուր մանեա՛ը լեռներուն
իր վէտքին մէջ կը համբուրէ շէկ արփին ,
ինչո՞ւ սնդուս ժապաւէնները սիրուն
Շող վարսերու համբոյրին մէջ չըթափին :

Մեծ պերճանքը , դուստր արուեստին հարազատ
Որ վըսեմին ու գեղեցկին է հազորդ .
Թըսիչ չի՞ տար արդեօք մըտքի մը ազատ ,
Չի՞ ներշնչեր միթէ հոգին սիրայորդ :

Սըրահներու ճոխ ջահերը բոցավառ ,
Զութակները , ինչպէս երգը թռչունին ,
Թաւիչները , ինչպէս մարմանդը դալար ,
Այդ ամէնքը արդեօք հոգի մը չունի՞ն :

ՕՐՈՐՈՒՄՆԵՐ

Կը մարի լոյսն ամպերուն տակ երերուն,
Ա՛ւ կը պարզէ կեանքի երազն իր շոգին,
Խորհուրդներու մէջ փաթթելով մեր հոգին,
Դեղնած մարած նայուած քին տակ լոյսերուն :

Ա՛ւ կը պարզէ կեանքի երազն իր շոգին .
Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն
Դեղնած մարած նայուած քին տակ լոյսերուն ,
Անհոգ , անփոյթ զաղուան պէտքին ու հոգին :

Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն
Կապուած ծաղկին, երգին, չողին ու սիւզին,
Անհոգ, անփոյթ վաղուան պէտքին ու հոգին:

Կապուած ծաղկին, երգին, չողին ու սիւզին,
«Վարդը փուշ է, կ'ըսենք, ձմեռն ալ՝ գարուն»:
Ու կը դիմենք դէպի անդունդը կեանքին:

1892

ՕՐՈՐՈՒՄՆԵՐ

(Վառիանդ)

Լերան ետին կը հայի գունտն արեւուն .
Ըստուերները ցից սարերէն կ'իջնեն վար ,
Խառնըւելով շուշան , լելակ ամպերուն ,
Ուր կը յածին մեր անուրջներն օդապար :

Ըստուերները ցից սարերէն կ'իջնեն վար .
Առհուրդներու լուռ հըմայքովն ակաղձուն՝
Մեր սիրտերը կը բարախեն զերթ կիթառ .
Գըգուանքին տակ լուսնին բեհեղ ցոլքերուն :

Ասորուրդներու լուսու հըմայքովն ակաղձուն .
Թողած կեանքի վիշտն ու հրճուանքն անհամար
Մեր սիրտերը կը վերանան օրօրուն :

Թողած կեանքի վիշտն ու հըրճուանքն անհամար կազուած հովին ու երկինքի բոցերուն , Երազի մէջ կը մոռնանք կեանքն ու այսարն :

1900

ՄԱՆԿԻԿԻՆ ՔՈՒՆԸ

Նիրհէ՛, մանկիկս իմ սիրուն,
Անոյշ քունով նիրհէ՛ զուն,
Օրրանիդ քով եկան հիւր
Արեւն, արծիւն ու զեփիւռ,
Թողած ծովերն, ամպն ու սար,
Համբոյր բերել քեզ հազար:

Բացաւ արծիւն իր թեւեր
Գըլխուդ վերեւ ոսկեհեր,
Եըրթունքներուդ վըըայ նուռ
Սըրսկեց արփին վարդ և հուր,
Եւ փայփայեց քամին զով
Այտերդ իր նուրբ բեհեզով:

Նիրհէ՛, մանկիկս իմ սիրուն,
Անոյշ քունով նիրհէ՛ դուն,
Բոյնը գարձաւ գոռ արծուին,
Մարը մտաւ լոյս արփին.
Թըռաւ զընաց իր մօր քով
Զեփիւռն անհուն նազանքով:

Սիւգին գարձին անձկալիր՝
Մայրիկն հարցուց. աՌ'ւր էիր,
Դեւերու հե՞տ կըռօւեցար,
Յուղեցիր ծո՞վ ու մացառ։
Իսկ համբոյրով մը ջերմին
Պատասխանեց խօլ քամին.

Հես ծառ ու ծով չեմ յուղեր,
Դեւ հալածել չեմ ուղեր,
Մանկիկին քով ամէն օր
Հաի երգեր ու օրօր։
— Նիրհէ՛, մանկիկս իմ սիրուն,
Անոյշ քունով նիրհէ՛ դուն։

1897

Հ Ն Զ Ե Ա Կ

Անհուն շողեր որ հոգւոյս մէջ կը ճանանչէք ,
Ինչպէս աստղերն անպարագիր խորն երկինքին .
Դուք վաղանցիկ և խուսափուկ նշոյլներ չեք .
Դուք հրդեհ էք կեանքը վառող տիեզերքին ,

Թէպէտ նիւթին մէզը ջանայ զձեզ սքողել :
Միթէ աստղն ալ մերթ չի՞ ծածկեր ամպ մը չնչին
Կրնայ սակայն մարել անոր հուրքն ոսկեթել :
Արեւները գիշերին տակ կը կորնչի՞ն :

Սուս է խաւարն ու պատրանք են մշուշն ու մէգ,
Զերթ զայելքներ մեր հէգ կեանքին մէջ ցանուցիր
Ըզմեզ սադրող չքեղանքներ, սի՞ն խաղալիկ:

Դուք աւիւնս էք, դուք իղձերս էք, երազներս էք.
Դուք իմ սէրս էք մշտաճաճանչ, աննիւթ, անծիր,
Եւ հոգւոյս մէջ, ինձմէ ետքն ալ պիտի ապրիք:

Հ Ն Զ Ե Ա Կ

Տեսա՞ծ էք ամպն որ կը սուրայ հիւսիսէն
Աներեւոյթ յաղթ ուժէ մը մըրկուած .
Ի՞նչ պայքարներ իր ընդերքը կը յուղեն .
Իր ծոցին մէջ՝ ի՞նչ փայլակներ , բոց ու կայժ :

Կը կոծկոծի , կը գալարուի , կը գոռայ ,
Ամպրոպներու յորձանքներ զուրս կը ժայթքին .
Յետոյ , հեղեղ մը կը զեղու մեր վըըայ ,
Քայքայելով փխրուն երազն իր կեանքին :

Անհունութիւն մը կայ իմ մէջս անծանօթ,
Որուն հոգւոյս նեղ պատեանը չի բաւեր.
Կը բեկբեկի, կը ճմլըւի, կ'արիւնի:

Կը փշրըւի, ինչպէս ամպէ նուրբ անօթ
Իր մէջ մըզուած խեռ պայքարէն կարեվէր.
Բայց այդ անել մըրիկներուն պէտք ունի:

1918

Հ Յ Ա Ջ Վ Ա

Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Վայուսակ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հ Ա Զ Ե Ա Կ

Դիշեր է խոր , ամանորի գիշեր մ'անգոյն .

Խաղաղութիւն կը ծաւալի եթերն ի վեր .

Կու գան կ'անցնին յիշատակներս ամպի հանգոյն ,

Փոթորկայոյզ ալիքներու առած թեւեր :

Արշունք , ծիծաղ կը թօթափին գլխուս թերթ թերթ .

Ու կը ծըփան անուրջներու սեւն ու ծաւին .

Ի՞նչ փոթորկոտ կեանքի ժամեր , ի՞նչ յուսակերտ

Իտէալի յուշեր , հեծքը սրտի ցաւին :

Յետոյ զըւարթ բոց ճանանչներ իմ մանկութեան ,
Լուռ բեկորներ ըղձանքներուս իմ լուսադէմ
Որոնք անփոյթ զիս կը թողուն , կ'անցնին , կ'երթան ...

Ո՞չ , պայքարի , տառապանքի յուզումներ տաք ,
Ըզձեզ հոգւոյս բոլոր թափով ես կը պաշտեմ .
Զի դուք միայն կեանքիս վայելքն ինծի կու տաք :

1910

ՕՐՈՐ

Օրօ՛ր, օրօ՛ր·
Մանկի՛կս աղուոր·
Արծաթ ցօղի նոր գգուանքով
Կու գայ լուսնակն օրբանիդ քով·
Քեզ շողերով կը փայփայէ·
Իր ցուքին տակ նիրհէ՛ անդորր·
Օրօ՛ր, օրօ՛ր·

Օրօ՛ր, օրօ՛ր·
Մաղի՛կս աղուոր·
Լոյս թիթեռներ ձիւն թեւերով
Քեզ հովանի կը շինեն զով
Համբոյրին գէմ արեւուն հուր,
Նիրհէ՛ անուշ, նիրհէ՛ անդորր·
Օրօ՛ր, օրօ՛ր·

Օրօ՛ր, օրօ՛ր,
Թոշնի՛կս աղուոր.
Գիրդ թերթերու բիւր նազանքով
Վարդ կը թափի քու բոյնիդ քով
Սաւալելով բոյր հոգեթով.
Այդ թովքին տակ նիրհէ՛ անդորր.
Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.
Հրեշտա՛կս աղուոր.
Կու գայ աշուզն օրրանիդ քով
Իր անուշիկ գեղգեղանքով,
Բոց տաղերով ըզքեղ կ'օրրէ.
Դուն երգին տակ նիրհէ՛ անոր.
Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.
Աղջի՛կս աղուոր.
Գերճ ոսկեփայլ զարդարանքով
Կու գայ պարիկն օրրանիդ քով,
Հարսի թելով կը պարուրէ
Քեզ, մի՛ բանար աշուկդ աղուոր.
Օրօ՛ր, օրօ՛ր:

Օրօ՛ր, օրօ՛ր.
Հոգեա՛կս աղուոր.
Սէրը կու գայ օրրանիդ մօտ,
Անհուն խանգով սրտիդ կարծու.
Հիմայ զարթի՛ր, հուրի՛ս աղուոր.
Ա՛ւ չեմ երգեր քեզի օրօր:

ՄՐԲՈՒՀՆԻ ՄԱՇՅՐ

Դարձն' ւր աչքերդ երանութեան կայանքէն,
Դիտէ՛ հոգւոյդ զաւակները պահ մը գէթ.
Այս յարկին տակ յըկայ աղէտք և ոչ սուգ,
Ոչ տառապանք, ոչ ցաւ և ոչ արտասուք:
Անուն զոհիդ բողքովումը ծազկաւէտ
Բեղմաւորեց անմահ երազդ առ յաւէտ:

Վեհ ըզդացմանդ մեծ արեւէն առած կեանք,
Սիրով սընած, ըզքեզ պաշտել սորվեցանք.
Որբ էինք մենք և մնզի մայր եղար դուն,
Ու երկնքէն ցարդ կը նսկես՝ միշտ արթուն:
Թու հոգանւոյդ տակ թեւ առինք, ու երբէք
Թըշուառ օրերը չապրեցանք որբին հետ:

Գիտէինք թէ գուն վերն էիր շարունակ
Եւ դէպի վեր, գէպի երկինք նայեցանք:
Ունայնութեանց պատրանքներուն անհաղորդ՝
Ազնիւ ոգիդ եղաւ մեզի առաջնորդ,
Եւ փարեցանք սուրբ գըթութեան պատկերին,
Որուն գէմքդ էր ականակիտ հայելին:

Զերծ մընացինք մենք միշտ մեղքի սարսափէն
Որով տըզոց սրտերն յաճախ կը տրոփին
Ամենուրեք, քաղաքին մէջ, թէ՛ զիւղին,
Պալատներու շուքին ներքեւ կամ հիւղին:
Մենք ապրեցանք այստեղ անմեղ, անվեհեր,
Զի զերընտիր հոգիդ մեր շուրջը կ'ապրէր:

Թու վեհ հոգիդ, ո՞հ, միշտ կը զգանք մեղի մօտ
Ծերեկ ըլլայ, գիշեր և կամ առաւօտ,
Մենք կը խորհինք. «Մեր մայրն ըզմեզ կը զիտէ»:
Այս գաղափարն ըզմեզ հոգւոյդ կը զօգէ:
Եւ կը ջանանք ըլլալ մեծ կայծն արեւուն
Որ կը վառէ մեզ բարութեամբն իր անհուն:

Մենք կեանքի մեծ ջրհեղեղէն խուսափուկ
Պատըսպարուած այս տաք բոյնին. մէջ փափուկ
Մենք նորածիլ հիւր թունիկներ անփետուր,
Կը ծըփայինք մըրիկներու անձնատուր,
Երբ տապանին ազատրար ազաւնին
Բերաւ մեզի խաղաղսւթեան ձիթենին:

Ասպաղութեան սուրբը խորանին խնկարկու ,
Ըզմեղ վարող բարի աստղին ենք հըլու ,
Որ լայն ուղի մը ցոյց տալով մեզ մաքուր
Կը զարդարէ ճանանչներով ոսկեհուռ ,
Ուր կը ծաղկի մեր մանկութիւնն ապահով
Անմահութեան անուշաբոյր վարդերով :

Սրբուհի մայր , ի՞նչ հրճուանքով կը դիտես
Մեծ երազիդ իրագործումն , երբ այսպէս
Ժառանգորդներդ կը հետեւին քու շաւդիդ
Բարքով ազնիւ , խիզնով անբիծ ու վըճիս ,
Վաթուուն տարի վառ պահելով անվըթար .
Մատղաշ կեանքիդ կոյս իդձերուն այս տաճար :

Ահա փառքը հետապնդած երազիդ .
Հոս կը կանգնի վըկայ-կոթող անխըլիրտ
Թէ գեռ մանուկ գուն տասերեք տարեկան
Մեծ հըրայրքով նըւիրեցիր անվարան
Անձըդ բոլոր Աստուծոյ սուրբ սեղանին ,
Հողիդ համակ՝ թրչուառութեան դարմանին :

Տե՛ս . . . երազդ է որ կեանք կ'առնէ լոյսին մէջ ,
Եւ կեանք կու տայ լոյս էութեան մը անշէջ .
Արարչութիւն մըն է որ հոս կը փթթի ,
Փողփողում մը չողի , խունկի , սաղարթի .
Եւ արփակէտ սրբութիւններ կը ծաղկին
Իբրեւ աստղեր ճակտիդ անմահ պըսակին :

Նայէ՛ մեղ ալ, զաւակներուդ սիրավիր
Որ մեծապանծ փառքիդ առջեւ ծընթագիր՝
Կ'ուլսանն մընալ միշտ չերմեռանդ ու բարի,
ՀԱՅՈՒ գհրծօն, ժիր, անվիճակ, քաշարի
Ու որտադին կ'աղաղակեն խանդավառ,

«ՕՐԾՆԵՄ' լ ըլլաս մայրերուն մէջ դուն՝ յամայր
Սրբուհի մայր»:

1926

— — —

ԳԱՐՈՒՆԸ ՀՈԳԻՈՅԴ

ՕՐ. Նարդիկ Սպառապետին

Ինչպէս թեւերն հարսնուկներուն
Վառ կարմիրով ծիածանին
Կը ծածանին .
Ցորենով լի դաշտերն՝ հեռուն՝
Հասկերն, ինչպէս ոսկի թըռան,
Կը թըթըռան
Հարս թիթեռները տարփազին
Կը ծաւալին, դարնան հովեր
Եթերն ի վեր .
Շող թեւերով չերեփուկին

Կ'երփնաւէտի վարդին համար
Սիրով յիմար .
Շող-շող լոյսով եթերասլաց
Փոսուռաներ , փշրանք լուսնին ,
Մեզ կը հասնին .
Շափրակներուն սրտէն ծըլած
Մնջուս բուրումը լելակի
կը վիլտկի .
Ցուք մ'ասուպէն , ծիլ մր լուսնէն ,
Բոլոր գիւթանքը միասին
Մեր Մայիսին
Ժըպիտներով կը բոլորեն
Մայր բընութեան պըսակ մ'ազուոր ,
Բայց անցաւոր .
Այսպէս և քու հոգւոյդ գարուն ,
Շընորհներու դափիր մաքուր
Եւ թաքթաքուր ,
Հըմայքներով միշտ պատարուն
Պիտի ապրի ցորչափ տեւեն
Պատրանքդ ամէն :

1908

ՎԱՐՈՐԴԱՅՆՆԵՐ

Աղջկան մը

Այն երազով զոր ապրեցար երէկ գիշեր,
Դեռ կը սեղմես մատերուդ մէջ վարդի թերթեր,
Եւ դաշնակովն հիացական բառերու բիւր
Դըլուխտ ամբողջ լեցուն է դեռ:

Աչքիդ հանդէպ կապոյտ, կանանչ, հիր ուրուներ
Իրենց թովիչ ժպիտներովը տարութեր
Կը հեռանան ու կը հալին մըշուշին մէջ.
Դուն ըզձանքով կը նայիս դեռ:

Շուրջը կ'զգաս ճերմակ , բամպակ բարախումներ,
Բարախում մ'ալ հոգիիդ մէջ , անամպ եթեր,
Ուր աստղերէն փայլ փայլ շողեր կը թափթեփին . .
Երազանքէդ զարթած չես զեռ :

Փունջ կապելով կոյս իղձերէդ երազանքը ,
Թեզի համար տաքուկ գարուն մըն ես հիւսեր ,
Մինչ կը պատէ սառը երդիքըդ յամրօրէն ,
Սիրտըդ արեւ կը խնդրէ զեռ :

Ո՞հ , աըխուր են միշտ հընուանքի վաղորդայններ ,
Զի աղբիւրը վայելքներու մարգարտայեռ ,
Արագ արագ թաւալելով կը խուսափի ,
Մինչ քու հոգիդ ծարաւ է զեռ :

1914

ԱՐՁԿԱՆ ՄԸ

Պատուհանին գեղիերը փակ,
Վառարանին մեջ կոճ մ'յուշիկ կը հալի
Լուսամփոփին ըստուերին տոկ
Տնքուշ շուշ մը կը փարփլի
Հզբալի:

Դուքսը, ձիւնց բաժնակ բաժնակ
Դոզդոզաւով ուսուան ի վու կը թափի:
Արդեօք աղուոր կո՞յս մը հերմակ
Երազներէն իր կարապի
Կըսթափի:

Հոյլ մը բոյրի , գորով համակ ,
— Հրեշտակներու շունչն է արդեօք — կը յածի
Խորհուրդներուդ շուրջն անապակ ,
Մինչ աչքիդ մէջ հուրք մը կայծի
Կ'արձարձի :

Վառ շրթունքէդ , մտքի փայլալ ,
Մարդրիտներու ցող մը մեղմիկ կը հոսի ,
Մինչդեռ ճակարիդ ներքեւ յստակ
Խորունկ փոս մը մէզի , լոյսի
Կ'ակօսի :

Աթոռին յեց , գեղահասակ
Դէմդ է կայնած գորովասիրտ պատանի ,
Լեզուին ծայրը բառ մը կրակ
Կը վարանի , կը ծածանի
Կը հատնի :

Ո՛հ , մի՛ թողուր , վէ՛ս աղջընակ ,
Որ այդ բառը աստուածներուն փարելի ,
Այդ բառն այնքան քաղցրանըւագ
Իր շրթունքէն հըրայրքով լի
Թաւալի :

Զի շոշերուն համբոյրը տաք .
Հոյլը բոյրի քեզմէ հեռու կը թըռի ,
Եւ յոյսերուդ մոխիրին տակ
Գլխուդ վերեւ կոյտ մը սառի
Կը թառի :

ԱԼՊՈՄԻ ԷԶԵՐ (')

I

Դուն երազն ես բանաստեղծին,
Ով հայ աղջիկ փափկասուն,
Հայրենիքին հոգեակն ես գուն
Ուր յոյսերը կ'արծարծին:

Թէ կը բաղձառ որ լուսափայլ
Բլլայ Հայուն տպագան,
Պահէ՛ հոգւոյդ լոյսն անխափան.
Մըտքիդ ճրագն անմըռալ:

(') Զանազան ալպօմներէ արտազրուած են:

II

Սիրելի Արագսիկիս

Դեռ լուսագեղ ու ծաղկատի,
Այգուն ցօղի պէս մարզարտի
Խնչո՞ւ աչքեղ արցունք կախի,
Սեւ աչքերով, ճերմակ սրտով
Անո՞ւշ աղջիկ:

Մինչ կը զմայլին վարդն ու ռեհան
Քու խնկաւէտ հոգւոյդ բուրման,
Խնչո՞ւ անոր լարերը լան,
Վեհ նայուածքով, լընակ ճակտով
Գքնա՞զ աղջիկ:

Երբ քու տեսքիդ կը գուրգուրան
Քընարները անհուն դպրնան,
Խոհերգ ամպրով ինչո՞ւ հեւան,
Հոգւով կըրակ, ժպտով ժաղիկ,
Հրեշտափ'կ աղջիկ:

1928

III

Նաղկանաս աղջիան մը

Ի՞նչ իմ մտքիս մէջ՝ զանեմ ես յարմար,
Ի՞նչ ըսեմ քեզի որ թարմ հասակիդ
Զքնազ յոյսերն ու իշխերը վընիտ
Մըթին ամպերու տակ չը խաւարին,

Խնչողէս աստղերը երկնի կամարին :
Հսնեմ թէ կեանքը երազ մը անճառ ,
Կ'արժէ որ ապրինք տարիներ երկար
Եթէ մեր ցաւին , վիշտին անեարդեր
Մեր շուրջը սրփոենք կորով , լոյս և սէր
Եթէ դժբախտին , ուղկարին հէքին
Կարենանք յոյսով լեցնել հոգին .
Եւ լըքուած , մարած , վըհատ սիրտերուն
Ներշնչել վրսեմ հաւատքը անհուն :

IV

Ճերմակ ծաղիկներն ես կը սիրեմ ջատ ,
Եւ գուրդուրանքով անոնց հետ կ'ապրիմ ,
Անոնք ալ ինձ հետ կ'ըլլան մըտերիմ ,
Գիրկըս թափելով բուրդումներ առատ :

Շուշանն ինձ կ'ըսէ . «Ես շրջել եմ հոս ,
Կը դիւթեմ զաշտերն ու աչքերն համակ ,
Բայց զիս իբրիւ . զարդ ոչ մէկ աղջընակ
Իր կուրծքին վըրայ կը կըրէ , ափսո՞ս :

Յասմիկն ալ կ'ըսէ . «Ես դոյզն ու չընչին ,
Զունիմ շուշանին պերճ տեսքն ու հասակ .
Բայց ամէն ապօիկ իմ փունջու հասարակ
Միշտ կը պահէ մէջն իր տաքուկ սրտին :

ԱՇ, Կ'ԵՂՃԱՋԻ ՀԱՄ, ՈՐ ԴՈՒՆ, ՀԱՇ ԱՊՋԻՒԿ,
ԸԱՋԵՐ, ՎԻՍՅԻՇ ՀԵ ԱԽՆՇՈՒՔ, ԱԽՆՇՀԱՆ,
ՈՒ ԲԵ ԴԱՀՄԱԿՐՈւ ՎԱՐԴ ՀՐԹԵԼ ՀՇՆՀԱՆ,
ԱՅԼ ՍԻՐՄԵՐՈւ ՄՕՄ ՔԱՂՑՐԱԲՈՅՐ յասմիկ:

V

Կին մը գեղեցիկ առանց բարութեան
Առանց բուրումի ծաղիկ մ'է գարնան.
Կին մ'առանց մտքի, տուանց զգացման,
Անլոյս և անփայլ աստղի մ'է նըման:
Թո՛ղ չըլլայ տըգէտ և զուրկ տաղանդէ.
Միայն իր սրտով ամէնուն յաղթէ.
Թո՛ղ իր կերպարանքն ըլլայ աննըշան.
Իր կեանքը անշուք, ես կը պաշտեմ զայն:

VI

Կեանքին մէջ սիրուն
Երազ մ'է գարուն.
Եւ այդ երազէն,
Որուն կը վաղեն
Յոյսերն ու տենչեր,
Թէ հոգին փախչէր,
Զըմնոը կեանքին
Յուշերէն անզին
Կը մընար թափուր.
Եւ այն ատեն ուր
Սիրտը կը հիւսէր
Վարդագոյն յոյսեր,
Գիտունն իր լոյսեր,
Եւ Թերթողն իր սէր:

VII

Երջանկութիւն, երազ նախիք,
Հստուե՛ը որուն ետեւէն մարդ չի հասնիք,
Դուն ո՛չ սէրն ես, ոչ հանճարը, ոչ ոսկին
Ոչ վայելքը սին՝ կեանքին:

Սփոփանքի բառն ես գուն
Հիւանդին քով միշտ հսկող աչքն ես արթուն.
Կաթիլ մ'արցունք, տաք նայուածք մը, սիրտ մը բաց,
Դժբախտներու նըւիրուած:

VIII

Օրիորդ Մարգրիտին

Փայլ փայլ շողովն օծուած այգուն
Պերճ հասկերուն մէջ ոսկեթոյք
Հարսնուկներու կողքին թաքուն
Մարգրիտը չես որ չունի բոյր:

Լոյս լանջքի մը վրայ հոսուն
Մանեակի մը զարդը գոհար
Մարգրիտն ալ չես անփայլ տըմոյն
Որուն լոկ աչքն է սիրահար:

Իրաւ, մարգրիտ մըն ես գուն
Սիրով օծուած: Աստղի պէս վառ
Ունիս աչքեր, քերթուած անհուն,
Զի քերթող մը եղաւ. քեզ մայր:

Եւ երբ այսօր դուն հեղանակ՝
Ով ազուոր կոյս ծաղկահասակ,
Կեանքի բեմին կը մօտենաս
Ճակտիդ գըրած հարսի պըսակ:

Թող որ սրտէս թռած մէկ վանկ
Մաղթէ քեզի՛ որ տայ Աստուած
Մարդրիտի պէս օրեր ճերժակ՝
Արեւներով լուսաւորուած:

ՀԱՆԸՄ ՆԱԶԱՐ

Աւետիք Խանճակեանին

Ա.

Այնտեղ ուր արեւն առառուն կը ծագի լերան ետեւէն,
Ուր շաբաթները եօթն օր կը տեւեն,
Ուր ձմեռն ամրող չի բունիր բընաւ վարդը գարունին,
Կարկուտ չի տեղար, երբոր դաշտերը ծիլ ծաղիկ ունին.
Այնտեղ, շատ անշուք տընակի մը մէջ կէս մը փլփըլած,
Որչի պէս ազտոտ, ջրհորի պէս թաց,
Ամոլ մը կ'ապրէր. իրենց անունն էր Նազար ու Կատար.
Նազարը այրն էր, բայց ո՞վ կը հաւատար:
Այնքան փափուկ էր հասակն ու դէմքը այդ խեղճ մարդուկին
Որ զայն տեսնողը կը կարծէր տիկին,

Ու կը կոչէին կընոջն անունով կատարիկ աղա։
«Ո՞հ, ի՞նչ անգութ է գիւղացին երբոր մէկուն հետ խաղայ։
Իսկ անոր կինը հսկայ մէր ոտքով ու ձեռքով խոշոր։
Թաւ ձայն մը ունէր և դէմքն էր խոժոռ։
Փոթորիկ կ'ելէր, երբոր կը հազար
Ու կը կոչէին զայն ձանըմ Նազար։
Իր կաշին թուխ էր մազոտ ու ճարպոտ, հասակն ալ երկայն,
Բայց նոճի մը չէր, այլ անտաշ գերան։
Ամէն բանի մէջ անկարող, անխիզն, տըգէտ ու թեթեւ՝
Բայց գիտէր աչքին ծիրը ըստուերել ածուխով սեփ սեւ,
Յետոյ այտերուն, շրթունքին գոյն տալ, ակնարկներ որսալ,
Կեղտոտ տենչերով սընանիլ ու մեծ պերճանքներ յուսալ։
Անկիւն մը նստած պատուհանին քով, առտու իրիկուն,
Միշտ ձիւթ կը ծամէր, և երբ անցորդներ նշմարէր հեռուն,
Թերմաշ թելերով քընար մը փութով կ'առնէր պատէն վար,
Որ իր ձեռքին տակ սայլի ճըրինչներ լալով կը հեւար։
Իրենց տընակը աւել տեսած չէր շինուելէն ի վեր։
Սարդի ոստայններ կը վիլակէին ձեղուններն ի վեր։
Խեղճ ամուսինը երբոր տուն գառնար յոգնած, քրտընած,
Ոչ թան կը գտնէր, ոչ միս, ոչ ապուր, ոչ պատառ մը հաց,
Ու երբ դիպուածով փախցընէր բերնէն գանգատ կամ բողոք,
Մեծարժէք կինը ձայնով մ'անողոք [ժողվես],
Ուժգին կը գոռար. «Թու գործդ ի՞նչ է. բանջա՞ր կը
Շեր վայլէ՞ յոգնիլ, բանիլ ու դատիլ կընոջ մ'ինծի պէս։
«Հասակիս նայէ՞, մատղաշ ու դալար ծառ մըն եմ տանձի։
«Թեզի պէս երկու մարդ վրայէ վըրայ չեն հասնիր ինծի։
«Թաղքին իշխանը եթէ վայրկեան մը ձայնիս ունկնդրէ։
«Խսկոյն զիս իրեն թագուհի կ'ընտրէ։
Ու կատար աղան, բերանը կղպած, կոկորդը չոփ չոր,
Ակնոցին տակէն աչքերը տնկած դեղին ու խոշոր,
Կը փախչէր կ'երթար անկիւն մը սքլած՝ ցաւը կրծելու,

Մինչև քունը գար այդ դժբախտ տունէն տանիլ զինքն հեռաւն։
Դիշեր մը սակայն չկրցաւ զսպել իր զայրոյթն անեղ։
Իր ցասումները բոլոր յորդեցին զերթ անսանձ հեղեղ։
Ու երբոր կինը հայհոյեց, զոռաց հեռացաւ տունէն,
Զարհուրելով որ մի գուցէ զղջայ ետ դառնայ նորէն,
Անոր ծըրարը, քընարն ալ մէկտեղ նետեց կռնակին,
Ու զարկաւ փակեց զուռը ետեւէն շառաչմամբ ուժգին։
«Կորուրէ՛, բսաւ, մեծ քերթողուհի, հեռացի՛ր իզմէ՛,
«Թագուհի եղիր և իշխաններու գահոյքը բազմէ՛»։

Բ.

Հիմայ փողոցն էր Հանըմ Նազարը անօթի ծարաւ։
Ախոռը զընաց, ու լալով լալով հոն քունը տարաւ։
Խնչե՛ր երազեց տաք յարդին վըրայ գոմէշներուն քով։
Տուն դառնալ, ըլլալ կի՞ն մը շընորհքով։
Լըւա՞լ իր անցեալն արցունքով առատ։
Ու վարել կեանք մը լուրջ, աշխատասէր, ազնիւ, անարատ։
Թընաւ։ Երբ առտուն արթնցաւ կանուխ,
Ըսկըսաւ ողբալ իր բախտին վըրայ ձայնով սրտարուխ։
Այնքան հոգեցունց հառաչներ թոցուց, այնքան հեծեծեց,
Պոռաց, որոտաց, քընարն ալ ծեծեց,
Որ գոմէշները սարսափած, իրեն ձայնակից եղան։
Եւ Հանըմ Նազար լըսելով անոնց բառաչումին ձայն,
Ըստաւ. «Իմ ողբերս կը յուղեն նոյնիսկ պաճարներն անբան։
Ուրեմըն ես մեծ երգչուհի մըն եմ։»
Ու գուրս նետուեցաւ զըւարթ, լուսաղէմ,
Դափնիներ քաղեց ու ճակտին շուրջը բոլորեց պըսակ։
Գլխէն վար կախեց ոսկեթել քօղ մը, ու տեսակ տեսակ
Փայլուն գոյներով դէմքը սնգուրեց, հուրի մը դարձաւ,

Մոռնալով իսպառ նախորդ գիշերուան տառապանքն ու ցաւ :
Ճիշդ այդ զայրկեանին բանջարեղէնի սայլակի մը մէջ
կայտառ գեղջուկ մը իր քովէն կ'անցնէր երգելով անվերջ :
Վրսեմ երգչուհին քնարին լարերէն վեհ չեշտեր քամեց ,
Մինչեւ որ իրեն դարձաւ գիւղացին առշանքով մը մէծ :
Մուշացիկ ժըպիտ մ'ակնարկ մը յայշատ ու երգ մը պոռառ
եւեթը թըոցուցին միամիտ տղուն ժամանցի կարծու :
Ու Հանը նազար գընուց բազմեցաւ սայլակին վերեւ ,
Շուրջը զետեղուած պրաս, կարսո, կանկառ ու շատ մը տերեւ :
Ճամբան , աղջիկներ՝ հագուած ու շըքուած երբ զինքը տեսան ,
Հարցուցին . «Ո՞ւր է այս հարսին փեսան» :
Իսկ գպրոցական չափանաս տըղաք
Որ ամէն առտու կ'երթային քաղաք ,
Տեսնելով պինքը հոն դամինեպըսակ ու ձեռքը քընար
կ'ըսէին . և Անշուշտ քերթողինէի մ'է շըքել գիցափառ
Որ Եղաղայէն կու գայ նըւագել Սափոփովին երգերց :
Ուրիշ մը կ'ըսէր . «Չէ» , Մուսաններէն մէկն է հոս Ակերց :
Ու դափնիներու ոստերով յուրջը կազմեցին թափոր ,
Որուն կու պային միանալ խումբ խումբ դիւղացիք բուլոր
Աղաղակելով . «Կեցցե՞ս , ո՞վ Ռուսա , երգիչ երկնային ,
կեցցե՞ս դուն անմահ բանաստեղծներու չքնաղ թափուհին» :


Գ

Թափորը հասաւ մինչեւ իշխանին պալատն ընդարձակ ,
Ուր մեծ հանդէս կար , կոչունք , պար , նըւագ .
Երկրին չորս կողմէն գեղանի կոյսեր ճիրքերով աննառ
Հոն բերած էին իրենց պերճանքը , շընհրհքն ու հանճար
Իշխանին համար , որ կ'ուղէր ընտրել հարս մը կեղանի
Հարս մ'որ իր մտքին , սիրտին ու կեանքին բոլոր արժանի :

Հանըմ Նազարը առաջ նետուեցաւ նազանքներով րիւր,
Ու անոր ուղղեց մըրոտ աչքերը, կեղծիքի աղբիւր:
Մինչ ընտանիքի պարկեշտ աղջիկներ գեղով ամօթխած
Համեստ կամ խըրոխտ դիրքերով կեցած՝
Զէին մօտենար փառքի գահոյքին,
Նազար անձնատուր եղաւ պչրանքի ահեղ հաճոյքին:
Իշխանն որ անփորձ տրդայ մ'էր սրտով պարզ, նորաբողբոջ,
Դիւթուած քերթողի փառքէն, սնգոյրէն խեղկատակ կընոջ,
Իր մատնին հանեց Հանըմ Նազարին րիւր մատը անցուց
իրրեւ հիացման վերին առացոյց . . .

Ու հարսնիք ըրին քառասուն ցորեկ, քառասուն գիշեր,
(Այդ խըրախնանքի օրերը անշուշտ մռացած են քիշեր).
Բոլոր շրջակայ գիւղերէն հոյլ հոյլ այստեղ տեղացին
Ազնըւ ականը, միջակորեարը, ինչպէս գիւղացին:
Հոն եկաւ նաև կատարիկ Հանըմ, մեզ հինուց ծանօթ,
Որ կընոջ փառքը տեսնելով, չզգաց նախանձ այլ ամօթ:
Իսկ Հանըմ Նազար, երբ նշմարեց զայն գահին բարձունքէն,
(Դեռ մռացած չէր ան իր վըէժն ու քէն)
Զայն քովը կանչեց, և իր բընական գէմքովը խոժոռ,
Աչքերը բացած կովի պէս խոշոր,
«Ձիս ճանչցա՞ր, հարցուց, իմ ով ըլլալս հասկըցա՞ր հիմայ.
Ա՛ւ կորի՛ր դընա՛»:

1914



ՊԱՐՈՒՆԻՉԻՆ

Մեծ ուրանը «կեցցէ աներով» կը գոռայ .
Վարսերն երկար կը վէտվէտին ուսն ի վար ,
Թօղին վրայ , զանակներէ փոսուռայ ,
Ոսկի թելեր կը կայծկլտան լուսավառ :
Մինչ կը կայթէ վէս պ սրուհին , կը ճըկի ,
Պարիկ մըն է կարծես ճարտար համբարու ,
Որ կը սուրայ մոլուցքովը կայծակի ,
Ճրցքնելով ծիածաններ ակնառու :

Թաթիկները , բամբկոները կ'ընդհարին ,
Նազանքներով ժապաւէններ կ'երկննան ,
Կը փաթթըւին թոյլ թափերովը պարին :
Տոտիկներն ալ թիթեռնիկներ ևն գարնան ,
Անոնց նման ճերմակ , քնքուշ ու թեթեւ ,
Անոնց նման ոըլացք կ'առնեն օդին մէջ .
Այդ որլացքը յործանք մըն է յարատեւ ,
Փողփողում մը գոհարներու , լոյս անշէջ .
Որոնք ուլէն , գլխէն , լանջքէն կը ցայտեն :

Եւ շատերը իր զարգերուն կը բաղձան ,
Այն վարդերուն՝ որ կը թափին իր այտէն ,
Հուր նայուածքին՝ զոր կը սրսկէ ցիր ու ցան :

«Ո՞հ, ի՞նչ հեշտ է կեանքը իրեն, ամո՞գ պար,
«Կը մրմիջեն օթեակներէն, ամբո՞ղջ խաղ.
«Չունի ձանձրոյթ, ոչ ալ հոգեր վայրապար.
«Իր կեանքն իրաւ երկար անուրջ մ'է չքնաղ:
«Ամէն քայլին կը քաղէ ծափ ու ծաղիկ,
«Շուրջն ամէն բան կը ծիծաղի, կը խնդայ,
«Եւ լոյսի մէջ կ'անցնին օրերն երջանիկ»:

Եւ սըրահը «կեցցէաներով կը թնդայ:
Բայց ծափերը մինչ կը գոռան շարունակ,
Մամերն երկար կը գալարին օդայած,
Մինչ կը ծըփայ գլխուն աղուոր գարզմանակ,
Իր հոգին ալ կը գալարի քայքայուած:
Իր խօս գարձքը՝ արշաւն է խեղճ տերեւին
Զոր մըրրիկը կը հալածէ փոսն ի վար,
Բունէն զատուած, ցամքած, թումած կիսովին,
Միշտ կը թըռի ու կը թըռի հողմավար:
Այսպէս թալուկ մ'է այդ պարը մոյեգին,
Մահուան կայթ մը զոր որուու մը կը պարէ,
Թըշուառ կին մը որուն այրած է հոգին,
Թէեւ օծուած են վարսերը յամպարէ:
Մայր մըն է ան, մայր մը սրտէն զարնըւած,
Որուն զաւակն անկողնին մէջ կը մեռնի:
Այդ ծափերը ապտակներ են, ո'վ Աստուած,
Զոր կ'ընդունի սրտին վըրայ, վէ՛րք գաղանի:
Որպէս զի ցուրտ սենեակին մէջ չըմըսի
Իր խեղճ մանկիկն որ շատ հիւանդ է անդին,
Կարօտ չըմայ քիչ մը հացի ու միսի,
Որ պուպրիկ մը ունենայ գէթ կաղանդին...:
Երբոր տեսնէք հագուած, շըքուած պերճաշուք
Զքնաղ կիներ ու մանուկներ վարդագոյն,
Մի՛ նախանձիք, ո'վ զըկեալներ զիտցէ՛ք դուք
Միբոը նոյնն է ամենուրեք, ցաւն ալ՝ նոյն:

ՀԵՐՈՍԸ

Ով մարդ հերոս , հանճար և կամ նահատակ ,
Որ քու անձիդ համար երբեք չես ապրած ,
Որ հըրայրք մը ունիս քեզի նըպատակ ,
Դաղափար մը անձնուրաց :

Թողած կեանքի լայն ուղիները փափուկ ,
Անպատըսպար՝ տօթերուն տակ ու ձիւնին ,
Միշտ բարձրացար քարուտ ճամբէ մը դերբուկ ,
Ուր ոտքերը կ'արիւնին :

Աըրահներու մէջ երբ բոցը կը վառէր,
Երբ ջահերը կը շողային լուսարձակ,
Դուն մեկնեցար հոն ուր ցուրտ էր, խաւար էր,
Եւ հեռու էր լուսածագ:

Թափթրփեցան թարմ երազներդ անհամար.
Դեռափըթիթ օրերդ անցան հոգերով.
Զը ծաղկեցաւ ոչ մէկ գարուն քեզ համար.
Արտասուեց իզձգ ու գորով:

Պըսակուեցան վարդերով ցած գըլուխներ.
Աշխարհ չունի հերոսին փառք արժանի.
Փուշ-պըսակին ներքեւ՝ մաքուր, անվեհեր
իր ճակատը կ'արիւնի:

Զրպարտեցին ու դատեցին քեզ մարդիկ,
Մըրոտեցին սրտիդ յոյզերը պայծառ.
Դուն, ըզգացման, իտէալի վեհ մարտիկ,
Միշտ աննըկուն կըռուեցար:

Բարձըր բռնած ջահը լոյսին ծիածան,
Թափառեցար մագլցելով սարէ սար.
Լսոտւերները, մէգերն եղան ցիր ու ցան
Լոյս դրօշակովդ ուր հասար:

Ազգիդ տըւիր դալար ուժերը կեանքիդ,
Ու խամրեցար որ անոր յոյսը ծաղկի.
Արդ, աւերակ խորշերուն մէջ անժըպիտ
Չես տեսներ բոցը կեանքի:

Եւ մտածումդ՝ որ թեւ առած կը թըռի
Դէպի այգերն ու ըսփիւռները հեռուն,
Թու անունիդ արձագանգը սխրալի
Միշտ կրկնելով դարերուն:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ (յանգաւոր)

Եթէ կ'ուզես աղատ ըլլալ,
Զանա՛ մարդէ բան չըստանալ.
Թո՛ղ չը կապեն ըզքեղ յոյսեր,
Ոչ վայելք մը և ոչ իսկ սէր։



Փայլուն կամ անփայլ՝ ոսկի է ոսկին.
Անբոյր ծաղիկն ալ ծաղիկ է կրկին.
Բայց առանց գութի, հըրէշ մըն է կին։



Նոճի հասակ, շրթունք բռողը,
Մարգրիտ, գոհար, ոսկի վարսեր,
Զեն կարող կին մ'ընել աղուոր,
Բէ աչքերուն մէջ չունի սէր:



Թո'զ անարգեն որքան կ'ուզեն քեզ մարդիկ,
Դուն կա'ց, մեա'յաղթ, անսասան զերթ մարտիկ,
Ցորչափ հսգւոյդ ալքերուն մէջ առանձին,
Կրնաս յարգանք պահել հանդէպ քու անձին:



Դժուար չէ օր մը բարիք ընել հոս,
Ո՞վ իր կեանքին մէջ եղած չէ հերոս:
Արդար արժանիք ունիս այն պատեն,
Երբ այդ արարքներդ միշտ յարատեւեն:



Տաղանդը ձիքք մ'է երկինքէն տըրուած
Կամքը կալուած մը ուժով գըրաւուած:



Եթէ մէկուն բարիք ընես,
Փոխարէն շահ մ'ըսպասեր.
Եթէ մէկէն շահ կ'սպասէս,
Անոր բարիք մի՛ ըներ:



Եթէ չըլլար ամող ու խաւար,
Լոյսն արեւուն մեզ սիրելի պիտ' ըլլա՞ր.
Եթէ չըլլար արցունք ու սէր,
Թերթողն իրեն տաղերն ի՞նչպէս պիտ' հիւսէր.



Մաղիկ մ'է կ'ըսեն, կեանքը վաղանցուկ,
Ես՝ ռիուշ մ'է կ'ըսեմ, ծաղկի տակ ծածուկ.
Թէ կ'ուզես մատերդ չարիւնոտին յար,
Մի՛ ըլլար թոյրի, բոյրի սիրահար:



Զիւն, ձառագայի՛, շիթեր ցօղի,
Կարկուտ, մըրիկ, ձիւն յանկարծ
Կու գան կ'երթան ամէն տարի,
Միայն մեր կեանքն է անդարձ:



Պիտի ուղէի աշխարհք մը ապրիլ,
հեռաւոր, անծան,
Հեռաղիտակով միմիայն նայիլ
այս կեանքին վըրան,
Ու իմ դիտակըս վարդագոյն ըլլար,
պարիկի դիտակ,
Որպէսզի երբեք աչքիս չերեւար
տեսիլ դըժնդակ:

1920

1. *Constitutive* *proteins* *in* *the* *cell*
2. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*
3. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*

4. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*
5. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*

6. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*
7. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*

8. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*
9. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*

10. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*
11. *Protein* *kinase* *C* *and* *its* *regulation*

679 m gauge

Highly-organized language.

- now - she has enough

Se paga en 2 pagos de pesos.

up my - & the - & general stuff.

Physiology, language of -

you consider the money you have spent on us.

My next step hunting.

When first we were established by Indians.

Just as I am - so you may.

This is sufficient for most purposes.

“

"Weltgeist" etc.

Upp i världen. Det är min frälsare.

Mr. M. G. M. & Co.

Wish you would send your copy.

Mr. & Mrs. Clegg - for general supplies

flat - facing - hair purple upper

10 years 1829

卷之三

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

ՀԱՆՐԻ ԳԱԶԱԼԻ

Արփին սիրոս է, արփին մարմինս է համայն.
Սիրոսն երկինքին՝ սիրոս արիւնոտ կենսածիր.
Ոսկի անօթ, իմ արիւնիս ծըխարան,
Այն բաժակն է ուր կ'արբենայ միշտ երկիր:

Իմ աչքերս են աստղերն, աչքերս իմ անքուն
Միշտ ձեր վըրայ յառած բիրեր բոցավառ,
Տիեզերքին, սիրոյն վըրայ ձեր անհուն
Լոյս կը զեղուն սիրող աչքերս անդադար:

Իմ համբոյրներս, հառաչանքներս են հոգեր.
Շունչն եմ, օգն եմ ես, և դուք բոցն էք միայն.
Դուք կը փայլիք զերթ հըրավառ խանձողներ,
Զեր հոգիէն անցնին հեծերս երբ ամրան:

Մաղիկները իմ տենչանքս են, պերճաշուք,
Ամէն կողմէ ձեզ նայուածքներ կ'արճակեն.
Մաղիկները իդաս ու նայուածքս են փափուկ,
Եւ դուք կ'ըմպէք երազս անոնց բաժակէն:

Ամէն տեղ եմ. անտառներուն եմ ոգին,
Կաղնիին ուժ տալով, կ'ապրիմ անոր մէջ.
Մերթ իր ոստեր գաղտնիքս իմ ձեզ կը խօսին,
Կեղեւին տակ նիրհող գաղտնիքս իմ անվերջ:

Սէրն եմ ես, սէր, կը կոծեն ծուփն ու ալին
Խըռովք, թրթռում կու տամ անծայր ծովերուն.
Զերմութիւնն եմ որով ծիւեր կը ծըլին.
Բոյսերն ամէն բեղնաւորող եմ գարուն:

Ամէն տեղ եմ. ես զովութիւնն եմ ցայգուն.
Զեր սիրահարն եմ, եթերին լուսընկան.
Ուրականն եմ, բոցեղ կայծակն այն փայլուն,
Զի իմ քերթուածս է տիեզերքը համայն:

Եւ արցունքոտ այդ քերթուածին անսովոր՝
Խոհերն էք դուք, ո՛վ էակներ մարդկային,
Դուք, ընկերներ խինդ ու ցաւիս և բոլոր
Անէացած յաւերժութեանց ձանձրոյթին:

ԲՆՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐ

ԷՏՈՒԱՐ ԿՈՒԾՆԻԵ

Ամենուրեք խորհրդատու բընութեան
Մենք կը լըսենք գրգռու ձայն։
Լուրթ երկինքին խորը փայլող ցուքը հուր
կ'ըսէ. Եղի՛ր գուն մաքուր։
Խոլ հովին տակ՝ թուփը դողդոջ ու տըկար
կ'ըսէ. Եղի՛ր գուն արդար։
Վերն՝ արծիւը ամպերուն մէջ թափառուն՝
կ'ըսէ. Մե՛ծ եղիր գուն։
Մեզուն մեզրով կ'օծէ փեթակն իր յարդէ,
Եւ կը բղայ. Աշխատէ՛։
Ծառն ատենին պըտուղներուն երբ փարի,
կ'ըսէ. Եղի՛ր գուն բարի։

Ու շափիւղան կ'ըսէ . Անարդ չըկայ ինչ .
Աւազ մըն եմ ես ոչինչ .
Մաղիկն , օդին բացուած , կ'ըսէ , հոտաւէտ .
Սիրե՛լ գիտցիր գուն յաւէտ :
Գետը կ'ըսէ . Գընա՛ ուղիղ քու ճամբար .
Թիտցի՛ր ապրիլ անվընատ :
Զոր տերեւն ալ կ'ըսէ . Պէտք է ամէն ինչ .
Թօշնի ըլլայ բընաջինջ :

Ու գետ , ծառ , ցոլք , մեղու , ծաղիկ , ամէն իր
Կը գոչէ . Դուն մարդ եղիր :

ՄԵԾ ՄԱՅՐԸ

ՎԻԳԹՈՒ ՀԻՒԿՈ

Կը քընանա՞ս, զարթի՛ր, մեծ մա՛յր սիրական։
Ցարդ քունիդ մէջ բերանդ ըստէպ կը շարժէր,
Զի աղօթքներդ ալ քու նինջիդ են նըման։
Բայց արձանն ես կարծես Կոյսին այս գիշեր։
Երթունքդ անշարժ և մեղմիկ շունչդ է լըռեր։

Խնչո՞ւ ճակատդ այգպէս կ'իյնայ վայրահակ։
Մենք ի՞նչ ըրինք որ ա՛լ ըզմեղ չե՞ս սիրեր։
Զահն է տժզոյն, և կը մըխայ մեր կըրտկ։
Եթէ լըռես, պիտի մեռնինք մենք անտէր,
Մենք, կանթեղնիս, վառարանին հուսկ կայծեր։

Ծուրտ են ձեռքերդ . աչքերը շուշտ թող բացուին :
Դուն կ'ըսէիր . աշխարհք մը կայ մեզմէ վեր .
Թէ կայ երկինք և գերեզման . կեանքն է սին .
Մահուան վըրայ կը խօսէիր անվեհեր .
Ի՞նչ է մահը , մայրի'կ . ինչո՞ւ չես ըսեր :

Սուրբ Գիրքդ՝ աղուոր պատկերներով՝ մեզ ցուցո՞ւր .
Երկինքն սոսկի , կապոյտ սուրբն ու սրբուհին ,
Մանուկն Յիսուս , եզն ու մոգերն ու մըսուր .
Մեզ կարդացո՞ւր մատովդ էջերն այն լարին ,
Որոնք Տէրոջ՝ միշտ մեր վըրայ կը խօսին :

Մեծ մայր Տակաւ կը մարմըրի լոյսն ահա' ,
Հստուերն ուրախ սեւ երդին շուրջ կը յածի .
Ողիները գուցէ մտնեն նե՛րս հիմայ
Ո՛հ , արթնցի'ր , ձգէ' ազօթքդ , ա'լ մէկդի ,
Վա՞խ կուտաս արդ , սի՛րտ կուտայիր միշտ մեղի :

Այսպէս ի զո՞ւր հեծկլաացին անյարիր .
Այգն արթնցաւ . կը քնանար դեռ հանին .
Զանգակն հնչեց խուլ հարուածներ օդային ,
Եւ անցորդ մը տեսաւ դուռնէն հիւզակին
Թափուր մահմին , Սուրբ Գրքին քով լալագին՝
Որբ տղաքն որ կ'աղօթէին ծնրադիր :

ՑՈՐԵՆԻ ԾԱՂԻԿԸ

ՇԱՐԼ ՌԵՆՈ

Դուն պիտի չերթա՞ս, ո՞վ ծաղիկ սիրուն,
Գեղջկուհի անփայլ,
Մենեակի մը մէջ բոյրերով լեցուն՝
Ակնարկ մը մուրալ:

Մարմար և ակատ բաժակներն ազուռը
Կը վայլեն՝ կապոյտ,
Փափուկ ծծմորին, մեկոնին բոսոր,
Մոյլ ընկերներուդ:

Դուն չես բընաւ սէգ՝ նըման վարդերուն.
Խեղճին կը ժպտիս,
Զի ան քրտին քովն իր կ'օձէ համբուն
Հողն ուր կը փթթիս:

ԱՆ ԿԸ ՀԻՒՍԷ ՄԻՀՄ ՔԵՂՄՈՎ ԱՂԾԱԿՆԵՐ
ԻՐ ԿՈՎԻՄ ՃԵՌՔՈՎ,
ԿԸ ՄԱՆԻ ԿԱԽԵԼ ԻՐԻ ՈւԽՄԻ ՆԵՐԵՐ
ՃԱՄԲՈՒՆ ԽԱՀԻՆ ՔՈՎ :

ԹԷ ՀԵՍ ՎԱՐԴԱՊՈՅՆ, և ՀԵՍ ԳԵՂԱՆԻ,
ԱՂՈՒՈՌ Կ'ԱՆԻՄ ԴՈՒՆ,
Եւ ՄԱՆԱՆԱՅՈՎԴ ալ ԿԸ ՄԵՆԱՆԻ
ՅԱՆՔ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ :

ՄԻՀՄ ԿԸ ԲՈՂԲՈՋԻՄ ԴԱՀՄԻՆ ՄԷՋ ՔՈՒՄԱյթ,
ԵՐԲ ՅՈՒՆԻՍՆ է ՄԱՔ,
ԲԵՂԹԱԿՈՐ ԳՈՐծիդ ՎԵՐՋ ՄԱԼՈՎ ԱՆԳԱյթ
ՏԷՐՈՎ ԱՀՔԻՆ ՄԱԿ :

ԹՈՒ ԱՂԾԱԿԻԴ ՄԷՋ, ՀՈՅզն ՀԱՄԻԿՆԵՐՈՒՆ
ԼԱ՛Ն է Ուռճացած.
ԱՐԵՒՈՎ Կ'ԵՎԱՆ ՀԱՍՈՒՆ, ՈՍԿԵԳՈՅՆ.
ՅՈՐԵՇՆՆ ընե՛նք հաց :

ՈՂՋՈՌԻՆ ՔԵՂ, ԺԱՂԲՌԿ, ԺԵՐ ու անմեղուկ,
Մաղիկ ցորենի,
ԴՈՒՆ որ հասկին մէջ կԸ ՓԹԹԻՄ անշուք՝
Հասկին մօրուանի :

Փ Ի Ղ Ե Ր Ը

ԼԲՔՕՆԹ ՑԸ ԼԻԼ

Անժիր ծովու կը նմանի աւազն հիր
Որ անշըշուկ կը շողշողայ իր լայն գողին մէջ կըքած .
Վէտվէտում մը կը լեցընէ անյարիր
Մարդաբընակ հորիզոնը պըզինձ շոգւով միգամած :

Ոչ կեանք , ոչ ձայն : առիւծները կուշտ համակ՝
Կը քնանան խորն անձաւին փարսախներով հեռակայ .
Ընձուղտը ջուր կ'ըմպէ ակէն կապուտակ նայ :
Արմաւենւոյն տակ , հոն վարը , զոր յովազն ալ կը ճանչ -

Ոչ մէկ թռչուն կ'անցնի հոնկէ թեւապար
ծանելով օդն ուր հիռ կու գայ բաց արեգակ մը անհուն.
Մերթ քունին մէջ տաքցած պօսն մեղմաբար
կը վէտվէտէ իր քամակը լի թեփերով փողփողուն:

Այսպէս կ'այրի, երկինքին տակ, միջոցն հուր,
Բայց ամէն բան մինչ կը նիրհէ ամայութեանց մէջ մռայլ,
Կոշտ ճամբորդներ, այդ փիղերը ծուռ ու մուռ,
Բընավայրը կ'երթան իրենց, աւազուտէն յամրաքայլ:

Թուխ դանգուածներ, հորիզոնին մէկ ծայրէն
կու գան փոշին ամբառնալով, և հեռուէն կը տեսնես
Թէ, որպէսզի ուղիղ ճամբէն դուրս չելլեն,
Լայն ոտքովնին կը փըցընեն կոշտ աւազներ բարձրադէզ:

Ժիր պետ մ'է որ կ'երթայ խումբին առջեւէն,
Մարմիննն է հերձ, կեանքէն կը թուած, փըտած բուս
նի մը հանգոյն.
Գըլուխը ժայռ մ'է, կը կամարի ուժգնօրէն
Աղեղն ալ իր ողնայարին ճիգերէն իսկ փոքրագոյն:

Զի դանդաղիր իր քալուածքը, չերթար շուտ.
Ընկերները փոշոտ շիտակ կը տանի բուն վախճանին.
Եւ փորելով ետեւնին փոս մ'աւազուտ
Նահապետին հետքէն կ'երթան ուխտաւորներն ահազին:

Ականջնին թոշ, վրիժակնուն մէջ պատիճին,
Կ'երթան փակաչք, ու կը մըխայ փորերնին ալ բարախուն
Իրենց քրտինքն հուր օդին մէջ կը ցնդին
Մըշուշի պէս, ուր կը բղզան բիւր միջատներ բոցագոյն:

Ի՞նչ փոյլթ ծարաւն ու ճաններն ալ գիշախանձ,
Եւ արեւը, որ կը մրկէ սեւ կռնակնին փոյթ ու լայն.
Անոնք՝ ճամբան՝ կ'երազեն վայրը լըքուած,
Թըզենիի անտառները, իրենց ցեղին ապաստան:

Պիտի տեսնեն գետն ալ հոսող լեռնէն վար,
Ուր կը լողայ ձիազետին մըռընչելով ահալուր,
Ուր շուքերնին՝ լուսնով ճերմակ՝ կը ցոլար,
Կնիւնները կոխկըռտելով երբ կ'իջնէին խըմել ջուր:

Ուստի կ'անցնին կ'երթան դանդաղ քաջասիրտ,
Եւ տողի պէս՝ ծայրածաւալ աւազներէն ալ անդին:
Անապատը կ'ըլլայ նորէն անխըլիրտ,
Երբոր այդ լրտ ուղեւորներն հորիզոնէն կ'անհետին:

ԳԱՅԼԻՆ ՄԱՆԸ

ԱԼՖՐԵԴ ՏԸ ՎԼԻՆԵՒ

Ա.

Կը սուրային ամպերն հոծ լուսնին վըրայ բոցավառ,
Ինչպէս ծուխը կը ոլանայ հրդեհին վրայ սըրարշաւ.
Անտառներն ալ սեւ էին հորիզոնին մինչեւ ծայր.
Կ'երթայինք մենք լըռիկ, մարմանդներուն մէջ խոնաւ,
Ցախին մէջէն խիտ առ խիտ, մացառներուն վիթխարի,
Երբ շոներուն տակ, ինչպէս տափաստանին մէջ բոլոր
Նշմարեցինք հետքերը ճիրաններուն ամենի
Մեր քիչ առաջ պաշարած չորս գայլերուն ուղեւորտ
Ականջ գըրինք ուշագիր, խսկոյն, մեր շունչը բըռնած,
Ընդհատեցինք քայլերնիստ — Հիմայ դաշտն ու անտառներ
Հեծք մը չէին արձակեր եթերին մէջ... մշտալաց
Հողմացոյցը միմիայն կը գոռգոռար օդն ի վեր.
Քանզի գետնին երեսէն հովը սաստիկ վերամբարձ՝
Կը հըպանցէր իր ոտքով լոկ պորմերուն մենաւոր,
Եւ կաղնիներն ըստորեւ՝ ժայռերն իրենց առած բարձ
Աղմբկայից ընկողներ՝ կը նիրհէին կարծես խոր:
Ուստի ոչ շունչ, ոչ շըշունչ, երբ գըլուխը գետնամած
Ամէնէն ծերը մեր հին որսորդներէն խուզարկու՝
Աւազուտին նայեցաւ, հոն պառկեցաւ և յանկարծ,
Ան զոր ճանչցած ենք այստեղ միշտ անվրէապ փորձառու,
Ցայտարարեց մեղմաձայն թէ հետքերն այդ նորագոյն
Ճոյց կուտային գոռ ընթացքն ու թաթուլներն ահաւոր՝
Զոյգ գայլերու ամենի և անոնց զոյգ ձագերուն:
Պատրաստեցինք այն ատեն մեր գանակները բոլոր,

Եւ պահելով հրացաննիս ճերմակ լոյսով փողփողուն,
Ոստերն ի բաց քեցելով կ'ընթանալինք յամբաքայլ:
Երեք հոգի կանգ առին. ես իրամասոյզ, աչքս հեռուն՝
կ'ընդնշմարեմ յեղակարծ զոյգ մը աչքեր բոցափայլ.
Ու կը տեսնեմ ետեւնուն չորս արդուածներ հեշտօրօր
Որ կը պարեն լուսնին տակ. ցախերուն մէջ ցատքըտուն,
Խնչպէս կ'ընեն բարձրագոչ մեր աչքին տակ ամէն օր,
Իրենց տէրոջը դարձին՝ ժիր բարակները ցնծուն.
Միեւնոյն էր ճեւերնին, իրենց պարն ալ՝ միեւնոյն.
Բայց կորիւնները գայլին կը կայթէին հոս լըռիկ,
Գիտնալով թէ շատ մօտիկ, այնտեղ, կէս քուն, կէս արթուն՝
Իր տունին մէջ պառկած է մարդը, իրենց թշնամին:
Կանդնած է հայրն, ու էզն ալ քիչ մը անդին կը հանգչէի
Շասի մը տակ, անխըլիրտ, ինչպէս այն գայլը մարմար,
Հռոմայ պաշտած դիքն որուն յաղթ կողերը թաւարծի
Կը թխսէին Հռոմուլոսն ու Հռոմոսը դիցափառ:
Գայլը հիմայ կը նստի զոյգ թաթուլներն ուղղաձիգ.
Եւ ճիրաններն անոնց կեռ աւազին մէջ մխրճած.
Իր կորուստին իրազեկ՝ զի գըտած են զինք մարդիկ,
Զի նահանջն է կորըւած, ճամբանները՝ պաշարուած:
Ու այն ատեն բոցակէզ իր երախին մէջ խածաւ
Մեր ամէնէն անվեհեր բարակին լանջն հեւասպառ,
Եւ չըթուլցուց ամբակուռ իր կըզակները բընաւ.
Մարմին մէջէն կ'անցնէին մինչ գնդակներ վայրապար:
Դանակներնիս սայրասուր, աքցաններու նըման բիրտ
կ'ընդհարէին իրարու որովայնին մէջ իր լայն.
Մինչեւ որ շունն հեղձամահ, անշունչ ինկաւ անխըլիրտ
Գլուրելով ոտքին տակ իրմէ առաջ անկենդան:
Գայլն այն ատեն թողուց զայն, յետոյ մեզի նայեցաւ:
Դանակները կողին մէջ մինչեւ կոթը մըխրճած.
Կը գամէին զայն մարդին իր արիւնին մէջ թաթաւ,
Իրեւ մահիկ չարաշուք. հրացաններով բոլորուած:
Եւ կը նայի գեռ մեզի, հուսկ, կ'ընկողնի վերըստին,

Լեզուին վըրայ լիզելով ճապաղիքներն արիւնի
 Զի զիջանիր հասկընալ պատճառն իրեն կորուստին .
 Եւ փակելով իր խոշոր աչքերն անձայն կը մեռնի :
 Ճակատը յեց անվառօք հըրացանիս բռւնին վրայ ,
 Խորհրդածել կ'սկսիմ , բայց որոշել կարող չեմ
 Թէ հալածեմ իր էզը և կորիւններն անխընայ
 Որոնք իրեն ըսպասել ուզեր էին . և կարծեմ
 Անոնց սիրոյն՝ վշտահար չքնաղ այրին ալ արդէն
 Զոյգը ձրգեր էր մինակ իր տանջանքին մէջ դժխնեմ .
 Բայց զաւակները փրկել պարտական էր վտանգէն .
 Որ կարենայ հրահանդել զանոնք քաղցի տոկալու ,
 Եւ միշտ ըմբոստ մնալու քաղաքներու դաշտին գէմ .
 Զոր կնքած է մարդն յաւէտ բարակներու հետ ըստրուկ
 Որ խշտեակի մը փոխան , կը վրտարեն տարադէմ
 Անտառներուն , ժայռերուն բռւն տէրերը վեհաշուք :
 Ափսո՞ս , ըսի , իրեւ մարդ՝ թէպէտ ունինք մեծ անուն ,
 Ամօ՞թ մեզի որ այսքան անկարող ենք ու նըսեմ .
 Թէ ինչպէս պէտք է թողուլ կեանքն ու վիշտերն իր անհուն .
 Դուք էք միայն իրազեկ , անասուններ գուք վըսեմ :
 Տեսնելով թէ երկրի վրայ ի՞նչ էր մարդն , ի՞նչ է այսօր ,
 Լըռութիւնն է միայն մեծ , ուրիշ ամէն բան չնշին :
 — Ա՛ն , հասկըցայ ես ըզքեզ , ո՞վ վայրենի ուղեւոր ,
 Մինչեւ խորը թափանցեց սըրտիս նայուածքը յետին :

- » Եթէ կրնաս , ջանաղիր եղի՛ր , կ'ըսէր ինծի ան ,
- » Ապրելով միշտ խոհական , մըտասոյզ , միշտ ջանասէր ,
- » Հոգիդ զէնիթն հասցընել այն ըստոյիկ վէսութեան
- » Ուր՝ անտառին մէջ ծընած , քեզմէ առաջ եմ հասեր ,
- » Լալ ու ողբալ , աղաչել , վատութիւն է ամէն բան .
- » Դուն կորովով կատարէ՛ երկար պարտքըդ դըժուարին
- » Այն ճամբռւն մէջ ուր կոչեց ըզքեզ բախտը անսասան ,
- » Յետոյ , ինձ պէս , տառապէ՛ , մեռի՛ր անձայն ու լրսին :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երկու Խօսք Թ.	Ազատեան	5
Ի՞նչպէս Կը մրռնեմ բանաստեղծութիւնը	Սիպիլ	7
Հայ Լեզուին		11
Ջշմարտութեան Եարաւ		15
Ժամանակին		17
Խօսք ընդ Աստուծոյ		21
Անէացում		23
Ինչո՞ւ... Ինչո՞ւ		25
Մռնալ		27
Արցունքները		29
Խօսի՛լ		31
Մի՛ ըսէր		33
Իտէալը		35
Ինչո՞ւ		37
Ապրի՛լ		41
Աղուոր Երազ		43
Իդերուս Աշխարհը		45
Անուրջիս Մէջ		47
Տեսիլքներ		51
Դէպի Յաւիտենականութիւն		55
Հարցում		59
Կարօտ		61
Անցնելու Մօտ		63
Կեանըրը		67
Հեռուէն եւ Մօտէն		69
Անցնալը		71
Ցուշեր		74
Սիրոյ Ծնորքներ		77
Մէր		79
Կ'անձրեւէ		81
Լքեալ Տաճարը		83
Մրտաբեկում		85
Հրաժեշտ		87
Արտօյտին		89
Ազուաւները		93
Թիթեռնիկը		97
Միօօթիս		101
Խօսին Տակ		105
Բաղեղը (Մանկութեան Ցիշատակ)		111
Աղրիւրը		113
Առուակը		117

Եռվուն	119
Հովը	121
Ամպը	123
Երկինք	125
Լուսին	129
Աշուն	133
Արեւու ձառագայթը	137
Մենաստանին Կոյսը	141
Խունկը	143
Դարավերջիկ Հիւանդը	145
Կապոյտ Աղջիկը	151
Հէք Ցիմար Կին	155
Ալքերդ	157
Կիթառդ	159
Անոր Հոգին	161
Գերագոյն Նուէրը	163
Ծնունդի Գիշեր	169
Կաղանդ	171
Ժանեակները	173
Ժանեակներս ու Ժապաւէններս	177
Օրօրումներ	179
Օրօրումներ (Վարիանդ)	181
Մանկիկին Քունը	183
Հնչեակ	185
Հնչեակ	187
Հնչեակ	189
Օրօր	191
Մրուճի Մայր	193
Գարունը Հոգւոյդ	197
Վաղորդայններ	199
Աղջկան Մը	201
Ալպօմի Էշեր	203
Հանըմ Նազար	209
Պարուճին	215
Հերոսը	217
Մատօւմներ (յանգաւոր)	219
Թարգմանութիւններ	
Պանաստեղծութիւնը, 2. Պազախ	225
Բնութեան Զայններ Ես. Կորիճիկ	227
Մեծ Մայրը Վ. Հիրիս	229
Ծորենի Եաղեկը Եարև Աէնա	231
Փիղերը Լրբոնք որ Ալ	233
Դայլին Մահը, Ալ. որ Վանենի	235

891.99

U-52

«Մ Ե Ա Կ Ո Յ Բ» Հրատարակչականի Լոյս Ընծառյա

Մեկ օդիքակ

1. ՈՍԿԻ ԱՐԻԵՒԽ ՏԱԿ, Մ. Մեծարենց, 1934 (սպառած)	—
2. ԶՄՐՈՒԻՑՔ ՊԱՏՈՒՅԱՆ, Թ. Ազատեան, 1936	100
3. ԱԲՈՒԼԱՎԱ ՄԱՀԱՐԻ, Ա. Խանճակեան, 1936	25
4. ՑՈՒՅԱԿ ՀԱՅ ԳԱՐՐԵՐԱԿԱԾԵՐՈՒԻ (սպառած)	—
5. ՊԱՂՏԱՏԻ ԿԱՐԱԿԱՆՅ, Ե. Շահնազար, 1937	100
6. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԼՄԴԵՐ, Զ. Հ. Ասատուր, 1937	50
7. ՀԱՅ ՑՈՀՄԱՆՈՒՆԵՐ, 1937	100
8. ԱՐՄԱՂԱՆ, Մ. Գօյունեան և թ. Թ. Ազատեան, 1938	100
9. ԱՆՁԴԵՐ ՈՒ ԱՆՁԵՐ, Յ. Ալիբանեան, 1959	100
10. ՔԵԱՐԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ, Կոմիտաս վրդ. 1939	50
11. ՔԵՐՔՈՒԱԾՆԵՐՈՒ Հաւաքածոյ Սիսիլի, 1940	150

ԳԻՆ 150 ԴՐ.

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ 6³ ՏՕՆՐ

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220029701

29701

1764

ՕՐԵՆՍԿ